

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՄԵԾԻ ՏԱՏՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ
ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԵՐ

Գ. ԳԻՐՔ

Բ. դասարանի համար
(ի պէտս Ռատուցաց)
Բ. Տպագրութիւն Բարեփոխուած



Պատրաստեց՝
Նուպար Սրկ. Պէրպէրեան

ԱՆԹԻԼԻԱՍ — ԼԻԲԱՆԱՆ
1996

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Սոյն գիրքը կը հրատարակուի մեկնասութեամբ
ԾԱՓԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
The Tzapik Baghdasarian Charitable Trust
The First National Bank of Boston, Trustee

«Կիրակնօրեալ Դպրոցի Դասեր» շարքին ներկայ հրատարակութիւնը՝ Գ. գիրք յատուկ Բ. դասարանին, առաջինն է այն շարքին, որ հրատարակեցինք ի պէտո ուսուցչաց եւ ինչու չէ նաև աշակերտներուն:

Ներկայ գիրքը իր պարզ բովանդակութեամբ կը միտի հայ աշակերտի մտապատճին վրայ գծել տիեզերքի ստեղծագործութեան սքանչելի պատմութիւնը, մեր նախաձնողներուն՝ Աղամի եւ Եւայի եւ անոնց յաջորդներուն կեանքի պատմութիւնը այնպիսի ձեռով մը որ անդրոշմուի իրենց հոգույն խորը եւ դառնայ իրենց կեանքին ուղեցոյց:

Ութէն տասը տարեկան աշակերտին հոգին դեռ փրկութուն է եւ ատակ ամէն ինչ ընկալելու. ուսուցչին պարտականութիւնն է նախ ուսումնասիրել իր աշակերտը, անոր տարիքը, հետաքրքրութիւնը եւ ըստ այնմ ներկայացնել դասը, որպէսզի այդ մատղաշ հոգիով աշակերտը սիրէ իրեն ներկայացուած դասը: Ուսուցչը պարտի նախ նիսթը այնպիսի կենդանութեամբ ներկայացնել որ աշակերտը անով տարուի:

Հին Կոռակարաննեան առաջին գիրքերու էջերէն քաղուած այս պատմութիւնները հարկ է այնպիսի հաղորդականութեամբ մը փոխանցել որ աշակերտը իր հոգիին խորը զգայ որ այդ պատմութիւններուն ետին կայ Աստուծոյ հայրական սէրը, որ պարուած է դէպի աշա-

Կերտը, այն աշակերտը որ հնագանդութեան եւ պարտաճանաչութեան զգացումով կը մօտենայ իր Արարչին:

Սիրելի ուսուցիչներ, ձեր խնամքին յանձնուած մանուկները այնպիսի զգայուն տարիքի մէջ են, որ ձեզմէ իրաքանչիրէն կը պահանջուի լրջութիւն եւ իրենց հետ ամենանորք ձեռով վարուելու զգացողութիւն: Ձեր իրեն փոխանցելիքէն, տալիքէն կախեալ պիտի ըլլայ վաղուան իր կրօնական, բարեպաշտական կեանքը, հետեւարար հարկ է լուրջ, ուսումնասիրուած եւ հաղորդական միջոցներով աշակերտը կապել դասին: Ձեր ձեռքին տակ եղող գիրքը կրնայ միայն ընդհանուր ուղեցոյց ըլլալ ձեզի, դուք էք որ դասերը մանկավարժական եւ մանուկներուն յստակ եւ հաճելի կերպով պիտի պատրաստէք եւ դասարանը վերածէք կրօնական գրուարանի մը:

Անշուշտ այս բոլորը պայմանաւորուած են քրիստոնէական սիրով եւ հաւատքով, առանց որոնց կարելի չէ դաստիարակչական գործը յառաջ տանիլ: Աստուածաշնչ Մատեանը դարերով ներշնչան եւ զօրացման աղբիր եղած է մարդկութեան: Այս իրողութեան գիտակցութեամբ է որ ուսուցիչը իր դասը պիտի պատրաստէ եւ կիրակնօրեայ դպրոց երթայ միշտ մտաքերելով Քրիստուի այն խօսքը որ կ'ըսէ. «Ով որ ինձի հաւատացող աս փոքրիկներէն մէկը գայթակղեցնէ, աւելի լաւ կ'ըլլայ, որ գայթակղեցնողին վիզին մեծ երկանաքար անցուի եւ ծովուն խորքը ձգուի ընկղմելու համար» (Մտթ. 18.6):

ՍԵՊՈՒՀ Ծ. ՎՐԴ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Վարիչ Տնօրին

Հայց. Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու

5 ՕԳՈՍՏՈՍ 1996

Անքիլիաս-Լիրանան

ՑԱՌԱԶԱԲԱՆ

Դէպի պատանեկութիւն թեւակոխող մանուկներ մարմազ կ'ունենան ընդարձակելու իրենց մտքի հորիզոնը ու հետամուտ կ'ըլլան նոր բաներ լսելու եւ սորվելու. այդ պատճառով ալ յաճախ կը դիմեն իրենց ծնողներուն եւ ուսուցիչներուն որ նոր պատմութիւններ պատմեն իրենց:

Մանուկներու եւ պատանիներու պատմուած դրուագներն ու պատմութիւնները մեծապէս կ'ազդեն անոնց նկարագրի կերտումին: Կեանքի փորձառութենէն քաղուած բարոյալից եւ շինիչ պատմութիւն մը երբ հետաքրքրութեամբ ունկնդրուի պատանիի մը կողմէ, անպայման իր դրոշմը կը ձգէ անոր մտքին ու սրտին մէջ:

Հայատանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցները սուրբ գրային դրուագներու ուսուցումով կը շանան հայ մանուկները դաստիարակել եւ զանոնք առաջնորդել աստուածաշտութեան ու այդ նպատակով հրատարակած են «Կիրակնօրեայ Դպրոցի Դասեր»ու շարքը: Սոյն հատորը այդ շարքին Գ. գիրքն է յատուկ Բ. դասարանի որ ի լոյս կ'ընծայուի երկրորդ տպագրութեամբ եւ կարգ մը բարեփոխումներով:

Սոյն գիրքին դասերը քաղուած են Հին Կտակարանի առաջին եօթը մատեաններուն մէջ յիշուած դրուագներէն, որոնք կը պատմեն՝ Աստուծոյ արարչագործութիւնը, մեր

նախածնողներուն՝ Ադամի և Եւայի մեղանչումը, մեղատր մարդկութեան վերականգնումին համար աստուածային ծրագրին նախաշահիղը, Աքրահամ նահապետին եւ անոր սերունդին՝ Խարայէլի ժողովուրդին կոչումը, Աստուծոյ պատուիրաններուն եւ օրէնքներուն տուչութիւնը, Խարայէլի ազգին օրինազանցութիւնները եւ այդ պատճառով անոր կրած պատիժները:

Դասաւանդութիւնը հետաքրքրական դարձնելու եւ աշակերտները տպաւորելու համար պայման է որ ուսուցիչը բուռն փափաք ունենայ Աստուծոյ խօսքը անոնց ջամբելու, եւ առ այդ սերտէ եւ իրացնէ օրուան դասը, ու խանդավառուի պատմութեան հերոսին աստուածահաճոյ արարքովը: Երբ ուսուցիչը ապրումով պատմէ դրուագը, զինք ունենդրող աշակերտներն ալ կ'ապրեցնէ եւ զանոնք ընկերակից կը դարձնէ իր խանդավառութեան:

Անհրաժեշտ է որ դասաւանդութիւնը կատարուի աշակերտներուն տարիքին յարմար հասկնալի բառերով:

Օրուան դասին յասուկ սուրբ գրային մեծադիր Ըկարներու ցուցադրութիւնն ալ կը խանդավառէ աշակերտները ու կը տպաւորէ:

Կիրակնօրեայ Դապրոցի իրաքանչիւր ուսուցիչ Տիրոջ դաշտին համար մշակ մըն է եւ կոչում ունի հայ մանուկներուն սրտերուն մէջ ցանելու Աստուծոյ խօսքը: Ուստի Աստուծոյ յուսալով ջերմեռանդ հոգիով ծառայենք ու տքնինք. յարատեւ աղօթենք եւ մեր քրիստոնէավայել օրինակելի կեանքով ջանանք աստուածպաշտութեան վարժեցնել հսկ մատղաշ սերունդը:

ՆՈՒՊԱՐ ՍՐԿ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ա. Դաս

Աստուծոյ Ստեղծագործութիւնը

(Ծննդ. Ա., Բ., Գ.)

Աստուած մեր արարիչ հայրն է ու ստեղծիչը ամէն բաներու: Ան ստեղծած է երկինքն ու երկիրը: Անոր ստեղծագործութենէն առաջ երկիրը աներեւոյթ էր, այսինքն անձեւ ու պարապ. եւ անզունդին վրայ խաւար կար. ու Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը վրջէր:

Աստուած առաջին օրը ստեղծեց լոյսը եւ զայն զատեց խաւարէն: Լոյսին անունը կոչեց ցերեկ եւ խաւարին անունը՝ գիշեր:

Երկրորդ օրը Աստուած ստեղծեց երկինքը:
Երրորդ օրը Աստուած ստեղծեց ծովն ու ցամաքը
եւ ամէն տեսակ բոյսերը:

Չորրորդ օրը Աստուած ստեղծեց արեւը, լուսինը
եւ աստղերը:

Հինգերորդ օրը Աստուած ստեղծեց ջուրերու մէջ եղած ձուկերն ու ամէն տեսակ կենդանիները, եւ նաեւ թռչունները իրենց զանազան տեսակներով:

Վեցերորդ օրը Աստուած ստեղծեց ցամաքի վրայ ապրող կենդանիները:

Վեցերորդ օրուան մէջ Աստուած ստեղծեց նաեւ մարդը իր պատկերին պէս եւ զայն կոչեց Աղամ:

Աստուած երկրի հողէն շինեց մարդը եւ անոր

ներփչեց իր կենդանութեան շունչը, ու Աղամ ունեցաւ անմահ հոգի:

Աստուած Աղամին համար շինեց Եղեմի պարտէզը՝ դրախտը, ուր տնկուած էին տեսակ տեսակ պտղատու ծառեր: Պարտէզին մէջ բուսցուց նաեւ երկու ծառեր: մէկը կենաց ծառ կը կոչուէր, միւսը՝ բարիի ու չարի գիտութեան ծառ:

Աստուած Աղամին ըսաւ.

— Դրախտի բոլոր ծառերու պտուղներէն համարձակօրէն կեր, բայց բարիի ու չարի գիտութեան ծառէն մի՛ ուտեր, որովհետեւ այն օրը որ անկէ ուտես, պիտի մեռնիս:

Աղամ առանձին էր Եղեմի պարտէզին մէջ: Աստուած որոշեց անոր տալ կեանքի ընկեր մը. ուստի Աղամին խորունկ քուն մը տուաւ եւ քնացած ատենը անոր կողի ոսկորներէն մէկը առաւ ու այդ ոսկորէն շինեց Եւան ու զայն Աղամին յանձնեց իրեն կին ըլլալու:

Աղամ եւ Եւա շատ երջանիկ էին դրախտին մէջ՝ վայելելով Աստուծոյ շնորհած բոլոր բարիքները: Սատանան նախանձեցաւ անոնց երջանկութեան եւ ուզեց Աստուծոյ դէմ անհնազանդութեան մղել զանոնք:

Օր մը երբ Եւան առանձին էր, սատանան օձի կերպարանք առնելով մօտեցաւ անոր եւ Աստուծոյ կողմէ արգիլուած գիտութեան ծառին պտուղին գովքը հիւսելով ըսաւ.

— Այդ պտուղին ուտելով չէք մեռնիր. Աստուած գիտէ թէ այն օրը որ անկէ ուտէք, ձեր աչքերը պիտի բացուին եւ աստուածներու պէս պիտի ըլլաք՝ բարին ու չարը գիտնալով:

Եւա օձին խօսքերէն եւ ծառին գեղեցկութենէն հրապուրուելով՝ խարուեցաւ եւ պտուղէն առաւ ու կերաւ: Քիչ ետք Աղամն ալ համոզեց ու անոր ալ բաժին տուաւ:

Երբ երկուքն ալ կերան, յանկարծ իրենց աչքերը բացուեցան ու զգացին թէ մերկ էին, եւ անմիջապէս թզենիի տերեւներով ծածկեցին իրենց մերկութիւնը: Մինչեւ այդ պահը չէին գիտեր իրենց մերկ ըլլալը:

Երբ Աստուած Եղեմի պարտէզը իջաւ, Աղամ եւ Եւա անոր ձայնը լսելով ծառերու մէջ պահուըտեցան:

— Ո՞ւր ես Աղամ, կանչեց Աստուած:

— Պարտէզին մէջ քու ձայնդ լսեցի ու վախցայ, որովհետեւ մերկ էի ու պահուըտեցայ:

Աստուած ըսաւ Աղամին.

— Ո՞վ պատմեց քեզի քու մերկ ըլլալդ. արդեօք կերա՞ր այն ծառէն որուն համար քեզի պատուիրած էի որ չուտես:

Աղամ ըսաւ.

— Այն կինը զոր ինծի ընկեր տուիր, ան ինծի տուաւ այդ ծառին պտուղէն եւ ես ալ կերայ:

— Ինչո՞ւ համար այդպէս ըրիր, ըսաւ Աստուած Եւայի:

— Օձը զիս խարեց, ու ես կերայ, պատասխանեց Եւա:

Աստուած ըսաւ օձին.

— Այս բանը ընելուդ համար անիծեալ ըլլաս ու փորիդ վրայ քալես եւ կեանքիդ բոլոր օրերը հող ուտես: Քու եւ կնոջ սերունդին միջեւ թշնամութիւն պիտի դնեմ. ան քու գլուխդ պիտի ջախջախէ եւ դուն անոր գարշապարը պիտի խայթես:

Եւ Եւային ալ ըսաւ.

— Քու ըրած յանցանքիդ համար ցաւով զաւակ պիտի ծնիս ու ամուսինիդ հնազանդիս եւ անոր իշխանութեան ներքեւ պիտի մնաս:

Աստուած Աղամին ալ ըսաւ.

— Քանի որ դուն քու կնոջդ խօսքը մտիկ ընելով անհնազանդ եղար, երկիրը քու պատճառովդ անիծեալ ըլլայ, փուշ եւ տատասկ բուսցնէ քեզի եւ երեսիդ քրտինքովը ուստես քու հացդ: Հող էիր ու հող պիտի դառնաս:

Աստուած Աղամին եւ Եւային մորթէ հագուստ շինեց ու տուաւ եւ գիրենք դրախտէն դուրս հանեց:

Այսպէս Աղամ եւ Եւա իրենց անհնազանդութեան մեղքին պատճառով զրկուեցան դրախտի վայելքներէն: Սակայն Աստուած դարձեալ իր հոգածութեան ներքեւ պահեց զանոնք եւ իր յարաբերութիւնը չկտրեց Աղամին հետ: Ան խոստացաւ փրկել մարդ արարածը իր մեղքերէն ու ետ ընդունիլ դրախտէն ներս:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած հայրական սիրով պատժեց Աղամն ու Եւան, որպէսզի անոնք զղան իրենց մեղքին համար ու իրեն դառնան: Աստուած զանոնք դրախտէն դուրս հանեց, որպէսզի անոնք կենաց ծառի պտուղէն ուտելով չանմահացնէին իրենց ապականեալ մարմինը եւ սատանայի նման մեղաւոր վիճակի մէջ մնալով չդատապարտուէին յաւիտենական տանջանքի:

Աստուած մարդուն հոգին յաւիտենական տանջանքէ փրկելու համար անոր հողեղէն մարմինը մահուան դատապարտեց: Աստուած այնքան շատ սիրեց մարդ արարածը որ անոր փրկութեան համար իր Միածին Որդին Յիսուս Քրիստոսը աշխարհ դրկեց: Ան ծնաւ Սուրբ Կոյս Մարիամէն եւ ջախջախնեց օձին (սատանային) գլուխը: Ան խաչին վրայ իր սուրբ արիւնը բափելով քաւութիւն ըրաւ մեղաւոր մարդկութեան համար: Ուստի ով որ Յիսուս Քրիստոսի հաւատայ ու մկրտուի, կը սրբուի Աղամէն ժառանգած իր սկզբնական մեղքէն ու կը դառնայ Աստուծոյ որդեգիր եւ ժառանգորդ երկինքի արքայութեան:

Մարդ արարածին պարտականութիւնն է հնազանդիլ Աստուծոյ եւ կատարել անոր պատուիրանները: Խսկ եթէ մարդկօրէն սխալի ու մեղանչէ, պէտք է խոստովանի ու թողութիւն խնդրէ Աստուծմէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած քանի՞ օրուան մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը:
- 2) Աստուած եօթներորդ օրը ի՞նչ ըրաւ:
- 3) Աստուած Աղամը ի՞նչ բանէ շինեց:
- 4) Աստուած ի՞նչ պատուիրեց Աղամին:
- 5) Սատանան ի՞նչ կերպարանքով մօտեցաւ Եւային:
- 6) Օձը ի՞նչ ըսաւ Եւային:
- 7) Եւան օձէն խարուելով ի՞նչ ըրաւ:
- 8) Եւա արգիլուած ծառի պտուղէն որո՞ւմ տուաւ որ ուտէր:

9) Աղամ եւ Եւա արգիլուած ծառի պտուղը ուտելէն եւոք ի՞նչ եղան:

10) Աստուած Եւային գործած յանցանքին համար ի՞նչ ըսաւ իրեն:

11) Աստուած Աղամին անհնազանդութեան համար ի՞նչ ըսաւ իրեն:

12) Աստուած ի՞նչ խոստացաւ Աղամին:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Սկիզբեն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց»:
Ծննդ. Ա.1:

Բ. ԴԱՍ

Կայէն և Աբէլ
(Ծննդ. Դ. 1-15)

Աղամ եւ Եւա ունեցան երկու որդիներ: Անդրանիկը Կայէնն էր որ, կը զբաղէր Հողագործութեամբ. Կրտսերը՝ Աբէլ Հովհիւ էր ու ոչխարներ կ'արածէր:

Օր մը երկու եղբայրներ Աստուծոյ ընծաներ մատուցանելու ելան: Կայէն բարի սրտով, ուղղամտութեամբ եւ արդարութեամբ չմատոյց իր ընծան, այլ իր ձեռք բերած երկրի պտուղներուն լաւագոյնները իրեն վերապահելէ ետք աւելցածներէն բերաւ Աստուծոյ առջեւ: Սակայն Աբէլ իր ոչխարներուն լաւագոյններէն զատեց իր մատուցանելիք նուէրը:

Աստուած Կայէնին ու անոր բերած ընծային չնայեցաւ, բայց ընդունեց Աբէլին նուէրը, որովհետեւ ան հաւատքով ու մաքուր սրտով Կայէնին աւելի աղէկ զոհ մատոյց:

Կայէն այս բանը տեսնելով խիստ բարկացաւ ու երեսը կախեց: Աստուած ըսաւ Կայէնի.

— Ինչո՞ւ բարկացար եւ ինչո՞ւ երեսդ կախեցիր: Եթէ աղէկ ընես՝ ընդունելի կ'ըլլայ, եւ եթէ աղէկ ընես, կը մեղանչես:

Կայէն չուզեց անդրադառնալ իր սխալին, այլ նախանձեցաւ իր եղբօրը եւ զայն դաշտը տանելով սպաննեց ու փախաւ:

Աստուած ճայն տուաւ Կայէնին ըսելով.

— Ո՞ւր է քու եղբայրդ:

— ԶԵՄ գիտեր, միթէ ես իմ եղբօրս պահապա՞նն
եմ, պատասխանեց Կայէն:

Աստուած ըսաւ իրեն.

— Ի՞նչ ըրիր. եղբօրդ արիւնին ձայնը գետնէն
ինծի կը բողոքէ: Հիմա զուն անիծեալ ես: Երբ եր-
կիրը գործես, այսուհետեւ արդիւնքը չտայ քեզի:
Երկրի մէջ աստանդական ու թափառական ըլլաս:

Կայէն ըսաւ Աստուծոյ.

— Իմ մեղքս շատ մեծ է: Ահա այսօր զիս երկրի
երեսէն վոնտեցիր ու ես քու երեսէդ պիտի պահուիմ,
եւ երկրի վրայ աստանդական ու թափառական պիտի
ըլլամ, ու ով որ զիս գտնէ պիտի մեոցնէ:

Աստուած ըսաւ իրեն.

— Ուրեմն ով որ Կայէնը սպաննէ, անկէ եօթնա-
պատիկ վրէժ առնուի:

Աստուած նշան մը դրաւ Կայէնին, որպէսզի ոեւէ
մէկը զինք չսպաննէ:

Այնուհետեւ Կայէն իր օրերը խղճի խայթով, տա-
ռապանքով ու վախով անցուց:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած կ'ընդունի զինք սիրայօժար փնտոռող-
ներուն աղօթներն ու ընծաները եւ պատասխան կու
տայ անոնց: Աստուած չ'ընդունիր չարասիրտ մար-
դոց աղօթները, ոչ ալ անոնց նուէրները: Աստուծոյ
համար նախ կարեւոր է մարդոց սրտին մաքրու-
թիւնը:

Նախանձը մահացու մեղք է եւ կը մղէ իր ենթա-
կաները այլ մեղքեր գործելու, ինչպէս որ մղեց
Կայէնը եղբայրասպանութեան: Ուստի իւրաքանչիւր

հաւատացեալ զգուշանալու է նախանձել ուրիշներու
ստացուածքին կամ յաջողութիւններուն: Իրենց վի-
նակէն գոհացող եւ Աստուծոյ փառք տուող մարդիկ
հեռու կը մնան նախանձէ ու խաղաղութիւն կ'ու-
նենան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Կայէն եւ Արէլ որո՞նց որդիներն էին:
- 2) Կայէն եւ Արէլ ի՞նչ բերին Աստուծոյ:
- 3) Կայէն ի՞նչ տեսակ ընծայ բերաւ:
- 4) Արէլ ի՞նչ տեսակ ընծայ բերաւ:
- 5) Աստուած որո՞ւ ընծային նայեցաւ եւ ընդունեց:
- 6) Ինչո՞ւ համար Արէլի ընծան ընդունուեցաւ:
- 7) Կայէն ինչո՞ւ համար բարկացաւ եւ իր երեսը կախեց:
- 8) Աստուած ի՞նչ ըսաւ Կայէնին:
- 9) Կայէն իր եղբօրը նախանձելով ի՞նչ ըրաւ:
- 10) Աստուած ի՞նչ հարցուց Կայէնին:
- 11) Կայէն ի՞նչ ըսաւ Աստուծոյ:
- 12) Աստուած ի՞նչ պատասխանեց:
- 13) Աստուած ի՞նչ դրաւ Կայէնին վրայ, որպէսզի
ուրիշներ զանիկա չսպաննեն:
- 14) Կայէնին օրերը ինչպէ՞ս անցան:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Նախանձը ուկորներուն փսութիւն է»: Առակ. ԺԴ.
30:

Գ. ԴԱՍ

ՆՈՅ ՆԱՀԱՊԵՏ (ԾԱՇԴ. Զ. 9-22, Է., Ը., Թ. 8-19)

Աղամ եւ Եւա Արէլի մահէն ետք ունեցան Սէթ անունով ուրիշ որդի մը ու նաեւ այլ զաւակներ:

Սէթ ապրեցաւ Աստուծոյ վախովը եւ իր զաւակներուն եւ թոռներուն պատուիրեց որ աստուածապաշտութեամբ ապրին: Սէթի սերունդին զաւակները կոչուեցան Աստուծոյ որդիներ: Իսկ Կայէնի սերունդին զաւակները որոնք աստուածապաշտութեան մէջ չէին՝ կոչուեցան մարդոց որդիներ:

Հետագային Սէթի եւ Կայէնի սերունդները իրարու հետ ամուսնացան, բազմացան եւ զԱստուած մոռնալով չարացան: Աստուած երկինքէն անոնց ապականութիւնը տեսնելով որոշեց ջրհեղեղով բնաջնջել զանոնք: Սակայն Սէթի սերունդէն նոյ անունով արդար մարդ մը գտնուեցաւ որ չարութիւն չէր դորձեր ու բոլոր սրտով զԱստուած կը պաշտէր:

Աստուած նոյին յայտնեց թէ որոշած է ջրհեղեղով պատժել ու բնաջնջել երկրի չար բնակիչները: Նաեւ պատուիրեց նոյին որ մեծ տապան մը շինէ, որպէսզի երբ անձրեւները սկսին, ինք եւ իր ընտանիքը մէջը մտնելով ազատին:

Նոյ սկսաւ տապանի շինութեան եւ մարդոց խօսեցաւ երկրի վրայ տիրող չարութեան եւ գալիք աստուածային պատիժի մասին. սակայն մարդիկ չհաւա-

տացին եւ զինք ծաղրեցին: Նոյ մեծ համբերութեամբ շարունակեց իր աշխատանքը ու վերջացուց տապանին շինութիւնը: Աստուծոյ պատուէրին համաձայն, Նոյ իր շինած տապանէն ներս առաւ երկրի ընտանի կենդանիներէն եօթնական հատ. իսկ վայրի կենդանիներէն երկերկու հատ:

Նոյ եւ իր երեք որդիները, նաեւ իր կինն ու իր երեք որդիներուն կիները տապանը մտան ու դուռը գոցեցին: Աստուած քառասուն օր՝ ցերեկ ու գիշեր անձրեւ զրկեց երկրի վրայ: Հեղեղները վազեցին, ջուրերը բարձրացան եւ բոլոր լեռները ջուրով ծածկուեցան: Բոլոր մարդիկ եւ ամէն շունչ ունեցող էակները մեռան, մինչ տապանը ջուրերու վրայ կը ծփար:

Երկրի ամբողջ երեսը հարիւր յիսուն օր ջուրով ծածկուած մնաց: Յետոյ Աստուած հով մը բերաւ եւ ջուրերը սկսան քաշուիլ ու տապանը Արարատ լերան վրայ նստաւ: Նոյ տապանին պատուհանը բացաւ եւ ագռաւ մը արձակեց որ ելաւ ու անդին ասդին պտըտեցաւ մինչեւ ջուրերուն ցամքիլը: Ետքը նոյ աղաւնի մը արձակեց, որպէսզի հասկնար թէ արդեօք երկրի ջուրերը նուազա՞ծ էին: Բայց աղաւնին ոտքին թաթերը դնելու համար տեղ մը չգտնելով ետ դարձաւ դէպի տապանը: Եօթը օր ետք նոյ դարձեալ արձակեց աղաւնին որ թուաւ ու գնաց, եւ երեկոյեան վերադաւ տապան՝ բերնին մէջ ձիթենիի նոր փրցուած տերեւ մը բռնած: Նոյ հասկցաւ թէ երկրի վրայէն ջուրերը բաւական քաշուած են: Եօթը օր յետոյ նոյ նորէն արձակեց աղաւնին, որ ալ չվերադարձաւ:

Նոյ եւ իր կինը եւ իր երեք որդիները ու անոնց կիները, նաեւ բոլոր անասունները տապանէն դուրս ելան:

Տապանէն ելլելէն վերջ նոյ իր ընտանիքի անդամ-ներուն հետ միասին աղօթեց Աստուծոյ եւ զոհեր մատոյց:

Աստուած լսեց նոյի եւ իր որդիներուն աղօթքը եւ ուխտ ըրաւ որ անգամ մըն ալ ջրհեղեղով պիտի չկորսնցնէ երկիրը: Իսկ իր ուխտին որպէս նշան հաստատեց ծիածանը:

Աստուած օրհնեց նոյը եւ անոր որդիները ու ըստ անոնց.

— Աճեցէ՛ք եւ բազմացէք եւ երկիրը լեցուցէք:
Նոյի երեք որդիները՝ Սէմ, Քամ եւ Յարէթ ունեցան զաւակներ, որոնք տարածուեցան երկրի զանազան կողմերը եւ անոնցմէ յառաջ եկան երկրի բոլոր ազգերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Երբ մարդիկ անիրաւութեան ու գարշելի մեղքերու ետեւէ ըլլան եւ իրենց չարութենէն եւ չդառնան, Աստուած կը պատժէ զանոնի ու անոնց յիշատակը երկրէ քնաշինջ կ'ընէ: Սակայն կ'ողորմի արդարներուն ու զանոնի կ'ազատէ իրենց նեղութիւններէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ինչո՞ւ համար Աստուած որոշեց պատժել երկրի բնակիչները:
- 2) Երկրի բնակիչներուն մէջ ո՞վ արդար գտնուեցաւ:
- 3) Աստուած ի՞նչ պատուիրեց նոյի:

- 4) Նոյ ինչո՞ւ համար շինեց տապանը:
- 5) Նոյի ընտանիքն զատ ուրիշ որո՞նք մտան տապանէն ներս:
- 6) Քանի՞ օր՝ ցերեկ ու գիշեր անձրեւ եկաւ:
- 7) Նոյի տապանը ո՞ր լերան վրայ նատաւ:
- 8) Առաջին անգամ նոյ ո՞ր թոշունը արձակեց տապանէն եւ ան ի՞նչ ըրաւ:
- 9) Երկրորդ անգամ նոյ ո՞ր թոշունը արձակեց, եւ ան ի՞նչ ըրաւ:
- 10) Վերջին անգամ տապանէն արձակուած աղաւնին վերադարձին իր բներնին մէջ ի՞նչ բռնած էր:
- 11) Նոյ եւ իր որդինները տապանէն դուրս ելլելէ վերջ ի՞նչ ըրին:
- 12) Աստուած իր ըրած ուխտին որպէս նշան հաստատեց երկնակամարին վրայ:
- 13) Նոյ քանի՞ որդիններ ուներ եւ ի՞նչ էին անոնց անոնները:

ԳՈՅՑ ՍՈՐՎԵԼ

«Տիրոջ երեսը չարագործներուն դէմ է՝ անոնց յիշատակը երկրէ քնաշինջ ընելու համար»: Սաղմոս ԼԳ. (ԼՂ.) 16:*

* Փակագիծի մէջ առնուած Սաղմոսաց գրքի գլուխներուն թիւերը Սուրբ Գիրքի Ամերիկեան ընկերութեան կողմէ հրատարակուած աշխարհաբար Աստուածաշունչի յատուկ են:

**Աբրահամ Նահապետ
(Ծննդ. ԺԱ. 31-32, ԺԲ. 1-9, ԻԲ. 1-19)**

Սեմի ցեղէն Թարա անունով մարդ մը իր զաւակներով Քաղղէստանի Ուր քաղաքէն ճամբայ ելաւ Քանանու երկիրը երթալու համար։ Երբ Խառան հասաւ, չշարունակեց իր ճամբան եւ հոն բնակեցաւ։

Թարայի որդիներէն Աբրահամ արդար մարդ մընէր։ Ան չհետեւցաւ իր շրջապատի կոսպաշտ մարդոց ընթացքին։ Ան փնտոեց երկինքն ու երկիրը ստեղծող ճշմարիտ Աստուածը եւ հետամուտ եղաւ զԱյն պաշտելու։

Աստուած Աբրահամին բարեպաշտ ընթացքը տեսնելով յայտնուեցաւ անոր եւ ըսաւ։

— Քու երկրէդ, ազգականներէդ եւ քու հօրդ տունէն ելիր եւ գնա՝ այն երկիրը որ ես քեզի պիտի ցուցնեմ։ Քեզ մեծ ազգ մը պիտի ընեմ ու օրհնեմ։

Աբրահամ հնազանդեցաւ Աստուածոյ։ Ան իր կնոջ՝ Սառային եւ իր եղբօրորդւոյն՝ Ղովտին հետ գնաց Քանանու երկիրը եւ հոն պանդխացաւ։ Աստուած նորէն յայտնուեցաւ իրեն եւ ըսաւ։

— Քու սերունդիդ պիտի տամ այս երկիրը։

Աստուած օրհնեց Աբրահամը ու հարստացուց զայն, եւ ան ունեցաւ բազմաթիւ ծառաներ, անհամար ոչխարներ, ուղտեր եւ այլ ընտանի կենդանիներ։ Աստուած մանչ զաւակ մըն ալ շնորհեց իրեն։

Աբրահամ շատ կը սիրէր իր զաւակը։ Անոր անունը դրաւ Խսահակ եւ զայն վարժեցուց աստուածպաշտութեան։

Օր մը Աստուած ուզեց փորձել Աբրահամին հաւատքն ու իրեն հանդէպ ունեցած սէրը եւ ըսաւ անոր։

— Ով Աբրահամ, հիմա քու սիրած որդիդ՝ Խսահակը առ ու Մորիայի երկիրը գնա եւ հոն զայն ինծի ողջակէզ ըրէ։

Աբրահամ հնազանդեցաւ Աստուածոյ ձայնին եւ առառուն կանուխ ելլելով ողջակէզի համար փայտեր կտրեց ու իշուն վրայ բեոցուց։ ապա պատանի Խսահակն ու իր երկու ծառաները հետն առնելով երեք օրուան ճամբայ կտրեց։ Երրորդ օրը Աբրահամ հեռուէն տեսաւ այն տեղը ուր ողջակէզի սեղանը պիտի պատրաստէր, եւ ըսաւ իր ծառաներուն։

— Դուք հոս իշուն հետ մնացէք, ես եւ Խսահակը երթանք Աստուածոյ որոշած տեղը։ Հոն երկրպագութիւն ընենք ու ետքը վերապառնանք։

Ճամբան Խսահակ իր հօրը հարցուց։

— Հայր, ահա փայտերը եւ կրակը, բայց ողջակէզ ըլլալու գառը ո՞ւր է։

— Աստուած իրեն ողջակէզ ըլլալու գառը կը պատրաստէ, որդեակ, պատասխանեց Աբրահամ։

Երբ օրոշուած տեղը հասան, Աբրահամ գետնէն քարեր հաւաքեց ու զոհի համար սեղան մը շինեց եւ անոր վրայ փայտերը շարեց ու Խսահակը կապելով անոնց վրայ դրաւ որ զայն Աստուածոյ զոհէր։ ու մինչ դանակը ձեռքն առած էր, յանկարծ Աստուածոյ հրեշտակը երկինքէն կանչեց եւ ըսաւ։

— Աբրահամ, Աբրահամ, տղուն ձեռք մի դպցներ։ Հիմա գիտցայ որ դուն Աստուածմէ կը վախնաս,

որովհետեւ նոյնիսկ քու մէկ հատիկ որդիդ չխնայեցիր:

Մինչ այդ Աբրահամ իր աչքերը վեր վերցնելով մացառներու մէջ իր եղջիւրներէն բռնուած խոյ մը տեսաւ, եւ զայն առնելով ողջակէզ մատոյց Աստուծոյ իր որդւոյն փոխարէն:

Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկինքէն կանչեց Աբրահամը եւ ըստաւ.

— Տէրը այսպէս կ'ըսէ. «Քանի որ դուն քու սիրելի որդիդ չխնայեցիր եւ պատրաստ գտնուեցար զայն ինձի ողջակէզ մատուցանելու, քեզ օրհնելով պիտի օրհնեմ ու քու սերունդդ երկինքի աստղերուն եւ ծովու աւագին պէս պիտի շատցնեմ: Իսկ երկրի բոլոր ազգերն ալ քու սերունդովդ պիտի օրհնուին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած իրեն հանդէպ Աբրահամին հաւատքն ու սէրը հասկնալու համար անկէ ողջակէզ ուզեց Իսահակը:

Աստուած Աբրահամին գօրաւոր հաւատքն ու սէրը տեսնելով օրինեց զայն եւ խոստացաւ մեծ ազգ մը ընել անոր սերունդը եւ անոնց դրկել իր Միածին Որդին Յիսուս Քրիստոսը եւ անոր առաքեալներուն միջոցաւ բոլոր ազգերուն բարոգել ու շնորհել մեղքերու բողութիւն, օրինութիւն եւ երկինքի արքայութեան ժառանգութիւնը:

Աբրահամ նահապետին գօրաւոր հաւատքն ու Աստուծոյ հանդէպ ունեցած սրտանց սէրը օրինակ դառնալու են մեր բոլորին:

Աստուած կ'օրինէ ու կը վարձատրէ այն ամենը, որոնք զինք կը սիրեն ու կը պահեն իր պատուիրանները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աբրահամ ինչպիսի՞ մէկն էր:
- 2) Աստուած ինչո՞ւ համար յայտնուեցաւ Աբրահամի:
- 3) Աբրահամ ո՞ր երկրին մէջ պանդիտացաւ:
- 4) Աստուած Աբրահամին հաւատքը փորձելու համար ի՞նչ ըստ իրեն:
- 5) Աբրահամ Իսահակը ո՞ր տարաւ:
- 6) Աբրահամ գետնէն քարեր առնելով ի՞նչ շինեց:
- 7) Աբրահամ Իսահակը կապելով ո՞ր դրաւ:
- 8) Երկինքն ո՞վ ձայն տուաւ Աբրահամին եւ ի՞նչ ըստ:
- 9) Աբրահամ Իսահակին տեղ ի՞նչ զոհեց Աստուծոյ:
- 10) Աստուած հրեշտակին բերնով ի՞նչ ըստ Աբրահամին եւ ի՞նչ խոստացաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Սիրէ քու Տէր Աստուածդ ամբողջ սրտովդ»: Հուկ.
Ճ. 27:

Ե. ԴԱՍ

Սոդոմ և Գոմոր Քաղաքներու Կործանումը (ԾԱՆԴ. ԺՂ. 20-33, ԺԹ. 1-28)

Աբրահամ Նահապետին օրով երկու քաղաքներ կային Սոդոմ եւ Գոմոր անուններով, որոնց բնակիչները շատ չար էին: Աստուած որոշեց այդ քաղաքները կործանել, եւ իր որոշումը յայտնեց Աբրահամին:

Աբրահամ ուզեց միջնորդել այդ քաղաքներու համար եւ ըստ Աստուածոյ.

— Արդեօք ամբարիշտին հետ արդա՞րն ալ պիտի կորսնցնես: Թերեւս այն քաղաքին մէջ յիսուն արդարներ ըլլան:

— Եթէ Սոդոմի մէջ յիսուն արդար գտնեմ, անոնց համար ամբողջ քաղաքը պիտի խնայեմ, ըստ Աստուած:

Աբրահամ նորէն հարցուց.

— Եթէ հոն քառասունհինգ արդար գտնուի, դարձեալ պիտի կործանե՞ս:

— Եթէ հոն քառասունհինգ արդար գտնեմ, չեմ կորսնցներ, ըստ Աստուած:

— Թերեւս հոն քառասուն գտնուի:

— Քառասունին համար ալ չեմ կորսնցներ:

Աբրահամ նորէն հարցուց.

— Թերեւս հոն երեսուն գտնուի:

— Եթէ հոն երեսուն գտնեմ, չեմ կորսնցներ:

- Իսկ եթէ քսան հոգի գտնուի:
- Դարձեալ չեմ կորսնցներ:
- Անգամ մը եւս հարցնեմ քեզի, Տէր, ըստ Աբրահամ, թերեւս հոն տասը արդարներ գտնուին. այդ տասին սիրոյն չե՞ս խնայեր այդ քաղաքը:

Աստուած յայտնեց Աբրահամին թէ պատրաստ էր այդ քաղաքը խնայելու եթէ տասը արդարներ գտնըւէին հոն. սակայն Աբրահամի եղբօրորդի Ղովտէն զատ ուրիշ արդար մարդ մը չէր գտնուեր հոն:

*

* *

Իրիկուան դէմ Ղովտ Սոդոմ քաղաքին դուռը նստած ատեն յանկարծ երկու հրեշտակներ տեսաւ ու զանոնք դիմաւորեց եւ իր երեսը մինչեւ գետին ծռելով խոնարհութիւն ըրաւ. ապա զանոնք իր տունը հրաւիրեց եւ անոնց առջեւ կերակուր դրաւ:

Սոդոմացի չար մարդիկ իրիկունը Ղովտին տունը պաշարեցին եւ իրմէ պահանջեցին երկու հիւրերը իրենց յանձնել: Անոնք կարծեցին թէ Ղովտին հիւրերը սովորական մարդիկ են եւ իրենք կրնան իրենց ուզած չարութիւնը ընել անոնց:

Ղովտ դուրս ելլելով աղաչեց անոնց որ չարութենէ ետ կենան. բայց անոնք նկատի չառին Ղովտին աղաչանքը եւ ուզեցին դուռը խորտակել եւ ներս մտնել: Նոյն միջոցին երկու հրեշտակները ձեռքերնին երկնցնելով Ղովտը ներս առին ու դուռը գոցեցին. իսկ այդ չար մարդիկն ալ կուրութեամբ պատժուեցան:

— Տէրը մեզ զրկեց որ այս քաղաքը կորսնցնենք, ուստի այս քաղաքէն ելէք ու գացէք, ըսին հրեշտակ-ները Հովտին:

Յաջորդ առաւօտ հրեշտակները արտորցուցին Հովտը եւ պատուիրեցին անոր որ շուտով մեկնէր քաղաքէն, ու մինչ Հովտ կը տնտնար, հրեշտակները բռնեցին անոր ձեռքէն ու անոր կնոջ եւ երկու աղ-ջիկներուն հետ միասին քաղաքէն դուրս հանեցին: Հրեշտակներէն մէկը ըսաւ Հովտին.

— Անձդ ազատելու համար փախիր ու ետեւդ մի՝ նայիր, լեռ փախիր, չըլլայ որ կորսուիս:

Հովտ խնդրեց որ փոխանակ լեռը ելլելու, մօտա-կայ պգտիկ քաղաքը փախչի եւ հոն ապաստանի: Հրեշտակը հրաման տուաւ իրեն որ հոն երթայ:

Երբ Հովտ հրեշտակին արտօնած քաղաքը հասաւ, Աստուած երկինքէն ծծումք եւ կրակ տեղացուց Սո-դոմի ու Գոմորի վրայ ու փճացուց զանոնք:

Հովտին կինը հրեշտակին տուած պատուէրին հա-կառակ շարժելով ետին դարձաւ իր բնակած Սոդոմ քաղաքը տեսնելու համար, եւ իսկոյն աղի արձան դարձաւ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած կը պատժէ չարութիւն գործող մարդիկը:

Աստուած կ'ողորմի արդարներուն ու զանոնք կ'ա-զատէ վտանգներէ:

Մարդ արարածին համար ամենակարեւոր բանը իր անձին՝ հոգիին ազատութիւնն է եւ ոչ թէ ստա-ուածքը: Խմասուն մարդիկ կը փախչին ու հեռու կը մնան մեղքի բոյն դարձած միջավայրերէ ու ետ

չեն նայիր, որպէսզի իրենց անձը ազատեն դժոխքի յաւիտենական տանջանքէն: Իսկ անոնք որ Աստուածոյ պատուէրին հակառակ շարժելով ետին կը նային՝ այսինքն իրենց անձը՝ հոգին ազատելու համար չեն անապարեր, կէս նամրան մնալով վնաս կը կրեն ու կը պատժուին Հովտի կնոջ պէս:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած ինչո՞ւ համար որոշեց կործանել Սոդոմ ու Գոմոր քաղաքները:
- 2) Աստուած որո՞ւմ յայտնեց իր որոշումը:
- 3) Մինչեւ քանի՛ արդար մարդոց սիրոյն Աստուած պատրաստ էր քաղաքը չկորսնցնելու:
- 4) Ո՞վ կը բնակէր Սոդոմի մէջ որպէս արդար:
- 5) Սոդոմի մարդիկը Հովտին երկու հիւրերը տեսնելով ի՞նչ ըրին:
- 6) Երկու հիւրեստակները ի՞նչ ըրին Հովտին տուած պաշարող սոդոմացիներուն:
- 7) Երկու հիւրեստակները ի՞նչ պատուիրեցին Հովտին:
- 8) Աստուած երկինքէն ի՞նչ դրկեց Սոդոմ եւ Գոմոր քաղաքներուն վրայ:
- 9) Հովտին կինը ինչո՞ւ համար պատժուեցաւ եւ աղի արձան դարձաւ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Ամբարիշտներուն վախճանը կորուստ պիտի ըլլայ»:
Աշղմ. ԼԶ. (Լէ.) 38:

Իսահակի Ամուսնութիւնը
(Ծննդ. Ի՞ն.)

Իսահակ հետեւեցաւ իր հօր Աբրահամի ճամբուն եւ դարձաւ շատ բարեպաշտ երիտասարդ մը:

Աբրահամ նահապետ ուզեց ամուսնացնել Իսահակը. սակայն չէր ուզեր որ իր որդին Քանանու երկրի բնակիչներու աղջիկներէն մէկուն հետ ամուսնար, որովհետեւ քանանացիները չար ու ապականած մարդիկ էին եւ կրնային Իսահակը մոլորեցնել: Ուստի Աբրահամ իր տան վերակացու ծառան՝ Եղիազարը զրկեց Միջագետք իր ազգականներուն քով, որպէսզի անոնցմէ պատուաւոր աղջիկ մը ընտրէր ու բերէր Իսահակին համար:

Եղիազար իսոստացաւ կատարել իր տիրոջ փափաքը եւ ճամբայ ելաւ: Հետը առաւ ծառաներ, ուղտեր եւ զանազան նուէրներ. օրերով ճամբորդելէ ետք հասաւ Աբրահամ նահապետի եղբօր՝ Նաքովի քաղաքը եւ երեկոյեան մօտ իր ուղտերը նստեցուց ջրհորի մը քով:

Նախքան գործի ձեռնարկելը Եղիազար Աստուծոյ աղօթեց եւ ըսաւ.

— Ով Տէր, իմ տիրոջս Աբրահամի Աստուածը, յաջողէ ինծի այսօր եւ իմ տիրոջս Աբրահամին բարերարութիւն ըրէ: Ահա ես ջուրի աղբիւրին քով կը կայնիմ եւ այս քաղաքին աղջիկները ջուր հանելու

կ'ելլեն: Եւ եթէ աղջկայ մը ըսեմ, «Հնորհք ըրէ, սափորդ իջեցուր որ խմեմ», ու ան ինծի ըսէ, «Խմէ եւ քու ուղտերուդ ալ խմցնեմ», թող ան ըլլայ քու Իսահակ ծառայիդ համար սահմանած աղջիկդ:

Մինչ Եղիազար աղօթքը վերջացնելու վրայ էր, Ռեբեկա անունով աղջիկ մը սափորը ուսին՝ ջուր քաշելու եկաւ: Եղիազար աղջկան քով գնաց եւ խմելու ջուր ուզեց: Աղջիկը ջուրին սափորը Եղիազարին երկնցնելով ըսաւ.

— Խմէ՛, տէր իմ. Եթէ կը փափաքիս, ուղտերուդ համար ալ ջուր քաշեմ եւ անոնց ալ խմցնեմ:

Քիչ ետք Ռեբեկան իր սափորով դարձեալ ջուր քաշեց եւ Եղիազարի ուղտերուն ալ խմցուց: Եղիազար աղջկան քաղաքավարութիւնը վարձատրեց անոր տալով ոսկիէ երկու ապարանջաններ եւ օղակ մը: Ապա զայն հարցուփորձելով իմացաւ թէ ան Աբրահամի եղբօրորդւոյն աղջիկն էր:

Ռեբեկա Եղիազարին առաջարկեց որ իրենց տունը իջեւանի եւ ապա տուն երթալով իր եղբօր՝ Լաբանին պատմեց Եղիազարին հետ իր ունեցած հանդիպումը: Լաբան անմիջապէս դէպի աղբիւր գնաց ու Եղիազարը իրենց տունը հրաւիրեց:

Կերակուրի սկսելէ առաջ Եղիազար պատմեց թէ ինք ինչու համար եւ որու կողմէ եկած էր: Տեղեկութիւն տուաւ Աբրահամ նահապետին եւ անոր որդւոյն Իսահակի մասին: Ի վերջոյ Ռեբեկային ձեռքը խնդրեց Իսահակին համար:

Ռեբեկայի հայրն ու Եղիազարը հաւանեցան եւ ընդառաջեցին Եղիազարի խնդրանքին: Եղիազար արծաթեղէն ու ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ տուաւ Ռեբեկային ու նաեւ այլ նուէրներ՝ ընտանիքի միւս

անդամներուն։ Ապա Աստուծոյ փառք տալով ուրախութեամբ կերակուրի նստաւ։

Յաջորդ օր հայրը, մայրն ու եղբայրը Ռեքեկան օրհնեցին եւ իր աղախիններուն հետ միասին յանձնեցին Եղիազարին ու ճամբու դըին։

Իսահակ եւ Ռեքեկա կազմեցին աստուածահաճոյ բարեպաշտ ընտանիք մը։ Աստուած Իսահակն ալ օրհնեց եւ ըստաւ։

— Քեզ պիտի օրհնեմ եւ քու սերունդդ պիտի շատ ցընեմ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Իսահակ իր հօր Արրահամէն սորվեցաւ աստուածաշտութիւնը եւ հետեւեցաւ անոր օրինակին։ Իր հօրը ցուցմունքներուն հետեւելով ամուսնացաւ բարի ու պարկեշտ Ռեքեկային հետ եւ ստացաւ Աստուծոյ օրինութիւնը։

Եղիազար շատ հաւատարիմ ծառայ մըն էր եւ իր տիրոջ Արրահամին օգտակար ըլլալու համար կ'աշխատէր ու կ'աղօքէր։

Ռեքեկա քաղաքավար ու ծառայասէր աղջիկ մը ըլլալուն համար վարձատրուեցաւ եւ օրինուեցաւ։

Իսահակին հնագանդութիւնը, Եղիազարին հաւատարմութիւնը եւ Ռեքեկային քաղաքավարութիւնը գեղեցիկ օրինակներ են իւրաքանչիւր հայորդիի համար։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ի՞նչպիսի ծառայ մըն էր Եղիազար։
- 2) Արրահամ Եղիազարը ո՞ւր դրկեց. ինչո՞ւ համար։
- 3) Ինչո՞ւ համար Արրահամ Իսահակին համար քանամացի աղջիկ առնել չէր ուզեր։
- 4) Եղիազար ջրհորին քով ի՞նչ աղօքեց Աստուծոյ։
- 5) Եղիազարի աղօքքն վերջ ո՞վ եկաւ ջրհորին մօտ։
- 6) Եղիազար ի՞նչ խնդրեց Ռեքեկայէն։
- 7) Ռեքեկան ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըսաւ Եղիազարին։
- 8) Եղիազար Ռեքեկային ծառայութիւնը ընդունելէ եւոք ի՞նչ նուիրեց անոր։
- 9) Ռեքեկային եղբայրը՝ Լարան ո՞ւր հրաւիրեց Եղիազարը։
- 10) Եղիազար կերակուրի չսկսած ի՞նչ ըսաւ եւ ի՞նչ առաջարկեց Ռեքեկայի հօրն ու եղրօրը։
- 11) Ռեքեկայի հայրն ու եղբայրը ի՞նչ ըրին։
- 12) Իսահակ եւ Ռեքեկա ինչպիսի ընտանիք կազմեցին։

ԳՈՅ ՍՈՐՎԵԼ

«Քեզ պիտի օրինեմ ու քու սերունդդ պիտի շատցնեմ»:
ԾՆԴ. ԻԶ. 24.

Է. ԴԱՍ

Յակոբ և Եսաւ (ԾԱՇԴ. ԻԵ. 27-34, ԻԵ)

Իսահակ ունեցաւ երկու որդիներ, որոնք երկուորեակներ էին: Անդրանիկին անունն էր Եսաւ, իսկ երկրորդը՝ Կոչուած էր Յակոբ:

Եսաւ մազոտ էր եւ կը զբաղէր որսորդութեամբ: Յաճախ իր որսերէն խորտիկներ կը պատրաստէր ու հօրը կը բերէր: Իսահակ կը սիրէր Եսաւը, որովհետեւ անոր որսերէն կ'ուտէր:

Եսաւ իր հօր անդրանիկ զաւակն ըլլալով իրաւունք ունէր անոր յաջորդելու եւ իրենց գերդաստանին ղեկը ձեռք առնելու: Սակայն ան կարեւորութիւն չէր տար անդրանկութեան պաշտօնին: Իր ժամանակը կ'անցընէր որսորդութեամբ եւ հաճոյքի ժամանցներով: Իրեն համար նպատակ կամ իտէալ չէր Արրահամով սկսուած ու Իսահակով շարունակուող հաւատքի կեանքը որ նուիրուած էր Աստուծոյ ու անոր կատարելիք մեծագօր գործերուն: Եսաւ իր հօր եւ մօր պատուէրին հակառակ շարժելով ամուսնացաւ քանանցի կռապաշտ աղջիկներու հետ: Իր այդ արարքը ցաւ պատճառեց Իսահակին եւ Ռեբեկային:

Յակոբ բնաւորութեամբ հանդարտ էր եւ աւելի արժանաւորութիւն ունէր իր հօր յաջորդն ըլլալու քան Եսաւը: Խելացի էր ան եւ կ'ուզէր քալել իր հօրը ճամբէն: Ռեբեկան Յակոբը Եսաւէն աւելի կը սիրէր

Եւ անոր լաւ յատկութիւնները տեսնելով միշտ առաջ կը մղէր գայն: Ռեբեկայի փափաքն էր որ Յակոբ Եսաւէն առնէր անդրանկութեան պաշտօնը եւ անդրանիկ զաւակին իրաւունք համարուող հայրական օրհնութիւնը, քանի որ Եսաւ իր ընթացքով արժանի չէր այդ օրհնութեան:

Այդ հին օրերուն սովորութիւն էր որ մէկու մը անդրանիկ որդին ժառանգէր իր հօր իշխանութիւնն ու հարստութիւնը: Միւս որդիները նուէրներ՝ կը ստանային ու կը հեռանային: Մեծ որդին իր հօրը յաջորդելով պարտաւոր էր իրենց նահապետական ընտանիքին հաւատքը, աւանդութիւններն ու բարքերը փոխանցելու իր զաւակներուն՝ բարձր բռնելով գերդաստանին պատիւը:

Յակոբ իր եղբօր՝ Եսաւին թոյլ ընթացքն ու անդրանկութեան պաշտօնին հանդէպ անոր անտարբերութիւնը տեսնելով յարմար առիթի մը սպասեց անոր ձեռքէն անդրանկութեան իրաւունքը խլելու համար, եւ այդ առիթը ներկայացաւ իրեն:

Օր մը Եսաւ զաշտէն վերադարձին յոգնած ու անօթի էր մարելու աստիճան: Նոյն ժամուն Յակոբ ապուր կ'եփէր: Եսաւ ըսաւ Յակոբին.

— Շնորհք ըրէ, այդ շիկաթանէն (ոսպապուր) տուր որ ուտեմ:

— Եթէ քու անդրանկութեան իրաւունքդ ինծի ծախսես, այն ատեն քեզի կու տամ, ըսաւ Յակոբ:

— Անդրանկութենէն ինծի ի՞նչ օգուտ կայ, հիմա ես անօթութենէս պիտի մեռնիմ, պատասխանեց Եսաւ:

— Դուն այսօր ինծի երդում ըրէ եւ հաստատէ թէ քու անդրանկութեանդ իրաւունքը ինծի կը ծախսես, ըսաւ Յակոբ:

Եսաւ յօժարեցաւ եւ երդում ընելով Յակոբին ծախեց իր անդրանկութեան իրաւունքը: Այն ատեն Յակոբ հաց եւ ոսպէ ապուր տուաւ անոր, եւ ան կերաւ, խմեց ու գնաց:

Եսաւ իր այս ընթացքովը անարգեց իր անդրանկութեան արժէքը: Ան իր անդրանկութիւնը ծախելով ինքնաբերաբար Յակոբին փոխանցած եղաւ իր հօր Իսահակին կողմէ անդրանիկ զաւկին տրուելիք օրհնութիւնն ալ:

*
* *

Երբ Իսահակ ծերացաւ, աչքերը տկարացան եւ ալ չէր կրնար տեսնել: Օր մը ան կանչեց Եսաւը եւ ըսաւ.

— Գնա՛, ինծի որս մը բեր եւ իմ սիրածիս պէս խորտիկներ ըրէ, որպէսզի քեզ օրհնեմ:

Մինչ Եսաւ դաշտը որսի գացած էր, Ռեբեկան կանչեց Յակոբը եւ ըսաւ.

— Ես իմացայ որ Հայրդ Եսաւը որսի զրկեր է, որպէսզի անոր բերած որսէն ուտէ ու ետքը զայն օրհնէ: Արդ, հիմա գնա՛ եւ երկու ուշ բեր. ես զանոնք կը մորթեմ եւ խորտիկներ կը պատրաստեմ: Դուն ալ զանոնք հօրդ տար, որպէսզի Եսաւին տեղ քեզ օրհնէ:

Յակոբ նախ տատամսեցաւ, սակայն մօրը պնդումին վրայ կատարեց անոր պատուէրը: Մայրը պատրաստեց կերակուրը եւ Եսաւին հագուստները Յակոբին հազցուց. իսկ այծի ուշերուն մորթերովն ալ ծածկեց անոր մարմինին մերկ մնացած մասերը:

Յակոբ խորտիկները Իսահակին տանելով ըսաւ.

— Ո՞վ հայր իմ:

— Ո՞վ ես դուն, որդեակ իմ, հարցուց հայրը: Յակոբ պատասխանեց.

— Ես քու անդրանիկ որդիդ Եսաւն եմ. ինծի ըսածիդ պէս ըրի: Ելի՛ր, նստէ եւ իմ որսէս կեր, որպէսզի քու հոգիդ զիս օրհնէ:

— Ի՞նչպէս այդչափ շուտով գտար որսը, հարցուց Հայրը:

— Աստուած որսը իմ առջեւս բերաւ, ըսաւ Յակօր: Իսահակ կասկածեցաւ եւ ըսաւ.

Մօտ եկուր, որպէսզի քեզ շօշափեմ:

Յակոբ մօտեցաւ: Հայրը շօշափեց զինք եւ ըսաւ.

— Զայնը Յակոբի ձայնն է, սակայն ձեռքերը Եսաւի ձեռքերն են:

Այսպէս Իսահակ չճանչցաւ Յակոբը, քանի որ անոր ձեռքերը Եսաւի ձեռքերուն պէս մազոտ էին: Խորտիկները ուտելէ ետք Յակոբը քովը կանչեց եւ օրհնեց զայն:

Հազիւ թէ Յակոբ հօրը քովէն հեռացեր էր, Եսաւ որսէն վերադարձաւ եւ ինքն ալ խորտիկներ շինելով հօրը բերաւ:

— Դուն ո՞վ ես, հարցուց Իսահակ անոր:

— Ես եմ, քու անդրանիկ որդիդ, պատասխանեց Եսաւ:

Իսահակ խիստ սարսափեցաւ ու ըսաւ.

— Քիչ առաջ ինծի որս բերողը ո՞վ էր, որ ես անոր խորտիկներէն կերայ ու օրհնեցի զայն, ալ անշուշտ ան օրհնեալ պիտի ըլլայ:

Եսաւ իր հօրմէն այս խօսքերը լսելով մեծ աղաղակով լացաւ:

Իսահակ Եսաւին ալ օրհնութիւն տուաւ, սակայն ոչ որպէս անդրանիկ զաւկի տրուելիք օրհնութիւն մը:

Այս դէպքէն վերջ եսաւ սկսաւ ատել Յակոբը ու մտադրեց զայն սպաննել: Իսահակ եւ Ռեբեկա երբ տեղեակ դարձան Եսաւի մտադրութեան, որոշեցին Յակոբը Միջագետք՝ իր մօրեղբօր Լաբանին քով դրկել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Եսաւին քոյլ եւ անհոգ կեանքը եւ անդրանկութեան հանդէպ ունեցած անտարբերութիւնը պատճառ դարձան որ Յակորին անցնի անդրանկութեան իրաւունքը եւ ինք գրկուի անդրանիկ զաւկի տրուելիք օրինութենէն ալ:

Ով որ Աստուծոյ կողմէ իրեն տրուած շնորհերուն արժէքն ու յարգը չ'ուզեր գիտնալ եւ զանոնք բարի նպատակներու համար օգտագործելու չի յօժարիր, ինքզինք գրկած կ'ըլլայ Աստուծոյ պարգևելիք օրինութիւններէն:

Յակոր հայրական օրինութիւնը ստանալու համար սուտ խօսեցաւ ու խարեց իր հայրը եւ այդ պատճառով ալ անոր պատիժը կրեց: Ան փախաւ իր հօրենական տունէն, չտիրացաւ հօրենական հարստութեան եւ երկար ժամանակ պանդխտութեան մէջ տառապեցաւ:

Բարի նպատակներու հասնելու համար զարտուղի միջոցներ գործածելն ալ դատապարտելի է Աստուծոյ առջեւ: Աստուած թէեւ կը ներէ զղացող մեղաւորին յանցանքները, սակայն յանցաւորը իր սխալ արարթներուն յառաջ բերած տառապանքներէն նեղութիւն կը կրէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Իսահակ քանի՞ զաւկ ունեցաւ: Տուր անունները:
- 2) Ո՞վ էր անդրանիկը:
- 3) Եսաւ իր ժամանակը ինչպէ՞ս կ'անցընէր:
- 4) Յակորին բնաւորութիւնը ինչպէ՞ս էր:
- 5) Անդրանիկ զաւկը ի՞նչ կը ստանար իր հօրմէն եւ անոր մահէն եւոք ի՞նչ էր իր պարտականութիւնը:
- 6) Եսաւ կարեւորութիւն կու տա՞ր իր անդրանկութեան:
- 7) Եսաւ ինչպէ՞ս ծախեց իր անդրանկութեան իրաւունքը Յակորին:
- 8) Մերանալէն եւոք Իսահակին աչքերը ի՞նչ եղան:
- 9) Իսահակ Եսաւին օրինութիւն տալէ առաջ ի՞նչ առարկեց անոր:
- 10) Ռեբեկան ի՞նչ առաջարկեց Յակորին:
- 11) Իսահակ Յակորը շօշափելէ եւոք ի՞նչ ըսաւ:
- 12) Եսաւ որսէն վերադարձէն եւոք կրցա՞ւ անդրանկութեան օրինութիւնը առնել:
- 13) Եթէ Եսաւ իր անդրանկութիւնը ծախած չըլլար, այս բանը պիտի պատահէ՞ր իրեն:
- 14) Յակոր ինչո՞ւ համար Միջագնոք փախաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Ուշադիր հսկեցէք որ ոեւէ մէկը Աստուծոյ շնորհքէն չզրկուի»: Եբբ. ԺԲ. 15:

Ը. ԴԱՍ

Յակոբ և Իր Տասներկու Որդիները (ԾԱՅԻ. Ի. 1-5, 10-22, Լ. 23-29)

Իսահակ կանչեց Յակոբը, օրհնեց զայն եւ պատուիրեց որ Աստուածպաշտութեամբ ապղի եւ նսաւի պէս կուապաշտ քանանացիներու աղջիկներուն հետ չամուսնանայ, այլ երթայ Միջագետք եւ հոն իր ազգականներէն պատուաւոր աղջիկ առնէ:

Յակոբ հնագանդեցաւ ու գնաց: Ճամբան՝ գիշերը երբ գլուխը քարի մը վրան դրած կը քնանար, երազին մէջ տեսաւ երկար սանդուխ մը, որուն գլուխը երկինք կը հասնէր եւ Աստուծոյ հրեշտակները անկէ կ'ելլէին ու կ'իջնէին: Երազին մէջ Աստուած ըստ Յակոբին.

— Ես եմ քու հօրդ Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որուն վրայ դուն կը պառկիս, քեզի ու քու սերունդիդ պիտի տամ: Ահա ես քու հետդ եմ եւ ուր որ երթաս, քեզ պիտի պահեմ: Քեզ մեծ ազգ մը պիտի ընեմ ու երկրի բոլոր ազգերը քու սերունդովդ պիտի օրհնուին:

Առաւտուն Յակոբ քունէն արթննալով իր գլխուն տակ դրած քարը առաւ, վրան իւղ թափեց, աղօթեց եւ օծեց. ապա զայն արձան կանգնելով այդ տեղը Բեթէլ կոչեց որ կը նշանակէ Աստուծոյ Տունը:

Յակոբ Միջագետք հասնելով գտաւ իր մօրեղբայրը, եւ անոր երկու աղջիկները՝ Լիան ու Ռաքէլը

իրեն կին առաւ: Քսան տարի ծառայեց իր մօրեղբայր Լաբանին՝ անոր ոչխարները արածելով: Ապրեցաւ չարքաշ կեանք մը, նեղութիւններ կրեց, սակայն չմոռցաւ իր հայրերուն Աստուածը ու սրտանց պաշտեց զԱյն: Իր մօրեղբայրը Լաբան յաճախ անիրաւութիւններ ըրաւ իրեն հանդէպ, սակայն Աստուած օրհնեց զինք եւ ան տէր դարձաւ անհամար ոչխարներու, արջառներու, ուղտերու եւ մեծ հարստութեան:

Քսան տարի ետք Յակոբ իր ունեցած ստացուածքովը ճամբայ ելաւ դէպի Քանանու երկիրը՝ իր հօրը քով երթալու: Սակայն կը վախնար նսաւի վրէժինդրութենէն:

Վերադառնալու ատեն, գիշեր մը Աստուած Յակոբին յայտնուեցաւ, օրհնեց ու քաջալերեց զինք եւ իր անունը փոխելով Խարայէլ կոչեց: Հետագային Յակոբին սերունդը եւս կոչուեցաւ Խարայէլի Որդիներ, Խարայէլի Ժողովուրդ եւ Խարայէլի ազգ:

Աստուած նսաւին կարծր սիրտը մեղմացուց եւ երկու եղբայրներուն իրարու հանդիպումը եղաւ շատ սիրալիր: Յակոբ նսաւին հետ ողջագուրուեցաւ եւ անոր նուէրներ տուաւ իր հօտերէն ու արջառներէն:

Իսահակ խոր ծերութեան մէջ տեսաւ իր երկու զաւակներուն հաշտութիւնը եւ իր աշքերը փակեց հարիւր ութսուն տարեկանին:

Յակոբ ունեցաւ տասներկու որդիներ, որոնց անուններն են՝ Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուղա, Խաքար, Զաքուղոն, Գաղ, Ասեր, Յովսէփ, Բենիամին, Դան եւ Նեփիթաղիմ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած կ'օրինէ ու կը հոգայ հաւատաբմօրէն զինք պաշտողները: Կը ներէ անոնց յանցանքները, իր հովանաւորութեան տակ կ'առնէ զանոնք ու կ'առաջնորդէ:

Յակոր իր հօր Խահակին պատուերին համեմատ Աստուծոյ ճամփուն մէջ բալեց եւ օրինուեցաւ: Մենք ալ Յակորի նման ընդունելու ենք մեր ծնողներուն բարի խրատները, որպէսզի ստանանք Աստուծոյ առաջնորդութիւնն ու օրինութիւնը:

Յակորի ու Եսաւի հաշտութիւնը օրինակ պէտք է ըլլայ մեզի: Եթէ որեւէ պատճառով մը իրարու հետ նեղուած ըլլանք, բէն պահելու չենք, այլ ներողամիտ գտնուելով հաշտուելու ենք իրարու հետ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Խահակ ի՞նչ պատուիրեց Յակորին եւ ո՞ւր դրկեց զայն:
- 2) Յակոր ի՞նչ տեսաւ իր երազին մէջ:
- 3) Աստուած ի՞նչ ըստ Յակորին:
- 4) Յակոր արթննալէ ետք ի՞նչ ըրաւ իր գլխուն տակ դրուած քարը. եւ այդ վայրը ի՞նչ կոչեց:
- 5) Ի՞նչ կը նշանակէ Բեթէլ:
- 6) Ի՞նչ էին անունները Յակորի երկու կիներուն:
- 7) Յակոր քանի՞ տարի ծառայեց իր մօրեղծօր Լարանին:

- 8) Յակոր ի՞նչ գործով կը զբաղէր:
- 9) Աստուած Յակորին անունը փոխելով ի՞նչ կոչեց:
- 10) Յակորին եւ Եսաւին համդիպումը ինչպէ՞ս եղաւ:
- 11) Յակոր քանի՞ որդիներ ունեցաւ:
- 12) Խահակ քանի՞ տարի ապրեցաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Տէրը բոլոր զինք սիրողները կը պահէ»: Սաղմ. ՃԽԴ. (ՃԽԵ.) 20:

Յովսէփի Գեղեցիկ
(Ծննդ. ԼԵ. և ԼԹ.)

Յովսէփի եւ Բենիամին Յակոբ Նահապետի կրտսեր որդիներն էին։ Անոնց մայրը՝ Ռաքէլ մեռած էր Բենիամինին ծնած օրը։ Յակոբ Նահապետ կը գուրգուրար անոնց վրայ։ Նամանաւանդ շատ կը սիրէր Յովսէփը որ գեղեցիկ էր տեսքով եւ պարկեշտ՝ նկարագրով։ Յակոբ գոյնզգոյն պատմուճան մը շինել տուած էր անոր որ երբ հագնէր, աւելի շքեղ կը դառնար։ Միւս եղբայրները այս բաները տեսնելով կը նախանձէին անոր։

Գիշեր մը Յովսէփի երազ տեսաւ եւ յաջորդ օր ըսաւ Եղբայրներուն։

— Երազիս մէջ բոլորս ալ դաշտն էինք ու որաներ (հասկերու խուրձ) կը կապէինք. եւ ահա իմ որաս ելաւ ու շիտակ կանգնեցաւ. իսկ ձեր որաները գալով երկրպագութիւն ըրին իմ որայիս։

Եղբայրները Յովսէփին երազը իմանալով սրտնեղած ըսին իրեն։

— Իրաւցնէ մեր վրայ պիտի թագաւորե՞ս, իրաւցնէ մեր վրայ պիտի տիրե՞ս։

Ուրիշ օր մը Յովսէփի երազ մը եւս տեսաւ ու նորէն ըսաւ իր Եղբայրներուն։

— Երազիս մէջ տեսայ թէ արեւը, լուսինը եւ տասնըմէկ աստղեր ինծի երկրպագութիւն կ'ընէին։

Հայրը յանդիմանեց Յովսէփը եւ ըսաւ։

— Ի՞նչ է այս քու տեսած երազդ. միթէ ես մայրդ եւ եղբայրներդ իրաւցնէ՞ պիտի գանք ու մինչեւ գետին քեզի խոնարհութիւն պիտի ընենք։

Հայրը թէեւ յանդիմանեց Յովսէփը, սակայն իր արտին մէջ պահեց անոր պատմած երազը։

Այս երկրորդ երազին վրայ Յովսէփին Եղբայրները նախանձեցան իրեն ու սկսան ատել զինք։

Ժամանակ մը ետք Յովսէփին Եղբայրները իրենց հօտերը արածելու համար հեռու տեղ գացած էին։ Յակոբ Նահապետ երկար ատեն լուր չէր առած իր որդիներէն. ուստի կանչեց Յովսէփը եւ զայն դրկեց իր Եղբայրներուն մօտ, որպէսզի անոնցմէ լուր մը բերէր։

Յովսէփ ճամբայ ելաւ իր Եղբայրները փնտուելու։ Եղբայրները հեռուէն Յովսէփը տեսնելով իրարու ըսին։

— Ահա երազ տեսնողը կու գայ։

Շուտով խորհրդակցեցան եւ որոշեցին Յովսէփը մեռցնել եւ գուրի մը մէջ նետել։ Սակայն իրենց մեծ եղբայրը Ռուբէն ըսաւ անոնց։

— Մի՛ մեռցնէք ու արիւն մի՛ թափէք. եկէք, այս գուրին մէջ զինք ողջ-ողջ նետենք։

Ռուբէն չէր ուզեր-որ Յովսէփին վնաս մը հասնէր. անոր նպատակն էր իր Եղբայրներէն գաղտնի զայն գուրբէն հանել ու ազատել։

Երբ Յովսէփի իր Եղբայրներուն քով հասաւ, անոնք հանեցին անոր բազմագոյն պատմուճանը եւ զինք նետեցին անջուր գուրբին մէջ։

Քիչ ետք երբ Ռուբէն ուրիշ տեղ գացած էր, իսմայելացի վաճառականներու կարաւան մը անցաւ

այնտեղէն։ Եղբայրները Յովսէփիր գուրէն հանելով որպէս գերի քսան կտոր արծաթի ծախեցին իսմայելացիներուն։ Քիչ ետք երբ Ռուբէն եկաւ, եղելութիւնը իմանալով շատ շաւեցաւ։

Յովսէփին եղբայրները իրենց հայրը խաբելու համար այծ մը մորթեցին ու Յովսէփին բազմագոյն պատմուճանը անոր արիւնին թաթխելով տարին իրենց հօրը ու նենգութեամբ ըսին։

— Այս պատմուճանը ճամբան գտանք. արդեօք ասիկա քու որդւո՞յդ պատմուճանն է։

Յակոբ արիւնոտ պատմուճանը տեսնելուն պէս ճանչցաւ զայն ու լալով ըսաւ։

— Իմ որդւոյս պատմուճանն է այս. չար գազան մը կերած ըլլալու է զայն. Յովսէփ անշուշտ գիշատուեցաւ։

Յակոբ իր հանդերձները պատռեց. քուրծ հագաւ, դառնապէս լացաւ ու շատ օրեր սուգ պահեց։ Բոլորը զինք միխթարելու ելան, սակայն ինք միխթարուիլ չէր ուզեր եւ կ'ըսէր։

— Ես սուգով գերեզման պիտի իջնեմ՝ իմ որդւոյս քով։

Իսմայելացիները Յովսէփը տարին եգիպտոս ու զայն ծախեցին Պետափրէս անունով մարդու մը որ Փարաւոնի դահճապետն էր։

Յովսէփ հաւատարմօրէն ծառայեց Պետափրէսի։ Աստուած Յովսէփի սիրոյն օրհնեց Պետափրէսը եւ ան շատ հարստացաւ։ Պետափրէս Յովսէփին հաւատարմութիւնը տեսնելով իր բոլոր հարստութեան վրայ վերակացու դրաւ զայն։ Սակայն Պետափրէսի կինը չար էր եւ նախանձու։ Ան իր զրպարտութիւններով Յովսէփը անհաւատարիմ ցոյց տուաւ իր

ամուսինին։ Պետափրէս իր կնոջ չարախօսութեան հաւատալով Յովսէփը բանս նետել տուաւ։ Բայց Աստուած միշտ Յովսէփին հետն ըլլալով իր ողորմութեան տակ պահեց զայն եւ բանտապետին առջեւ չնորհք գտնել տուաւ։ Բանտապետը Յովսէփին բարի նկարագիրը տեսնելով քաղցրութեամբ վարուեցաւ անոր հետ եւ բանտարկեալներուն վրայ հսկիչ կարգեց զայն։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Յովսէփին մաքուր նկարագիրն ու պարկեշտութիւնը զինք սիրելի դարանցած էին Աստուածոյ եւ իր հօրը՝ Յակոբին։ Թէեւ եղբայրները նախանձեցան անոր եւ ուզեցին մեղցնել, բայց Աստուած բոյլ չտուաւ անոնց, որովհետեւ իր ընտրեալ Յովսէփին միշոցաւ մեծ գործ մը պիտի կատարէր Եգիպտոսի մէջ։ Յովսէփ համբերութեամբ, աղօք-քով եւ միշտ Աստուածոյ ապաւինելով դիմագրաւեց իրեն հանդէպ եղած նախանձը, ատելութիւնն ու չար դիտաւորութիւնները։

Յովսէփին մաքուր նկարագիրը, պարկեշտ ընթացքն ու Աստուածոյ հանդէպ ունեցած մեծ վստահութիւնը օրինակ ըլլալու են մեզի։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Յակոբ ինչո՞ւ համար շատ կը սիրէր Յովսէփը։
- 2) Յակոբ Յովսէփին համար ի՞նչ շինել տուած էր։

- 3) Առաջին անգամ Յովսէփի ինչպիսի՞ երազ տեսաւ:
- 4) Երկրորդ անգամ Յովսէփի ի՞նչ տեսաւ երազին մէջ:
- 5) Եղբայրները Յովսէփին երազները իմանալէ ետք ի՞նչ ըսին եւ ի՞նչ ըրին:
- 6) Յակոր Նահապետ Յովսէփին երազները իմանալէ ետք ի՞նչ ըսաւ:
- 7) Յակոր Յովսէփը ո՞ւր դրկեց:
- 8) Եղբայրները Յովսէփը տեսնելով ի՞նչ ըսին իրարու:
- 9) Ռուրէն ի՞նչ առաջարկեց իր եղբայրներուն:
- 10) Ի՞նչ էր Ռուրէնին նպատակը:
- 11) Ռուրէնին բացակայութեան եղբայրները Յովսէփը որո՞նց ծախեցին:
- 12) Իսմայելացի վաճառականները ո՞ւր տարին Յովսէփը եւ որո՞ւ ծախեցին:
- 13) Ո՞վ զրպարտութիւն ընելով բանտ նետել տուալ Յովսէփը:
- 14) Բանտապետը ինչպէ՞ս վարուեցաւ Յովսէփին հետ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Տիրոջ աչքը իրմէ վախցողներուն ու իր ողորմութեանը լուսացողներուն վրայ է»: Սաղմ. ԼԲ. (ՂԳ.) 18:

Ժ. ԴԱՍ

Յովսէփի կը մեկնէ Փարաւոնին Երազը
(ԾԱնդ. Խ. և ԽԱ.)

Մինչ Յովսէփի բանտին մէջ էր, օր մը երկու բանտարկեալներ եւն բերուեցան իր քով: Մէկը Փարաւոնին մատոռուակապետն էր, իսկ միւսը՝ հացագործապետը:

Գիշեր մը այս երկու բանտարկեալները երազ տեսան եւ առաւտուն խոռված վիճակ ունեցան:

— Պատմեցէք ինձի ձեր տեսած երազները, ըսաւ անոնց Յովսէփի:

Մատոռուակապետը ըսաւ.

— Երազիս մէջ տեսայ որ առջեւս որթատունկ մը կար ու որթատունկին վրայ երեք ճիւղեր կային, որոնց վրայ խաղողի երեք ողկոյզներ հասած էին: Ես խաղողները առնելով գաւաթին մէջ ճմլեցի ու գաւաթը Փարաւոնին տուի:

Յովսէփի մտիկ ընելէ ետք ըսաւ մատոռուակապետին.

— Երազիդ մէջ տեսած երեք ուռերը երեք օրեր են: Երեք օրէն Փարաւոնը քեզ բանտէն պիտի հանէ ու նախկին պաշտօնիդ վրայ պիտի հաստատէ: Միայն թէ այս բարիքը քեզի եղած ատեն զիս յիշէ Փարաւոնին առջեւ ու այս բանտէն զիս ազատէ, քանի որ ես անիրաւ տեղը նետուած եմ այստեղ:

Հացագործն ալ իր երազը պատմեց եւ ըսաւ.

— Երազիս մէջ տեսայ որ գլխուս վրայ երեք ճերմակ սակառներ ունէի, ու վրայի սակառին մէջ Փարաւոնին համար պատրաստուած տեսակ տեսակ կարկանդակներ կային, եւ թուչունները գալով զանոնք կ'ուտէին:

Յովսէփի ըսաւ հացագործապետին.

— Երեք սակառը երեք օր է: Երեք օրէն Փարաւոն քեզ բանտէն հանելով ծառէ մը պիտի կախէ եւ թըռչունները քու մարմինդ պիտի ուտեն:

Յովսէփին մեկնութիւնները ճիշդ ելան: Երեք օրէն մատուակապետը իր պաշտօնը վերստանձնեց: իսկ հացագործապետը կախուեցաւ: Բայց մատուակապետը մոռցաւ Յովսէփին խնդրանքը:

Երկու տարի ետք, գիշեր մը Փարաւոն երկու երազներ տեսաւ: Առտուն երբ արթնցաւ, շատ խռովեցաւ եւ կանչել տուաւ իր բոլոր իմաստուն մարդիկը ու անոնց պատմեց իր երազները, սակայն ոեւէ մէկը չկրցաւ մեկնել:

Մատուակապետը մէկէն յիշեց Յովսէփը ու Փարաւոնին ներկայանալով պատմեց թէ բանտին մէջ երրայեցի երիտասարդ մը կար որ կրնար երազ մեկնել:

Փարաւոն մարդ զրկեց ու Յովսէփը իր առջեւ բերել տուաւ եւ ըսաւ անոր:

— Երազ տեսայ ու զայն մեկնող մը չկայ: բայց իմացայ որ դուն լսած երազդ կրնաս մեկնել:

Յովսէփի պատասխանեց Փարաւոնին.

— Ոչ թէ ես, այլ Աստուած պիտի տայ խաղաղութեան պատասխանը Փարաւոնին:

Փարաւոն սկսաւ պատմել.

— Երազիս մէջ տեսայ որ գետին եզերքը կայներէի, եւ ահա գետէն եօթը երինջներ ելան պարարտ ու գիրուկ մարմինով եւ մարգագետնին վրայ կ'արածէին: Նոյն միջոցին ուրիշ եօթը երինջներ ալ ելան, որոնք շատ նիհար էին: Վերջէն եկող նիհար երինջները կերան նախորդ եօթը գէր երինջները, սակայն նորէն նիհար մնացին: Արմնցայ ու նորէն քնացայ եւ երկրորդ երազի մէջ տեսայ որ ցորենի ցօղունի մը վրայ եօթը լեցուն ու աղէկ հասկեր կ'ելէին, եւ ահա անոնց ետեւէն եօթը չոր ու նիհար հասկեր կը բուսնէին: Քիչ ետք նիհար հասկերը կլեցին եօթը աղէկ հասկերը:

Յովսէփի Փարաւոնը մտիկ ընելէ ետք ըսաւ.

— Տեսած երկու երազներուդ մեկնութիւնը նոյնն է: Եօթը գէր երինջները եւ եօթը լեցուն հասկերը եօթը տարիներ են: Անոնց ետեւէն եկած եօթը նիհար երինջները եւ եօթը չոր հասկերը եօթը տարուան սովէ: Աստուած իր ընելիքը Փարաւոնին ցուցուցեր է: Եգիպտոսի երկրին մէջ եօթը տարի մեծ առատութիւն պիտի ըլլայ: իսկ անոր ետեւէն պիտի գայ եօթը տարուան սով մը որ նախկին առատութիւնը մոռցնել պիտի տայ իր սաստկութեամբը: Ուստի Փարաւոնը թող հանճարեղ եւ իմաստուն մարդ մը գտնէ եւ Եգիպտոսի երկրին վրայ կեցնէ: Անոր հսկողութեան տակ գործակալներ դնէ ամէն քաղաքի մէջ, որպէսի անոնք առատութեան եօթը տարիներուն ցորեն ամբարեն:

Փարաւոն իր երազներուն մեկնութիւնը իմանալով հիացաւ Յովսէփի իմաստութեան վրայ եւ ըսաւ.

— Քեզ ամբողջ Եգիպտոսի վրայ իշխան կը կար-

գեմ: Դուն քու գիտցած ձեւովդ կառավարէ այս երկիրը ու ամբարէ ցորենները:

Փարաւոն իր մատանին հանելով Յովսէփի մատին անցուց եւ անոր բեհեզդէ հանդերձներ հազցուց ու պարանոցին ալ ոսկիէ մանեակ անցուց:

Փարաւոնին հրամանով Յովսէփը թագաւորական երկրորդ կառքին մէջ նստեցուցին եւ անցուցին քաղաքի գլխաւոր փողոցներէն: Կառքը անցնելու ժամանակ Փարաւոնին մարդիկը ժողովուրդին կը պոռային որ Յովսէփին առջեւ խոնարհին:

Յովսէփ Փարաւոնչն ետք Եգիպտոսի ամենամեծ իշխանը դարձաւ: Ան ամէն քաղաքներու մէջ ամբարներ շինեց եւ առաստութեան եօթը տարիներու ընթացքին ցորեն հաւաքեց ու պահեց:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Յովսէփ իր տառապանքներուն եւ կրած նեղութիւններուն ընթացքին չտրտնջաց Աստուծոյ դէմ, այլ հաւատքով յուսաց անոր ողորմութեան: Աստուած վարձատրեց Յովսէփը. անոր շնորհեց իմաստութեան եւ երազ մեկնելու կարողութիւն ու զինք բարձրացուց Եգիպտոսի իշխանական աթոռին:

Մենք ալ երբ Աստուծոյ նամրուն մէջ հաւատարմօրէն քալենք եւ իրեն յուսանք, Աստուած մեզ ալ կ'ազատէ մեր դիմաց ցցուող նեղութիւններէն ու կորարձրացնէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Որո՞նք բանտարկուեցան եւ Յովսէփին քով եկան:
- 2) Մատուուակապետը ի՞նչ տեսած էր իր երազին մէջ:
- 3) Հացագործապետը ի՞նչ տեսած էր իր երազին մէջ:
- 4) Յովսէփի ինչպէ՞ս մեկնեց մատուուակապետին երազը:
- 5) Հացագործապետին երազը ինչպէ՞ս մեկնեց:
- 6) Յովսէփի ի՞նչ պատուիրեց մատուուակապետին:
- 7) Փարաւոն ի՞նչ տեսաւ իր երազներուն մէջ:
- 8) Ո՞վ մեկնեց Փարաւոնին երկու երազները:
- 9) Յովսէփի ինչպէ՞ս մեկնեց Փարաւոնին երազները եւ ի՞նչ ըսաւ:
- 10) Փարաւոն Յովսէփին իմաստութիւնը տեսնելով ի՞նչ ըսաւ եւ ի՞նչ ըրաւ:

ԳՈՅՆՈՐՎԻԼ

«Արդարին նեղութիւնները շատ են, բայց Տէրը ամենէն կը փրկէ զանիկա»: Սաղմ. ԼԳ. (ԼԴ.) 19:

ԺԱ. ԴԱՍ

Յովսէփի կը Յայտնուի իր Եղբայրներուն (Ծննդ. ԽԲ.-ԽԶ.)

Երբ առատութեան եօթը տարիները վերջացան ոսովը վրայ հասաւ, Յովսէփի սկսաւ իր ամբարացորենները ծախել: Ամէն երկիրներէ մարդիկ սկսան եգիպտոս երթալ ցորեն գնելու համար:

Յակոր նահապետ Եգիպտոսի մէջ պաշար ըլլալը իմանալով իր որդիները հոն զրկեց որպէսզի ցորեն գնեն: Սակայն իր ամենէն պզտիկ որդին՝ Բենիամինը քովը պահեց, վախնալով որ ճամբան փորձանն մը կրնար պատահիլ անոր:

Յակորի տասը որդիները Եգիպտոս երթալով ներկայացան Յովսէփին ու անոր առջեւ մինչեւ գետի խոնարհութիւն ըրին: Յովսէփի ճանչցաւ իր Եղբայրները եւ յիշեց իր տեսած երազները որոնք կ'իրականանային: Սակայն Յովսէփի ինքզինք չյայտնեանոնց եւ զանոնք փորձելու դիտումով խստութեամբ ըսաւ.

— Դուք այս երկիրը բարի նպատակով չէք եկած այլ՝ զայն լրտեսելու եւ անոր տկարութիւնները տեսնելու համար. հետեւաբար ձեզի պէս մարդիկը բանտարկելու է:

Եղբայրները այլայլելով ըսին.

— Ո՞չ, տէր իմ, մենք լրտեսներ չենք, բոլորս ամէկ մարդու զաւակներ ենք: Մենք տասներկու

եղբայրներ ենք. ամենէն պզտիկը իր հօրը քովն է. իսկ միւսը անյայտ է: Քու ծառաներդ հոս եկած են ցորեն գնելու համար:

Յովսէփի երեք օր զիրենք բանտարկեց եւ ապա դուրս հանելով ըսաւ.

— Հիմա ձեր Եղբայրներէն մէկը քովս պիտի պահեմ. իսկ դուք գացէք եւ ձեր հետը պաշար տարէք, որպէսզի անօթի չմնաք: Ձեր ճշմարտախօսութիւնը փաստելու համար ձեր ամենէն պզտիկ Եղբայրը հոսքերէք, որպէսզի զայն տեսնեմ ու գիտնամ թէ դուք անվնաս մարդիկ էք: Այն ատեն հոս բանտարկուած ձեր Եղբայրը կ'արձակեմ եւ դուք ազատօրէն կրնաք այս երկրին հետ առուտուր ընել: Իսկ եթէ ձեր պզտիկ Եղբայրը հոս չըերէք, այլեւս իմ երեսս չէք կրնար տեսնել եւ ձեզի ցորեն չեմ տար:

Եղբայրները Յովսէփին խիստ խօսքերուն չկրցան պատասխան մը տալ. սակայն իրարու միջեւ ըսին. «Այս բոլոր նեղութիւնները որ կը քաշենք, մեր յանցանքին համար է: Այն ատեն մենք Յովսէփին աղաչանքին դիմաց անգութ եղանք ու զայն ծախեցինք գերի ըլլալու»:

Իսկ Ռուբէն յարեց.

— Այն ատեն ես ձեզի ըսի որ Յովսէփին դէմ մեղք մի գործէք ու չարութիւն մի ընէք, եւ դուք մտիկ չըրիք ինձի. ահաւասիկ այդ մեղքին պատճառով Աստուած մեզ կը պատժէ:

Յովսէփի կը հասկնար անոնց խօսած լեզուն, սակայն անոնց հետ թարգմանով կը խօսէր: Անոնց զղջումի արտայայտութիւնները իմանալով շատ յուզուեցաւ եւ սրահէն դուրս ելլելով լացաւ: Ապա ետ գալով անոնց մէջէն զատեց Նմաւոնը եւ անոր

ձեռքերը կապեց բոլորին առջեւ։ Իսկ իր մարդոց պատուիրեց որ անոնց քուրձերը ցորենով լեցնելու ատեն իրենց բերած ստակները ետ մէջը դնեն։

Եղբայրները երբ իրենց հօրը քով եկան, պատմեցին իրենց գլխուն եկած բաները։ Իսկ երբ իրենց քուրձերը բացին եւ անոնց մէջ ստակները տեսան, խոռվեցան ու վախցան։

Մերունի Յակոբ եւս վախցաւ եւ շատ ցաւեցաւ Շմաւոնի բանտարկութեան համար։

Սովը օրէ օր կը սաստկանար։ Յակոբ եւ իր զաւակները հատցուցին Եգիպտոսէ բերուած ցորենը։ Յակոբ իր որդիներուն ըսաւ։

— Գացէք եւ մեզի նորէն ցորեն գնեցէք։

Անոնք պատասխանեցին.

— Եթէ Բենիամինը մեզի չընկերանայ, չենք կրնար Եգիպտոս երթալ ու ներկայանալ այդ մեծ իշխանին եւ անկէ ցորեն գնել։

— Զիս անորդի թողուցիք, ըսաւ Յակոբ, — Յովսէփի չկայ, Շմաւոն չկայ, Բենիամինն ալ պիտի առնէք, եւ եթէ ճամբան անոր փորձանք մը պատահի, իմ ճերմակ մազերս տրտմութիւնով գերեզման պիտի իջեցնէք։

— Հայր, ըսաւ Յուղան, — Բենիամինը ինձի հետ դրկէ ու երթանք ցորեն գնենք, որպէսզի անօթութենէ չմեռնինք։ Ես երաշխաւոր կ'ըլլամ անոր համար։

Յակոբ ստիպուած թող տուաւ Բենիամինը եւ իր զաւակներուն պատուիրեց որ իրենց քուրձերուն մէջէն ելած ստակները ետ տանին։ Նաեւ Քանանու երկրի պտուղներէն ալ նուէր դրկեց Եգիպտոսի մեծ իշխանին։

Եղբայրները Եգիպտոս հասնելով Յովսէփին առջեւ

կայնեցան։ Յովսէփի իր վերակացուին պատուիրեց որ գանոնք իր տունը տանի եւ կէսօրուան ճաշի պատրաստութիւն տեսնէ անոնց համար։

Վերակացուն գանոնք տուն տարաւ ու քաջալերեց որ չվախնան։ Քիչ ետք Շմաւոնն ալ բանտէն հանելով իրենց յանձնեց։

Կէսօրին Յովսէփի երբ տուն եկաւ, տասնըմէկ եղբայրները մինչեւ գետին ծռելով խոնարհութիւն ըրին։

— Այն ձեր ձեր հայրը տակաւին ո՞ղջ է, հարցուց Յովսէփի իր եղբայրներուն, իսկ Բենիամինը տեսնելով հարցուց։

— Այս է ձեր պղտիկ եղբայրը որու մասին խօսեցաք... Աստուած ողորմի քեզի, որդեեակ։

Յովսէփի շուտով դուրս ելաւ, չկրցաւ զսպել ինք-զինքը եւ իր ներքին սենեակը մտնելով լացաւ։ Քիչ ետք երեսը լուալով ետ սրահ մտաւ ու ճաշի նստաւ իր եղբայրներուն հետ։

Յովսէփի իր եղբայրները ճամբելէ առաջ իր վերակացուին պատուիրեց որ անոնց խուրձերը ցորենով լեցնէ եւ իրենց բերած ստակներն ալ նախորդ անգամ ըրածին պէս պարկերուն բերանը դնէ։ Իսկ Բենիամինի պարկին մէջ դնել տուաւ իր արծաթէ գաւաթը։

Յաջորդ առաւօտ տասնըմէկ եղբայրները ուրախ գուարթ ճամբայ ելան։ Երբ բաւական հեռացած էին, Յովսէփի իր վերակացուն դրկեց անոնց ետեւէն։ Մարդը հասնելով ըսաւ։

— Ի՞նչ է այս ձեր ըրածը. դուք բարիքի դէմ չարիք կը հատուցանէք։ Ինչո՞ւ համար իմ տիրոջս արծաթէ գաւաթը գողցած էք։

Եղբայրները շշմեցան եւ ըսին.

— Մենք նման բան մը չըրինք. որուն քովէն որ գաւաթը ելէ, թող ան մեռնի եւ մենք ծառայ ըլլանք ձեզի:

Վերակացուն բանալ տուաւ բոլորին քուրձերը եւ մեծէն սկսելով նայեցաւ, ու գաւաթը Բենիամինի քուրձին մէջէն ելաւ: Թոլոր եղբայրները ետ քաղաք դարձան ու Յովսէփին առջեւ կայնեցան շուարած եւ ընկճուած վիճակով:

Յովսէփ ըսաւ անոնց.

— Ի՞նչ է այս ձեր ըրածը. որուն քովէն որ ելաւ այս գաւաթը, զայն թող չեմ տար որ երթայ: Այս մարդը ինձի ծառայ պիտի ըլլայ. իսկ դուք բոլորդ ալ կրնաք երթալ ձեր երկիրը:

Եղբայրներուն մէջէն Յուղա առաջ անցնելով մօտեցաւ Յովսէփին եւ ըսաւ.

— Այս մեր եղբայրը իր հօրը ամենէն պզտիկ գաւակն է. իսկ իր եղբայրը մեռած է: Հայրը զինք շատ կը սիրէ եւ իրեն շատ կապուած է: Եթէ զայն իր հօրը չդարձնենք, կրնայ սրտին ցաւէն մեռնիլ եւ մենք անոր ճերմակ մազերը տրտմութիւնով գերեզման իջեցուցած պիտի ըլլանք: Ուստի կ'աղաչեմ, անոր տեղ ես քեզի ծառայ ըլլամ, միայն թէ զայն իր հօրը դրկէ իր եղբայրներուն հետ:

Յովսէփ Յուղայի աղաչանքին վրայ չկրցաւ զսպել ինքնինք եւ իր քով կայնող բոլոր մարդոց պոռաց.

— Քովէս դուրս հանեցէք բոլոր մարդիկը:

Եղբայրներէն զատ մարդ չմնաց իր քովը: Յովսէփի ինքնինք յայտնեց եղբայրներուն եւ բարձրաձայն լացաւ ու ըսաւ.

— Ես Յովսէփին եմ. իմ հայրս տակաւին ո՞ղջ է: Եղբայրները ապշեցան ու չկրցան պատասխան տալ: սակայն ինք ըսաւ.

— Ինձի մօտեցէք, ես ձեր եղբայրը՝ Յովսէփին եմ որ Եգիպտոս տարուելու ծախեցիք. սակայն մի վշտանաք, որովհետեւ Աստուած զիս հոս զրկեց եւ Եգիպտոսի իշխան դրաւ, որպէսզի դուք իմ միջոցաւս սովէն ազատիք: Ուստի հիմա գացէք, պատմեցէք հօրս թէ ես ողջ եմ: Զինք հոս բերէք եւ բոլքրդ ալ Եգիպտոսի երկրին մէջ բնակեցէք որպէսզի սովէն չմեռնիք:

Յովսէփի Բենիամինի պարանոցին վրայ ինկաւ ու լացաւ եւ իր բոլոր եղբայրները համբուրեց:

Ետքը Յովսէփի իր եղբայրներուն հետ կառքեր դրկեց: Անոնք իրենց հայրը եւ իրենց ունեցած բոլոր արջառներն ու հօտերը Եգիպտոս բերին:

Յակոր նահապետ Եգիպտոս գալով տեսաւ Յովսէփը: Հայր եւ որդի ողջադուրուեցան եւ լացին: Յովսէփի իր հայրը Փարաւոնին տարաւ: Յակոր օրհնեց Փարաւոնը եւ անոր քովէն ելլելով բնակեցաւ Գեսեմի մէջ: Ան Եգիպտոս հաստատուելէ ետք տասնեօթը տարի եւս ապրեցաւ եւ իր աչքերը փակեց հարիւր քառասուն եօթը տարեկանին: Մեռնելէ առաջ օրհնեց Յովսէփին երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասէն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Յովսէփի իր մաքուր նկարագրի կողքին ունեցաւ վեհանձնութիւն իր եղբայրներուն հանդէպ, որոնք

շարամտութեամբ զինք որպէս գերի ծախած էին: Առ վրէժինդիր չեղաւ անոնց, այլ ներեց ու սիրեց զանոնք եւ ազատեց սովամահ ըլլալէ: Իր վեհանձնութեամբ շահեցաւ իր եղբայրներուն սիրտը, ուրախացուց իր ծերունի հայրը եւ բարձր պահեց իր գերդաստանին պատիւը:

Յովսէփ պարկեշտութեան եւ վեհանձնութեան տիպար մըն է բոլոր պատանիներուն եւ երիտասարդներուն համար:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Յովսէփին եղբայրները իմչո՞ւ համար Եգիպտոս գացին:
- 2) Անոնք Յովսէփին առջեւ ի՞նչ ըրին:
- 3) Յովսէփ նախ իմչպէ՞ս վարուեցաւ անոնց հետ:
- 4) Յովսէփ ի՞նչ ըստ անոնց:
- 5) Յովսէփ ի՞նչ ըրաւ Շմատոնը:
- 6) Յովսէփ իրենց դարձեալ ցորեն ծախելու համար ի՞նչ պահանջեց անոնցմէ:
- 7) Եգիպտոսէ վերադարձին եղբայրները իրենց քուրձերուն մէջ ի՞նչ գուան:
- 8) Երկրորդ անգամ երբ Եգիպտոս գացին, Յովսէփ իմչպէ՞ս ընդունեց զիրենը:
- 9) Յովսէփ Բենիամինի քուրձին մէջ ի՞նչ դնել տուաւ:
- 10) Յովսէփի վերակացուն եղբայրներուն ետևէն հասնելով ի՞նչ ըրաւ:
- 11) Յուղա Բենիամինը ազատելու համար ի՞նչ ըստ Յովսէփին:

12) Յովսէփի իմչպէ՞ս յայտնեց ինքզինքը իր եղբայրներուն եւ ի՞նչ ըստ:

13) Յովսէփի իր հայրը ո՞ւր բերել տուաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«ԱՅ որ իր եղբայրը կը սիրէ, լոյսի մէջ կը բնակի» Ա. Օնչիք. Բ.10:

Մովսէս Մարգարէ
(Ելից Ա. և Բ.)

Իսրայէլի որդիները եգիպտոսի մէջ աճեցան ու բազմացան։ Անցան չորս հարիւր տարիներ եւ օր մըն ալ իշխանութեան գլուխը անցաւ նոր Փարաւոն մը որ ատելութեամբ լեցուեցաւ իսրայելացիներուն հանդէպ եւ սկսաւ զանոնք նեղել ու գերիի պէս աշխատցնել։ Օրին մէկն ալ հրաման հանեց եւ պատուիրեց իր մարդոց որ իսրայելացիներուն նորածին մանչ զաւակները գետը նետեն ու մեռցնեն։

Մանր տագնապի մատնուեցան իսրայելացիները ու շուարեցան թէ ի՞նչ ընեն եւ ի՞նչ ձեւով ազատեն իրենց նորածին մանուկները։

Այդ սարսափի օրերուն, Ղեւիի ցեղէն ընտանիք մը մանչ զաւակ մը ունեցաւ։ Մայրը զայն երեք ամիս ծածուկ պահեց եգիպտացիներու աչքէն։ Բայց յետոյ վախցաւ որ Փարաւոնը կրնայ իմանալ եւ զայն մեռցընել տայ։ Ուստի զամբիւղի ձեւով խսիրէ շինուած տապանակ (սնտուկ) մը առաւ։ Կպրանիւթով ծեփեց զայն եւ մանուկը անոր մէջ դնելով տարաւ գետին եզերքը՝ եղեգնուտի ջուրին վրան ձգեց։ Մանուկին քոյրը՝ Մարիամ հեռուն կայնեցաւ տեսնելու համար թէ ինչ պիտի պատահէր իր եղբօր։

Քիչ ետք Փարաւոնին աղջիկը իր աղախիններուն հետ գետը իջաւ լողալու համար, ու ջուրին վրայ

ծփացող տապանակը տեսնելով, զայն բերել տուաւ։ Երբ տապանակին մէջ լացող մանուկը տեսաւ, խղճաց անոր վրայ եւ ուզեց զայն որդեգրել։

Մարիամ որ հեռուն կայնած տրտում տիսուր կը պիտէր, յանկարծ մօտեցաւ Փարաւոնի աղջկան եւ անոր առաջարկեց կաթ տուող կին մը կանչել՝ մասուկը դիեցնելու համար։ Փարաւոնին աղջիկը հաւա-մաւթիւն յայտնեց։ Մարիամ ուրախութեամբ գնաց մայրը կանչեց որպէս ստուգ կին եւ Փարաւոնին աղջիկը մանուկը յանձնեց անոր։

Մայրը առաւ իր մանկիկը եւ եօթը տարի իր կա-ռովը սնոյց զայն։ միեւնոյն ատեն զայն կրթեց ստուծածպաշտութեամբ։ Անոր յայտնեց թէ իր հա-րազատ զաւակն էր ինք եւ պայմաններու բերումով Փարաւոնի աղջկան որդեգրի դարձած էր։ Պատուի-րեց անոր որ պէտք էր պաշտէր իր հայրերուն Աստ-ուածը ու սիրէր իր ազգը։

Երբ մանուկը մեծցաւ, Փառաւոնին աղջիկը առաւ զայն ու կոչեց Մովսէս, որ կը նշանակէ՝ ջուրէն ունուած։

Մովսէս Փարաւոնի պալատին մէջ մեծնալով ստա-ցաւ բարձր ուսում եւ դարձաւ յարգելի անձ մը։ սա-կայն չմոռցաւ իր ազգը ու կը մտածէր թէ ինչ ձեւով կրնար օգտակար ըլլալ իը ազգակիցներուն։ Ան չէր կրնար իր ցասումը զսպել եգիպտացիներուն հան-գէպ, որոնք կը չարչարէին իր ազգին զաւակները։

Օր մը Մովսէս տեսաւ եգիպտացի մը որ անխնայ կը ծեծէր իսրայելացի մարդ մը։ իսկոյն խոյացաւ եգիպտացիին վրայ ու զայն մեռցնելով աւազի մէջ Թաղեց։

Ուրիշ օր մըն ալ տեսաւ որ երկու իսրայելացիներ

իրարու հետ կը կռուէին: Մովսէս ուզեց զանոնք բաժնել եւ յանդիմանեց յանցաւորը: Սակայն մարդը Մովսէսի երեսին պոռաց.

— Զի՞ս ալ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ եգիպտացին մեռցուցիր:

Մովսէս երբ այս խօսքերը լսեց, կռահեց թէ իր արարքը կրնար հասնիլ մինչեւ Փարաւոնին ականջը զգացումներ են որոնք կը մղեն մարդ արարածը Ուստի առանց ժամանակ կորսնցնելու Եգիպտոսին ուղղամտութեան եւ ծառայութեան իր նմաններուն փախաւ ու գնաց Մաղիամու երկիրը: Հոն հասնելով ամդէա:

Յոթորի մը քով նստաւ: Քիչ վերջ Մաղիամու քուրդ Յոթորի եօթը աղջիկները հոն եկան իրենց ոչ աւածպաշտութեան եւ ազգասիրութեան: Ան իր ազխարներուն ջուր խմցնելու համար: Անոնցմէ վերջ մէջ օգտակար ըլլալու սիրոյն լից Փարաւոնի հովիւներ ալ եկան հոն ու աղջիկները վոնտեցին: Վալատին մէջ իրեն ընծայուող փառքն ու նոխու Մովսէս այս բանը տեսնելով միջամտեց եւ աղջիկներին իրենը եւ յանձն առաւ պանդիստութեան դժուարին ներուն օգնեց ու անոնց հօտին ջուր խմցուց:

Մաղիամու քուրմը Մովսէսին ըրածը իմանալու զայն իր տունը հրաւիրեց եւ հիւրասիրեց: Այնու հետեւ Մովսէս Յոթորի ոչխարներու հօտին հովիւդարձաւ եւ ապա անոր աղջիկներէն Սեպփորայի հետ ամուսնացաւ: Ունեցաւ երկու մանչ զաւակներ:

Մովսէս քառասուն տարի պանդուխտ մնաց Մաղիամու երկրին մէջ: Ան պաշտեց իր հայրերուն Աստուածը եւ չմոռցաւ Եգիպտոսի մէջ իր ազգին քաշած տառապանքները:

Ժամանակ մը վերջ Մովսէսը մեռցնել ուզող Փարաւոնը մեռաւ եւ ուրիշ մը անցաւ Եգիպտոսի իշխանութեան գլուխը, բայց ան ալ իր նախորդին նմանարունակեց նեղել ու չարչարել իսրայելացիները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուածպաշտութիւնն ու ազգասիրութիւնը բարի արարքը կրնար հասնիլ մինչեւ Փարաւոնին ականջը զգացումներ են որոնք կը մղեն մարդ արարածը Ուստի առանց ժամանակ կորսնցնելու Եգիպտոսին ուղղամտութեան եւ ծառայութեան իր նմաններուն փախաւ ու գնաց Մաղիամու երկիրը: Հոն հասնելով ամդէա:

Մովսէս մարգարէն օրինակելի տիպար մըն է աստմին՝ Յոթորի եօթը աղջիկները հոն եկան իրենց ոչ աւածպաշտութեան եւ ազգասիրութեան: Ան իր ազխարներուն ջուր խմցնելու համար: Անոնցմէ վերջ մէջ օգտակար ըլլալու սիրոյն լից Փարաւոնի հովիւներ ալ եկան հոն ու աղջիկները վոնտեցին: Վալատին մէջ իրեն ընծայուող փառքն ու նոխու Մովսէս այս բանը տեսնելով միջամտեց եւ աղջիկներին իրենը եւ յանձն առաւ պանդիստութեան դժուարին ներուն օգնեց ու անոնց հօտին ջուր խմցուց:

Իրաքանչիր հայու պարտականութիւնն է պաշտել Աստուած եւ սիրել իր ազգը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Մովսէսին մայրը ինչո՞ւ համար իր նորածինը ապանակի մը մէջ դնելով զայն գետին եզերը ջուրին լրայ ձգեց:

2) Ո՞վ իջաւ գետը լուացուելու համար:

3) Փարաւոնին աղջիկը ջուրին մէջ տապանակը տեսելով ի՞նչ ըրաւ:

4) Մանուկին քոյրը զո՞վ բերաւ անոր կաթ տալու համար:

5) Մայրը ինչպէս կրթեց իր զաւակը եւ ի՞նչ ըսաւ անոր:

- 6) Փարաւոնին աղջկը մանուկին անունը ի՞նչ դրաւ:
- 7) Ի՞նչ կը նշանակէ Մովսէս:
- 8) Մովսէս Փարաւոնի պալատին մէջ ինչպիսի՞ ուսուսուցաւ եւ ինչպիսի՞ մարդ դարձաւ:
- 9) Մովսէս ինչո՞ւ համար փախաւ Մադիամու երկիրը:
- 10) Մովսէս որո՞ւ հետ ամուսնացաւ:
- 11) Մովսէս ի՞նչ գործով զրադեցաւ:
- 12) Մովսէս քանի՞ տարի պանդուխտ մնաց Մադիամու երկրին մէջ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԵԼ

«Տիրոջ սպասէ, ու անիկա քեզ պիտի ազատէ»: Առակ
հ.22:

ԹՊ. ԴԱՍ

Աստուած կը Յայտնուի Մովսէսի
(Ելից Գ.-ԺԱ.)

Արնչ Մովսէս Մադիամու երկրին մէջ հովհութիւն
ուներ, անդին՝ Եգիպտոսսի մէջ իսրայելացիները կը¹
արունակէին հեծել Փարաւոնի լուծին տակ: Իսրա-
յելացիները իրենց կրած տառապանքներուն համար
կան հառաչել եւ Աստուծոյ աղաղակել: Աստուած
անց անոնց աղաղակը եւ որոշեց ազատել զանոնք:
**Օր մը Մովսէս Քորեթ լերան վրայ իր հօտը արա-
ելու ատեն տեսաւ մորենի մը որ անընդհատ կ'այ-
էր, եւ սակայն չէր սպառեր: Հետաքրքրութեամբ
հոտեցաւ անոր: Յանկարծ այրող մորենիին մէջէն
Աստուած ձայնեց իրեն.**

— Մովսէս, Մովսէս:

— Ահա հոս եմ, ըսաւ Մովսէս:

Աստուած ըսաւ իրեն.

— Հոս մի՛ մօտենար, կօշիկներդ հանէ ոտքերէդ,
որովհետեւ կայնած տեղդ սուրբ երկիր է: Ես եմ քու²
ուրերուդ՝ Աբրահամի, իսահակի ու Յակոբի Աստ-
ածոր:

**Մովսէս Աստուծոյ ձայնը լսելով վախցաւ մորե-
նին նայելու եւ իր երեսը պահեց: Աստուած ըսաւ**
իրեն.

**Եգիպտոսսի մէջ եղող ժողովուրդիս աղաղակը
անցի: Զանոնք պիտի ազատեմ ու պիտի բնակեցնեմ**

Քանանու երկրին մէջ: Հիմա քեզ Փարաւոնին ղրկեմ, որպէսզի իմ ժողովուրդս Եգիպտոսէ հանես:

— Ես ո՞վ եմ որ Փարաւոնի երթամ եւ Իսրայէլի որդիները Եգիպտոսէ հանեմ, պատասխանեց Մովսէս:

Աստուած ըսաւ իրեն.

— Անշուշտ ես քեզի հետ պիտի ըլլամ եւ պիտի օգնեմ: Գնա Իսրայէլի ծերերուն ըսէ. «Ձեր հայրերուն Աստուածը զիս ձեզի ղրկեց: Ան տեսաւ ձեր տառապանքը ու լսեց ձեր աղաղակը եւ ձեզ պիտի ազատէ Եգիպտացիներու ձեռքէն»:

— Անոնք կրնան ինձի չհաւատալ, ըսաւ Մովսէս:

— Քու ձեռքիդ գաւազանը գետին ձգէ, ըսաւ Աստուած:

Մովսէս իր գաւազանը երբ գետին ձգեց ան օձ եղաւ: Աստուած հրամայեց իրեն որ անոր պոչէն բռնէ: Մովսէս երբ օձին պոչէն բռնեց, ան ետ գաւազան եղաւ:

Աստուած դարձեալ ըսաւ Մովսէսի.

— Հիմա ձեռքդ ծոցդ դիր:

Երբոր Մովսէս իր ձեռքը ծոցը դրաւ, ձիւնի պէս բռորոտ եղաւ: Աստուած հրամայեց որ իր ձեռքը նորէն ծոցը դնէ: Ու երբ Մովսէս իր ձեռքը ետ ծոցը դրաւ, բնական մարմինին պէս եղաւ:

— Այս երկու նշանները ցուցուր Իսրայէլի որդիներուն, ըսաւ Աստուած, եթէ անոնց ալ չհաւատան, գետին ջուրէն առ եւ ցամաքին վրայ թափէ, եւ այդ թափուած ջուրը արիւնի պիտի փոխուի:

Մովսէս ըսաւ Աստուածոյ.

— Ես ճարտարախօս մարդ չեմ, ես ինչպէ՞ս պիտի հասկցնեմ այս ամէնը:

Աստուած ըսաւ իրեն.

— Քու եղբայրդ Ահարոն ճարտարախօս մէկն է. գնա ըսէ իրեն այս ամէն բաները. թող ան խօսի քու տեղդ. իսկ դուն այս գաւազանը առ, որպէսզի անով նշաններ ընես:

Մովսէս հնազանդեցաւ Աստուածոյ ու Եգիպտոս մեկնեցաւ: Հոն իր եղբօր՝ Ահարոնին հետ ողջագուրուեցաւ եւ ապա միասին գացին Իսրայէլի ծերերուն (մեծաւորներուն) քով:

Ահարոն խօսեցաւ ժողովուրդին այն ամէն բաները զոր Աստուած ըսած էր Մովսէսի: Իսրայէլի որդիները Մովսէսի ու Ահարոնի ըրած հրաշքները տեսնելով հաւատացին եւ խոնարհելով Աստուածոյ երկրպագութիւն ըրին:

Այնուհետեւ Մովսէս եւ Ահարոն Փարաւոնին ներկայացան ու ըսին.

— Իսրայէլի Եհովա Աստուածը այսպէս կ'ըսէ. «Թող տուր իմ ժողովուրդս որպէսզի անապատին մէջ ինձի տօնախմբութիւն ընեն»:

— Եհովան չեմ ճանչնար եւ Իսրայէլն ալ չեմ թողուր, ըսաւ Փարաւոնը:

Մովսէս եւ Ահարոն պատասխանեցին.

— Երբայեցւոց Աստուածը մեզի հանդիպեցաւ. հրաման տուր որ երեք օրուան ճամբայ անապատը երթանք եւ մեր Եհովա Աստուածոյն զոհ մատուցանենք:

Փարաւոն կարեւորութիւն չտուաւ Մովսէսի ու Ահարոնի խօսքերուն, եւ հրամայեց իր մարդոց որ աւելի նեղեն իսրայելացիները:

Այդ օրերուն իսրայելացիները Փարաւոնին համար կառուցուելիք շէնքերուն հողէ աղիւսներ կը շինէին:

Փարաւոն պատուիրեց իր մարդոց որ աղիւս պատրաստելու համար անոնց յարդ չտան, այլ իրենք երթան եւ իրենց ձեռքով ճարեն։ Միեւնոյն ատեն հրամայեց որ նախկին չափով աղիւս արտադրեն։

Իսրայելացի բանուորները մեծ նեղութեան մատնըւեցան։ Յարդ ճարելու համար դաշտերու մէջ թափառելով ժամանակ կը վատնէին. իսկ իրենց աղիւսներուն չափը ամբողջացնելու համար մինչեւ երեկոյ ուշ ատեն կ'աշխատէին ու չէին կրնար հասցնել։ Այդ բոլոր դժուարութիւններուն վրայ, եգիպտացիները աւելի կը նեղէին զիրենք ու կը ծեծէին։

Այս կացութեան դիմաց Մովսէս Աստուծոյ աղաչեց եւ Ան ըսաւ իրեն որ դարձեալ Փարաւոնին ներկայանան ու անոր հրաշք ցուցնեն։

Մովսէս եւ Ահարոն նորէն գացին Փարաւոնին մօտ ու Աստուծոյ պատուիրածին պէս ըրին։ Ահարոն իր գաւազանը նետեց Փարաւոնի ու անոր ծառաներուն առջեւ եւ անիկա մեծ օձ մը եղաւ։ Փարաւոն իր կախարդները կանչեց։ Անոնք ալ իրենց գաւազանները նետեցին, որոնք նոյնպէս օճեր եղան։ Բայց Ահարոնի գաւազանը որ օձ դարձած էր, միւս օճերը կը եց։ Այս դէպքին առջեւ թէեւ Փարաւոն Աստուծոյ զօրութիւնը տեսաւ, սակայն չյօժարեցաւ արձակել Իսրայէլի ժողովուրդը եւ իր սիրտը խստացուց։

Այնուհետեւ Աստուած Մովսէսի ու Ահարոնի ձեռքով տասը տեսակ պատիմներ զրկեց Փարաւոնին ու Եգիպտոսի ժողովուրդին վրայ։ Իւրաքանչիւր հարուածին տակ Փարաւոն կը շշմէր, կը խոստանար Իսրայէլի ժողովուրդը արձակել ու կը խնդրէր Մովսէսին եւ Ահարոնին որ աղօթէին իրեն համար որպէսզի ազատուէր այդ պատիմներէն։ բայց յետոյ կը

դըմէր իր խոստումը։ Այսպէս մինչեւ տասներորդ պատիմին գալը թոյլ չտուաւ որ իսրայելացիները Եգիպտոսէ ելլէին։

Աստուած հետեւեալ տասը հարուածներով պատեց Փարաւոնն ու Եգիպտացիները։

1) Եգիպտոսի բոլոր ջուրերը արիւն դարձան եւ մարդիկ առանց ջուրի մնացին. իսկ գետին մէջ գտնուող ձուկերը մեռան։

2) Երկիրը գորտերով լեցուեցաւ։ Նոյնիսկ Եգիպտացիներու անկողիններուն, թոնիրներուն ու խմորի տաշտերուն մէջ գորտեր մտան։

3) Երկրի բոլոր հողին վրայ մուն (լու) եղաւ եւ սկսան խայթել թէ մարդիկը եւ թէ անասունները։

4) Ամէն կողմ շանաձանճեր ելան։

5) Եգիպտոսի կենդանիներուն կոտորած եղաւ եւ անոնց մեծ մասը փնտացաւ։

6) Մարդոց ու մնացած կենդանիներուն վրայ ուռեցքներ եւ վէրքեր ելան։

7) Սաստիկ կարկուտ եկաւ եւ փնտացուց Եգիպտոսի ցանքերն ու ծառերուն պտուղները։

8) Անթիւ մարախներ ելան ու կարկուտէն ազատած բոյսերը կերան։

9) Եգիպտոսի երկիրը երեք օր խաւարի մէջ մնաց։

10) Աստուծոյ հրեշտակը զարկաւ Եգիպտացիներու առջինեկ մանչ զաւակները ու Փարաւոնի տունէն սկսեալ մինչեւ յետին ծառային անդրանիկ զաւակները մեռան։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած լսեց Խարայէլի որդիներուն աղաղակը ու գանոնք ազատելու ելաւ, որովհետեւ զինք փնտուցին ու խոնարհեցան իր առջեւ: Աստուած կը լսէ, կ'ո-դորմի ու կ'ազատէ բոլոր մարդիկը իրենց նեղութիւններէն, եթէ անոնք խոնարհին իր առջեւ, խոս-տովանին իրենց մեղքերն ու սխալները եւ յանձնառու ըլլան կատարելու իր պատուիրանները:

Փարաւոնն ու իր ժողովուրդը պատժուեցան, որով-հետեւ անգութ եւ ամբարտաւան ըլլալով Աստուծոյ դէմ կեցան: Նոյնպէս ալ ով որ Աստուծոյ կամքին հակառակ կենալով չարութիւն գործէ ու անգթօրէն նեղէ իր նմանները, անպատիժ չի մնար: Աստուած կը տեսնէ ամէն բան ու անօրէնը կը ստանայ իր հատուցումը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Մովսէս Քորեք լերան վրայ ի՞նչ տեսաւ:
- 2) Մովսէս երք այրող Մորենիին մօտեցաւ, Աստուած ի՞նչ ըսաւ իրէն:
- 3) Մովսէս երք իր գաւազանը գետին նետեց, ի՞նչ պատահեցաւ:
- 4) Մովսէս երք իր ձեռքը ծոցը դրաւ, ի՞նչ եղաւ:
- 5) Մովսէսին եղբօր անունը ի՞նչ էր:
- 6) Մովսէս որո՞ւն հետ գնաց Խարայէլի ծերերուն խօ-սելու:

7) Մովսէս եւ Ահարոն Փարաւոնին ներկայանալով ի՞նչ ըսին:

- 8) Փարաւոն ի՞նչ պատասխանեց անոնց:
- 9) Խարայէլացի բանուորները ի՞նչ կը պատրաստէին Փարաւոնի շէնքերուն համար:
- 10) Փարաւոն զայրանալով ի՞նչ պահանջեց խարայէլացի բանուորներէն:
- 11) Խարայէլացիները յարդ ճարելու համար ի՞նչ կ'ընէին:
- 12) Երբոր Ահարոն իր գաւազանը Փարաւոնին առջեւ նետեց, ի՞նչ պատպահեցաւ:
- 13) Աստուած բանի՞ տեսակ պատիժներ դրկեց եգիպ-տացիներուն:
- 14) Ի՞նչ էր տասներորդ պատիժը:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Տէրը իր ժողովուրդը երեսէ պիտի չձգէ»: Աաղմ.
ՀՊ. (ՀՊ.) 14:

Խարայելացիներուն Եգիպտոսէ Ելքը
(Ելից ԺԱ.-ԺԷ.)

Տասներորդ պատիժէն առաջ Մովսէս Խորայէլի ժողովուրդին ըսաւ.

— Տէրը այսպէս կ'ըսէ. «Ես կէս գիշերին Եգիպտոսի մէջտեղը պիտի ելլեմ ու Եգիպտոսի երկրին ամէն առջինեկը պիտի մեռնի»:

Նոյն ատեն Մովսէս պատուիրեց ժողովուրդին որ իւրաքանչիւր ընտանիք մէկ տարեկան անարատ գառնուկ մը առնէ եւ զայն մորթէ. իսկ անոր արիւնէն իր տան դրանդիքին ու վերի սեմին վրայ քսէ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը գիշերը պիտի սպաննէր անդրանիկները այն տուներուն, որոնց վրայ մորթըւած գառնուկին արիւնը քսուած չըլլար: Այդ օր Տիրոջ Զատիկն էր: (Զատիկ կը նշանակէ անցնիլ, այսինքն այդ օր Տէրը պիտի անցնէր Եգիպտոսի երկրէն առջինեկները սպաննելու համար):

Խորայելացիները կատարեցին Աստուծոյ Հրամանը ու մորթուած գառնուկները խորովելով այդ գիշեր կերան անխմոր բաղարջ հացով եւ լեղի խոտերով: Իսկ աւելցած մասերը կրակով այրեցին: Ամէն մարդ կազմ ու պատրաստ, իր կօշիկները ոտքերուն ու ցուազը ձեռքին ըլլալով կերաւ, քանի որ Տիրոջ հրեշտակը Եգիպտացիներուն անդրանիկները սպաննելէ ետք իրենք Եգիպտոսէ պիտի ելէին:

*
* *

Կէս գիշերին մեծ աղաղակ մը ելաւ Եգիպտոսի մէջ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը զարկած էր Եգիպտացիներուն բոլոր անդրանիկները՝ Փարաւոնի տունէն սկսեալ: Մեծ վախ մը ինկած էր բոլորին վրայ: Փարաւոն գիշերով կանչել տուաւ Մովսէսն ու Ահարոնը եւ ըսաւ անոնց,

— Ելէք ու գացէք Եգիպտոսէն. ալ մի կենաք հոս: Խորայելացիները գիշերով ճամբայ ելան իրենց հօտերով ու արջառներով:

Երբ խորայելացիները Եգիպտոսէ ելան ու բաւական հեռացան, Փարաւոնն ու իր մարդիկը զղջացին զանոնք արձակած ըլլալնուն համար. ուստի իրենց պատերազմական կառքերը պատրաստեցին եւ մեծ բազմութեամբ անոնց ետեւէն ինկան: Խորայելացիները անոնց գալը տեսնելով շատ վախցան, որովհետեւ իրենց առջեւը Կարմիր ծովն էր ու փախչելիք տեղ մը չունէին: Բայց Մովսէս ըսաւ անոնց.

— Մի վախնաք, կայնեցէք ու տեսէք Աստուծոյ փրկութիւնը:

Աստուծ խորայելացիներուն առջեւէն կ'երթարցերեկը ամպի սիւնով՝ անոնց ճամբայ ցուցնելու համար, իսկ գիշերը կրակի սիւնով՝ անոնց լոյս տալու համար, որպէսզի ցերեկ ու գիշեր քալէին:

Երբ Եգիպտացիները մօտեցան, ամպի սիւնը խորայելացիներու առջեւէն ելլելով երկու բանակներուն մէջտեղը կայնեցաւ ու Եգիպտացիներուն խաւարեղաւ, իսկ խորայելացիներուն լոյս կու տար, այն-

պէս որ Փարաւոնն ու իր զօրքը չկրցան իսրայելացիներուն մօտենալ:

Երբ Կարմիր ծովուն եղերքը հասան, Աստուծոյ հրամանով Մովսէս իր գաւազանը ծովուն զարկաւ: Նոյն վայրկեանին Աստուած սաստիկ հով մը բերաւ ու ծովը երկուքի ճեղքուեցաւ ու մէջտեղը բաց ըլլալով իսրայէլի որդիները ծովու մէջէն ցամաքով քալեցին ամբողջ գիշերը: Եգիպտացիներն ալ հետեւեցան անոնց: Երբ առաւօտ եղաւ, Աստուած եգիպտացիներուն բանակը խռովութեան մէջ ձգեց եւ անոնց կառքերուն անիւները ելան ու մեծ դժուարութեամբ սկսան յառաջանալ:

Երբոր իսրայելացիներուն բազմութիւնը Կարմիր ծովէն անցաւ, Աստուծոյ հրամանով Մովսէս իր ձեռքը ծովուն վրայ երկնցուց ու ծովը իր տեղը դարձաւ, եւ Փարաւոնն ու իր զօրքը ջուրերուն մէջ մնալով իսեղդուեցան:

Իսրայելացիները հանգիստ շունչ մը քաշեցին. ուրախացան իրենց ազատութեան համար ու երգեցին «Օրինեսցուք զՏէր զի փառօք է փառաւորեալ» երգը:

Մովսէսի քոյրը՝ Մարիամ իր ձեռքը թմբուկ առաւ եւ բոլոր կիները թմբուկներով իրեն հետեւեցան ու երգեցին եւ պարեցին Աստուծոյ փառք տալով:

*

* *

Կարմիր ծովը կտրելէ ետք իսրայելացիները երեք օր անապատին մէջէն քալելով հասան Մեռա կոչուած տեղը: Հոն գտնուած ջուրերը աղի ըլլալուն՝ ֆողո-

վուրդը սկսաւ տրտնջալ Մովսէսի դէմ: Մովսէս Աստուծոյ աղաղակեց, եւ Ան իրեն փայտ մը ցոյց տուաւ, զոր աղի ջուրերուն մէջ դնելուն պէս անոնք անուշցան:

Մեռայէ չուեցին ու եկան եղիմ կոչուած տեղը, ուր տասներկու ջուրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիի ծառեր կային: Ժամանակ մըն ալ հոն մնալէ վերջ եկան Սին անապատը եւ հոն լարեցին իրենց վրանները:

Երբ ժողովուրդին հացի պաշարը հատնելու վրայ էր Աստուած Մովսէսի բերնով ըսաւ իրենց.

— Ես ձեզի երկինքէն հաց պիտի տեղացնեմ եւ ուտելու միս պիտի տամ:

Նոյն իրիկունը Աստուած իսրայէլի բանակին վերեւ լորամարգի թռչուններ զրկեց ու ամէն մարդ անոնցմէ բռնելով իր վրանը տարաւ: Իսկ առաւօտուն երբ որ արթնցան, տեսան թէ անապատին երեսը թեփաձեւ խաւով մը պատած էր: Մովսէս ըսաւ ժողովուրդին.

— Ահա այս է այն հացը զոր Տէրը ձեզի առւաւ ուտելու համար:

Ժողովուրդը երկինքէն տեղացող այս հացին անունը դրաւ Մանանա, ու հաւաքեցին եւ անկէ հացեր շինելով կերան որոնց համը մեղրով շինուած գաթայի պէս էր:

Ժամանակ մը ետք իսրայելացիները Սին անապատէն չուեցին Ռափիդիմի կոչուած վայրը ուր ջուր չկար: Ժողովուրդը նորէն սկսաւ տրտնջալ: Մովսէս դարձեալ Աստուծոյ աղաղակեց: Տէրը ըսաւ իրեն որ իսրայէլի գլխաւորները ժողվէ ու միասին երթան Քորեթ եւ հոն ժայռին զարնելով ջուր հանէ: Մովսէս

կատարեց Աստուծոյ հրամանը ու երբ ժայռին զարկաւ, ջուր ելաւ անկէ եւ ժողովուրդը խմեց:

Այդ ատենները ամաղեկացիները յարձակեցան իսրայելացիներուն վրայ: Մովսէս իրեն ծառայող Յեսու գօրավարին պատուիրեց որ մարդ ժողվէ ու թշնամիին դէմ ելլէ: Յեսու կատարեց Մովսէսի հրամանը: Իսկ Մովսէս Ահարոնի ու Ովրի հետ լեռը ելաւ ու իր ձեռքերը վերցնելով սկսաւ աղօթել: Երբոր Մովսէս իր ձեռքերը վերցնէր, իսրայելացիները կը յաղթէին, սակայն երբ յոգնելով իր ձեռքերը վար առնելու ըլլար, ամաղեկացիները կը յաղթէին: Այս տեսնելով Ահարոն եւ Ովր իւրաքանչիւրը մէկ կողմէն Մովսէսին ձեռքերը վեր բռնեցին, այնպէս որ մինչեւ պատերազմին վախճանը Մովսէս կրցաւ իր ձեռքերը վեր բռնած աղօթել, ու իսրայելացիները յաղթեցին ամաղեկացիներուն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Փարաւոն եւ իր զօրքը իրենց ամբարտաւանութեան եւ կամակորութեան պատճառով պատժը-ւցան եւ ի վերջոյ Կարմիր ծովու ջուրերուն մէջ խեղդուցան: Ով որ Աստուծոյ կամքին ու հրամանին դէմ կենայ ու անոր բարի ծրագիրը խափանելու ճգտի, չարաչար կը տուժէ եւ ի վերջոյ կը կործանի:

2) Աստուծ իր հաւատարիմ գաւակներուն օգնութեան կը հասնի: Զանոնք կ'ազատէ իրենց նեղութիւններէն, կը պաշտպանէ, կը խնամէ ու կը հոգայ անոնց կարիքները:

3) Աղօթքը շատ կարեւոր է վտանգներէ զերծ մնալու համար: Մովսէսի նման միշտ աղօթելու ենք մեր դիմաց ելլող փորձութիւններուն յաղթելու համար: Աստուծ յաղթութիւն կը շնորհէ ամէն անոնց որոնք ի սրտէ կ'աղօթեն իրեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Ինչո՞ւ համար իսրայելացի ընտանիքներ իրենց մորթած գառնուկներուն արհինը քսեցին իրենց տուններու դրանդիքներուն:

2) Եգիպտացիներու անդրանիկներու մահէն ետք Փարաւոն որո՞նք կանչեց իր քով և ի՞նչ ըսաւ անոնց:

3) Իսրայելացիները ո՞ր ատեն ճամբայ ելան:

4) Իսրայելացիներու հեռանալէն ետք Փարաւոն իր զօրքը առնելով ի՞նչ ըրաւ:

5) Մովսէս երբ իր գաւազանը Կարմիր ծովուն երկնցուց, ի՞նչ պատահեցաւ:

6) Փարաւոն եւ իր զօրքը կրցա՞ն հասնիլ իսրայելացիներուն:

7) Փարաւոն եւ իր զօրքը ի՞նչ եղան:

8) Մովսէսի քոյրը եւ իսրայելացի կիները Աստուծոյ փառք տալով ի՞նչ ըրին:

9) Մեռայի աղի ջուրերը ինչպէ՞ս անուշան:

10) Աստուծ իսրայելացիները կերակրելու համար երկինքէն ի՞նչ դրկեց:

11) Երբ ամաղեկացիները իսրայելացիներու վրայ յարձակելու եկան, Մովսէս ի՞նչ ըրաւ:

12) Ինչո՞ւ համար Ահարոն եւ Ովր Մովսէսին օգնեցին որ իր ձեռքերը վեր պահէր:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Օրինեցուք զՏէր զի փառօք է փառատրեալ»: *Ելից ԺԵ.1.*

ԺԵ. ԴԱՍ

**Աստուած Սինա Լեռնէն Կը Խօսի
(Ելից ԺԹ. Ի., ԻԴ., ԼԲ.)**

Աստուած Մովսէսը կանչելով խօսեցաւ անոր եւ ուխտ ըրաւ իսրայէլի ժողովուրդին հետ ու ըսաւ.

— Եթէ իրաւցնէ իմ ձայնիս հնազանդիք ու իմ ուխտս պահէք, դուք իմ սեպհական ժողովուրդս պիտի ըլլաք:

Մովսէս Աստուծոյ քովէն ելլելով իսրայէլի ծերերը կանչեց ու Տիրոջ պատուիրած բոլոր խօսքերը անոնց առջեւ դրաւ: Իսրայէլի որդիները միաբերան պատասխանեցին.

— Տիրոջ բոլոր ըսածները պիտի կատարենք:

Մովսէս ետ Աստուծոյ առջեւ ելաւ ու իսրայէլի որդիներուն հաւատարմութեան խօսքերը հանդիսաւորապէս Անոր յայտնեց:

*
* *

Մովսէս Աստուծմէ պատգամ առնելով իսրայէլի ժողովուրդին պատուիրեց որ ամէն ոք լուացուի ու մաքրուի եւ երրորդ օրը երթայ Սինա լերան ստորոտը՝ Աստուծոյ առջեւ կայնելու համար: Նաեւ

սահման գծեց որ ոեւէ մէկը անկէ առաջ երթալով լերան չդպչի, քանի որ Աստուած ըսած էր թէ ով որ լերան դպչէր, պիտի մեռնէր:

Երրորդ օրը լերան վրայ թանձր ամպ մը կար ու զօրաւոր փողի ձայն, ու նաեւ որոտումներ եւ կայծակներ կ'ըլլային: Սինա լեռը բոլորովին կը մխար, որովհետեւ Տէրը անոր վրայ կրակով իջած էր: Անոր մուխը հնոցի պէս կ'ելլէր եւ բոլոր լեռը սաստիկ կը դողար: Ժողովուրդը զարհուրեցաւ եւ երկիւղածութեամբ Տիրոջ առջեւ կայնեցաւ:

Աստուած Սինա լերան կրակին ու մառախուղին մէջէն բարձր ձայնով խօսեցաւ եւ տուաւ իր տասը պատուիրանները՝ ըսելով.

— Ես եմ Եհովա քու Աստուածդ որ քեզ Եգիպտոսի երկրէն, ծառայութեան տունէն հանեցի.

- 1) Ինձմէ զատ ուրիշ աստուածներ չունենաս:
- 2) Դուն քեզի կուռք չշինես:
- 3) Աստուծոյ անունը պարապ տեղ բերանդ չառնես:
- 4) Եօթներորդ օրը սուրբ պահէ:
- 5) Պատուէ քու հայրդ ու մայրդ, որպէսզի քու օրերդ երկայն ըլլան:
- 6) Սպանութիւն մի՛ ըներ:
- 7) Շնութիւն մի՛ ըներ:
- 8) Գողութիւն մի՛ ըներ:
- 9) Սուտ վկայութիւն մի՛ ըներ:
- 10) Քու գրացիկդ ունեցածին մի՛ ցանկար:

Ժողովուրդը որոտումներն ու Աստուծոյ ահեղ ձայնը լսելով եւ կայծակները տեսնելով վախցաւ ու

ետ քաշուեցաւ: Իսկ ժողովուրդին գլխաւորները Մովսէսին ըսին.

— Դուն մօտեցիր. մեր Աստուածը քեզի ինչ որ խօսի, դուն մեզի ըսէ եւ մենք մտիկ կ'ընենք ու կը կատարենք:

— Մի՛ վախնաք, ըսաւ Մովսէս անոնց, Աստուած ձեզ փորձելու համար եկաւ, որպէսզի իր վախը միշտ ձեր առջեւ ըլլայ ու չմեղանչէք:

Մովսէս մօտեցաւ այն թանձր ամպին ուր Աստուած ներկայ էր: Հոն Տէրը խօսեցաւ Մովսէսի եւ օրէնքներ ու կանոններ հաստատեց Խորայէլի ժողովուրդին համար: Ապա Մովսէս ետ գալով ժողովուրդին պատմեց Աստուծոյ օրէնքներն ու կանոնները: Խորայէլի որդիները միաձայն պատասխան տուին ու ըսին. «Տիրոջ զրուցած բոլոր խօսքերը պիտի կատարենք»:

Աստուած ըսաւ Մովսէսի.

— Լեռը ելիր ու հոն իմ առջեւս կայնէ:

Մովսէս իր ծառան՝ Յեսուն հետն առնելով լեռը ելաւ ու ամպը պատեց լեռը: Հոն վեց օր սպասեց եւ եօթներորդ օրը Աստուած կանչեց զինք ու խօսեցաւ իրեն Խորայէլի որդիներուն համար իր հաստատելիք օրէնքներուն եւ կանոններուն մասին: Մովսէս քառասուն օր եւ քառասուն գիշեր մնաց լերան վրայ: Աստուած իրեն տուաւ վկայութեան քարէ երկու տախտակներ, որոնց վրայ իր մատովը գրած էր տասը պատուիրանները:

Մովսէսի լեռ բարձրանալէն ետք՝ այդ քառասուն օրերու ընթացքին Խորայէլի որդիները կարծեցին թէ ալ Մովսէս պիտի չկերաղառնայ իրենց մօտ, ուստի Ահարոնի քով եկան եւ զայն բռնադատելով ըսին.

— Մովսէս ուշացաւ եւ չենք գիտեր թէ ան ուր է:
Ելիր, մեզի համար աստուածներու կուռքեր շինէ,
որպէսզի զանոնք պաշտենք:

Ահարոն ժողովուրդի զայրոյթէն վախնալով անոնց-
մէ ոսկեղէններ ուզեց եւ անոնց բերած ոսկի օղերն
ու զարդերը առնելով ձուլածոյ հորթ մը շինեց:

Իսրայելացիները այդ ոսկիէ հորթին առջեւ զոհեր
մատուցին, երկրպագեցին, պարեցին եւ անառակու-
թիւն ըրին:

Աստուած ըսաւ Մովսէսի.

— Գնա՛, վար իջիր, քու ժողովուրդդ ապականե-
ցաւ: Թող տուր ինծի որ զանոնք փճացնեմ եւ քեզ
մեծ ազգ մը ընեմ:

Սակայն Մովսէս աղաչեց ու բարեխօսեց Աստուծոյ
որ իր բարկութիւնը չթափէր անոնց վրայ:

Մովսէս վկայութեան քարէ տախտակները ձեռքին
բռնած երբ վար իջաւ, տեսաւ այն բազմութիւնը որ
հաւաքուած էր ոսկիէ հորթին շուրջը, ու բորբոքեցաւ
անոնց վրայ: Իր սաստիկ բարկութեան մէջ ձեռքին
բռնած վկայութեան տախտակները գետին նետեց ու
կոտրտեց: Իսկ ոսկիէ հորթը այրելով փոշիի վերածեց
ու ջուրին վրայ ցանեց եւ ժողովուրդին խմցուց:
Բարկացաւ նաեւ Ահարոնին որ ընթացք տուած էր
ժողովուրդին մեղք գործելուն: Յանդիմանեց բոլորը
եւ անառակութիւն ընողներէն շատերը մահուամբ
պատժեց:

Իսրայէլի որդիները իրենց ըրած մեղքին համար
սուր բռնեցին: Իսկ Մովսէս աղօթեց Աստուծոյ
անոնց մեղքերուն քաւութեան համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Աստուած Սինա լերան վրայէն խօսեցաւ Խրա-
յէլի ազգի զաւակներուն եւ անոնց տուաւ իր նասը
պատուիրաններն ու օրէնքները: Իսկ ներկայիս Աստ-
ուած մեզի կը խօսի Աստուածաշունչի միջոցաւ: Մեր
պարտականութիւնն է կարդալ զայն, ուսումնասիրել
Աստուծոյ խօսքը ու կատարել անոր պատուէրները:

2) Մովսէս պատուիրեց Խրայէլի ժողովուրդին որ
Աստուծոյ առջեւ ելլելէ առաջ մաքրուին ու սրբուին
ու անոր առյնը մտիկ ընեն երկիւլածութեամբ: Ներ-
կայիս մենք ալ երբ Եկեղեցի երթանք, այսինքն
Աստուծոյ առջեւ ելլենք, լուացուած ու մաքուր
հագուած պէտք է ըլլանք: Եկեղեցիին մէջ զգու-
շութիւն ընելու ենք մեր նիստ ու կացին: Աստուծոյ
ներկայութիւնը կը տիրէ հոն: Հետեւարար Աստուծոյ
տան մէջ անվայել է իրարու հետ խօսիլ, խնդալ, ծիւր-
ծամել, ետեւ դառնալ եւ արարողութիւնը չաւարտած
դուրս ելլել: Իւրաքանչիւր հաւատացեալ պատկա-
ռանքով հետեւելու է արարողութեան:

3) Մենք զԱստուած սիրելու ենք բոլոր սրտով եւ
ամէն բանէ աւելի: Դրամի, հանոյքի, փառքի եւ
որեւէ ստացուածքի սիրոյն եթէ շեղինք մեր հա-
ւատքէն ու Աստուծոյ պատուէրներուն հակառակ
կեանք վարենք, մենք ալ ոսկիէ հորբ մը պաշտած
կ'ըլլանք:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած ո՞ր լերան վրայէն խօսեցաւ Իսրայէլի ժողովուրդին:
- 2) Ժողովուրդը որոտումները լսելով ու կայծակները տեսմելով ի՞նչ առաջարկեց Մովսէսի:
- 3) Աստուած քանի՞ պատուիրան տուաւ:
- 4) Մովսէս որո՞ւ հետ լեռը ելաւ:
- 5) Մովսէս քանի՞ օր կեցաւ լերան վրայ:
- 6) Երբ Մովսէս ուշացաւ, ժողովուրդը ի՞նչ ըստ Ահարոնին:
- 7) Ահարոն ի՞նչ շիմեց անոնց:
- 8) Իսրայէլի ժողովուրդը ի՞նչ ըրաւ ուկիէ հորրին առցէւ:
- 9) Աստուած ի՞նչ յանձնեց Մովսէսին:
- 10) Մովսէս լեռնէն իշմելէ ետք ի՞նչ տեսաւ եւ ի՞նչ ըրաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

Աստուածոյ տասը պատուիրաններն են.— 1) ինձմեզ զատ ուրիշ աստուածներ չունենաս: 2) Դուն քեզի կուրք չշիմես: 3) Աստուածոյ անունը պարապ տեղ քերանդ չառնես: 4) Եօթներորդ օրը սուրբ պահէ: 5) Պատուէ քո հայրդ ու մայրդ, որպէսզի քո օրերդ երկայն ըլլան: 6) Սպանութիւն մի՛ ըներ: 7) Շնութիւն մի՛ ըներ: 8) Գողութիւն մի՛ ըներ: 9) Սուտ վկայութիւն մի՛ ըներ: 10) Քո դրացիիդ ունեցածին մի՛ ցանկար:

ԺԶ. ԴԱՍ

Մովսէս Դարձեալ Կ'ելլէ Սինա Լեռը (Ելից ԼՂ., ԼԵ., ԼԲ. 1-9, Խ.)

Մովսէս Աստուածոյ հրամանով իր կոտրած վկայութեան քարէ տախտակներուն նման երկու տախտակներ առաւ եւ դարձեալ ելաւ Սինա լեռը, ու հոն քառասուն օր եւ քառասուն գիշեր ոչ հաց կերաւ, ոչ ալ ջուր խմեց: Ան Աստուածոյ աղօթեց ու Իսրայէլի ժողովուրդին համար բարեխօսելով աղաչեց որ Տէրը ներէ անոնց յանցանքները: Աստուած լսեց Մովսէսի աղօթքն ու աղաչանքը: Ողորմեցաւ Իսրայէլի ազգին ու խոստացաւ զանոնք տանիլ Քանանու Երկիրը: Մովսէսին տարած քարէ երկու տախտակներուն վրայ գրեց իր տասը պատուիրանները: Պատուիրեց Մովսէսին որ Իսրայէլի որդիները այդ երկրի բնակիչներուն հետ չխառնուին, անոնց կուռքերը չպաշտեն եւ անոնց չար ու անբարոյ կենցաղին չհետեւին: Նաև շարք մը օրէնքներ ու կանոններ դրաւ, որպէսզի Մովսէս զանոնք հաստատէ ու խօսի ժողովուրդին մէջ:

Քառասուն օր ետք, Մովսէս վկայութեան երկու տախտակները ձեռքին մէջ բռնած՝ լեռնէն իջաւ:

Ահարոն ու Իսրայէլի որդիները երբ Մովսէսը տեսան, անոր մօտենալու վախցան, որովհետեւ քառասուն օրուան ընթացքին Աստուածոյ ներկայութեան մէջ մնացած ըլլալով՝ անոր երեսը լուսափայլ դար-

ձած էր. սակայն ինք չէր գիտեր: Ուստի անոնց հետ խօսելու ատեն իր երեսը քօղով կը ծածկէր, բայց Աստուծոյ առջեւ կայնելու ատեն քօղը կը վերցնէր:

Մովսէս կանչեց իսրայէլի ժողովուրդին գլխաւորները ու անոնց պատմեց ինչ որ Տէրը իրեն ըսած էր: Այնուհետեւ սկսաւ գործադրել Աստուծոյ տուածօրէնքներն ու կանոնները: Հրաման հանեց իսրայէլի որդիներուն որ իրենց մօտ գտնուած թանկագին կերպասներէն, մորթերէն եւ բուրդերէն նուէրներ բերեն Աստուծոյ տուն մը շինելու համար: Նաեւ խնդրեց ոսկի, արծաթ, պղինձ եւ թանկագին քարեր:

Մովսէս մեծ խորան (վրան) մը շինեց իբրեւ տաճար ու աղօթավայր, ու ժողովուրդին բերած թանկագին նուէրները օգտագործելով զարդարեց զայն: Շինել տուաւ Ուխտի Տապանակ մը զոր Աստուած իրեն հրամայած էր: Տապանակը թանկագին փայտէ շինուած սնտուկ մըն էր, զոր պատած էին ոսկիով: Անոր երկու կողմերը կային ոսկիէ օղակներ, որոնց մէջէն անցուած էին երկու ոսկիապատ ձողեր՝ զայն վերցնելու համար. իսկ կափարիչին վրայ դրուած էին ոսկիէ երկու քերովբէներ՝ դէմ դիմաց կեցած, որոնք իրենց թեւերը կը տարածէին:

Ուխտի տապանակին մէջ Մովսէս զետեղեց վկայութեան երկու տախտակները, ոսկիէ սափորի մը մէջ դրուած մանանայ եւ Ահարոնի գաւազանը:

Աստուած պատուիրեց Մովսէսին որ Ահարոն եւ անոր որդիները քահանաներ ըլլան ու զոհեր մատուցանեն: Մովսէս կատարեց Տիրոջ հրամանը: Զանոնք օծեց ու սրբեց եւ սուրբ զգեստներ շինել տուաւ անոնց համար, որպէսզի տաճարին մէջ սպասաւորութեան ատեն հագնին: Ահարոն եղաւ իսրայէլի առաջին քահանայապետը:

Մովսէս իր շինել տուած վկայութեան խորանը վարագոյրով մը երկու մասերու բաժնեց: Առաջին մասը կոչուեցաւ Սրբութիւն, ուր քահանաները ամէն ատեն կը մտնէին պաշտամունք կատարելու համար: Երկրորդ մասը կոչուեցաւ Սրբութիւն Սրբութեանց, ուր դրուեցաւ Ուխտին Տապանակը եւ միայն քահանայապետը կրնար տարին մէկ անգամ հոն մտնել զոհին արիւնը հետը առած՝ ներսը սրսկելու համար:

Մովսէս այս բոլոր բաները վերջացնելէ ետք Աստուծոյ զոհ մատոյց: Նոյն միջոցին ամպ մը ծածկեց ժողովքի վրանը ու Տիրոջ փառքը լեցուց խորանը: Ամպը միշտ խորանին վրան էր. իսկ գիշերը անոր վրայ կրակ կար: Եթէ ամպը խորանին վրայէն վերնար, իսրայելացիները կը չուէին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Մովսէս Սինա լերան վրայ երբ Աստուծոյ հետ դէմ առ դէմ խօսեցաւ, վերադարձին իր երեսը փայլեցաւ: Մենք ալ եթէ Աստուծոյ ձայնին հնազանդելով անոր պատուիրանները կատարենք ու հաւատենք միշտ աղօթքի ետեւէ ըլլանք, Աստուծոյ խաղաղութիւնը կ'իջնէ մեր սրտերուն մէջ ու գոհունակութեան փայլ կ'երեւի մեր դէմքերուն վրայ:

2) Մովսէս իր ժողովուրդին մեղքերուն քաւութեան համար Աստուծոյ աղօթեց եւ անոնց համար ներում ստացաւ: Մենք ալ եթէ մեր ազգակիցներուն մէջ մեղքեր ու յանցանքներ տեսնենք, Աստուծոյ

աղօթելու ենի որ անոնց ներէ: Հաւատացեալներուն աղօթքը, աղաչամքն ու բարեխօսութիւնը մեծ ազդեցութիւն կ'ունենան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Երկրորդ անգամ Մովսէս Սիմա լեռը ելելու ատեն իրեն հետ ի՞նչ տարայ:
- 2) Աստուած ի՞նչ գրեց քարէ երկու տախտակներուն վրայ:
- 3) Լեռնէն իջնելէ ետք Մովսէսին դէմքը ի՞նչ եղած էր:
- 4) Մովսէս ժողովորդէն ի՞նչ տեսակ նուէրմներ ուզեց:
- 5) Մովսէս ինչո՞ւ համար ուզեց այդ նուէրմները:
- 6) Ի՞նչ էր Ուխտին տապանակը և ինչպէ՞ս զարդարուած էր:
- 7) Ուխտի տապանակին մէջ ի՞նչ բաներ դրուեցան:
- 8) Ո՞վ եղաւ իսրայէլացիներուն առաջին քահանայապետը:
- 9) Ուխտին տապանակը ո՞ւր դրուեցաւ և ո՞վ կրնար այդ սրահը մտնել:
- 10) Ցերեկը խորանին վրայ ի՞նչ կը տեսնուէր:
- 11) Գիշերը խորանին վրայ ի՞նչ կը տեսնուէր:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Քու Տէր Աստուծմէդ վախնաս, ու զԱմիկա պաշտես»:
Բ.Օրին.Զ.13:

ԺԷ. ԴԱՍ

Մովսէս Լրտեսներ կը Ղրկէ (Թուոց ԺԳ. և ԺԴ.)

Աստուած պատուիրեց Մովսէսին որ իսրայէլի տասներկու ցեղերէն մէյմէկ հոգի զրկէ Քանանու երկիրը՝ զայն լրտեսելու եւ անկէ տեղեկութիւններ բերելու համար:

Մովսէս կատարեց Աստուծոյ հրամանը եւ տասներկու հոգի զրկեց, որոնք գացին, պտըտեցան քանացիներուն քաղաքները ու քառասուն օր ետք վերադարձն: Անոնք այդ երկրի պտուղներէն նըմոյշներ բերին: Իսկ այդիէ մըն ալ խաղողի խոչոր ողկոյզ մը փրցուցին ուռուվը մէկտեղ, եւ անիկա շատ ծանր ըլլալուն պատճառով մէջտեղէն փայտէ լծակ մը անցուցին ու երկու հոգի իրենց ուսերուն վրայ վերցնելով բերին:

Լրտեսները վերադառնալէ ետք ներկայացան Մովսէսի ու Ահարոնի եւ իսրայէլի ժողովքի անդամներուն: Անոնք իրենց բերած պտուղները ցուցնելով ըսին.

— Այն երկիրը ուր մենք պտըտեցանք, իրաւցնէ կաթ ու մեղր բղխող երկիր մըն է. սակայն անոր բնակիչները յաղթահասակ ու զօրաւոր են: Մենք չենք կրնար անոնց դէմ պատերազմիլ: Անոնք մեզ բոլորս կրնան ջարդել ու կոտորել:

Լրտեսներու մէջէն Քաղէք ըսաւ.

— Մի՛ վախնաք, Աստուած մեզի գօրավիդ է. Անոր վստահինք ու գրաւենք այդ երկիրը:

Սակայն միւսները՝ Յեսուէն զատ, բոլորն ալ ժողովուրդը յուսահատեցուցին եւ ըսին թէ անկարելի է այդ երկիրը գրաւել:

Այս խօսքերուն վրայ բոլոր ժողովքը իր ձայնը վերցնելով աղաղակեց եւ ժողովուրդը այդ գիշեր լացաւ:

Իսրայէլի բոլոր որդիները սկսան տրտնջալ Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ ըսին.

— Երանի թէ Եգիպտոսի մէջ մեռած ըլլայինք: Ինչո՞ւ համար Աստուած մեզ այս երկիրը բերաւ որ սուլով իյնանք եւ մեր կիներն ու զաւակները յափշտակուին:

Այսպէս ըսելէ եաք անոնք ապստամբեցան Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ իրարու հետ խորհրդակցելով ըսին.

— Մեզի գօրավլում մը ընտրենք ու Եգիպտոսդառնանք:

Մովսէս եւ Ահարոն ժողովքին ապստամբութիւնը տեսնելով իրենց երեսին վրայ գետին ինկան ու Աստուած աղաչեցին:

Լրտեսներէն Յեսու եւ Քաղէք ժողովքին առջեւ անցան ու ըսին.

— Այն երկիրը զոր մենք լրտեսեցինք, շատ գեղեցիկ է: Դուք մի վախնաք այդ երկիրի ժողովուրդներու գօրութենէն, որովհետեւ Աստուած մեզի հետ է. միայն թէ Տիրոջ դէմ ապստամբ մի ըլլաք: Անկրնայ այդ ժողովուրդները մեր ձեռքը մատնել:

Սակայն ժողովքի մարդիկը փոխանակ հանդարտելու, աւելի զայրացան եւ ուզեցին Յեսուն ու Քաղէքը

քարկոծել: Բայց նոյն միջոցին Աստուածոյ փառքը երեւցաւ ժողովքի խորանին մէջ եղող բազմութեան եւ անոնք վախնալով ետ կեցան իրենց մտադրութենէն:

Աստուած ըսաւ Մովսէսի.

— Այս ժողովուրդը մինչեւ Ե՞րբ զիս պիտի արհամարհէ, եւ իրենց մէջ ըրած հրաշքներովս ալ մինչեւ Ե՞րբ պիտի չհաւատան ինձի: Ես զանցնք ժանտախտով պիտի զարնեմ ու կորսնցնեմ եւ քեզ մեծ ու գօրաւոր ազգ մը պիտի ընեմ:

Սակայն Մովսէս Աստուածոյ աղաչեց եւ խնդրեց որ իսրայէլի որդիներուն մեղքերը ներէ: Աստուած պատախանեց Մովսէսի եւ ըսաւ.

— Քու աղաչանքիդ համար կը ներեմ. բայց բոլոր այն մարդիկը որոնք Եգիպտոսի ու անապատին մէջ իմ փառքս ու հրաշքներս տեսան, եւ մինչեւ հիմա զիս տասը անգամ փորձեցին ու իմ խօսքերս մտիկ ըլլին, պիտի չտեսնեն այն երկիրը որ իրենց հայրերուն համար երդում ըրի: Բոլոր քսան տարեկանէն վեր եղողները պիտի չմտնեն այն երկիրը: Անոնց դիակները այս անապատին մէջ պիտի իյնան, բացի Յեսուէն ու Քաղէքին որոնք ինձի հնազանդեցան:

Աստուած զարկաւ ու մեռցուց այն լրտեսները որոնք իրենց գէշ լուրերովը ժողովուրդը գրգռած էին. Բայց խնայեց Յեսուին եւ Քաղէքին:

Աստուած որոշած էր իսրայելացիները չուտով մտցնել Քանանու երկիրը, սակայն իրենց ապստամբութեան ու մեղքին պատճառով յետածգեց եւ քառասուն տարի պտըտցուց զանոնք անապատին մէջ, մինչեւ որ այդ բոլոր տրտնջացող մարդիկը մեռան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Գէշ լուրեր տարածելով մարդիկ յուսահատեցնելը մեծ յանցանք է:

2) Ժողովուրդ մը եթէ իր նուիրեալ առաջնորդները անարգէ, զԱսուած անարգած կ'ըլլայ:

3) Հաւատացեալ քրիստոնեային պարտականութիւնն է՝ ամուր հաւատք ունենալ Աստուծոյ հանգէալ, որ կը պահպանէ սրտով ուղիղները ու կը պաշտպանէ զանոնք իրենց թշնամիներէն ու սատանայի որոգայթներէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Մովսէս Մարգարէն քանի՞ հոգի դրկեց Քանանու երկիրը լրտեսելու համար:

2) Լրտեսները ի՞նչ բերին Քանանու երկրէն:

3) Լրտեսները ի՞նչ տեսակ լուրեր բերին եւ ի՞նչ ըսին:

4) Լրտեսներուն խօսքերը մտիկ ընելէ եսք ժողովքի մարդիկը ի՞նչ ըսին եւ ի՞նչ ըրին:

5) Յեսու եւ Քաղէք ի՞նչ խօսեցան:

6) Աստուծ իսրայէլի որդիներուն ապստամբութիւնը տեսնելով ի՞նչ ըսաւ Մովսէսի:

7) Մովսէս ի՞նչ խնդրեց Աստուծմէ:

8) Աստուծ ի՞նչ պատասխանեց Մովսէսի:

9) Գէշ լուր տարածող լրտեսները ի՞նչ եղան:

10) Իսրայէլացիները քանի՞ տարի թափառեցան անապատին մէջ:

11) Քանի՞ տարեկանէն վեր եղողները չկրցան Քանանու երկիրը մտնել:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Տիրոջ դէմ ապստամք մի՛ ըլլաք»: Թուոց ՃԴ.9:

ԺԼ. ԴԱՍ

Մովսէս Ապառաժէն Զուր Կը Հանէ (Թուրց Ի.1-13, 22-29)

Աստուած իսրայելացիները քառասուն տարի պը-
տըտցուց անապատին մէջ: Քառասուն տարուան ըն-
թացքին Մովսէս անոնց սորվեցուց Աստուծոյ հաս-
տատած օրէնքները: Սակայն անոնք յաճախ հակա-
մէտ կ'ըլլային չարութեան, ու եթէ փոքր նեղութեան
մը հանդիպէին, կ'ըմբոստանային Աստուծոյ դէմ եւ
կը տրտնջէին Մովսէսի ու Ահարոնի թէ ինչո՞ւ զի-
րենք Եգիպտոսէ հանելով անապատը բերած էին:
Մինչդեռ բոլորն ալ տեսած էին Աստուծոյ մեծամեծ
հրաշքներն ու ողորմութիւնները իրենց վրայ:

Անապատին մէջ զանազան տեղեր պտըտելէ ետք
իսրայելացիները եկան Մին անապատը ու Կաղէսի
մէջ իջեւան ըրին ուր ջուր չկար: Ժողովուրդը փոխա-
նակ Աստուծոյ աղօթելու եւ անոր ողորմութիւնը
հայցելու, սկսաւ տրտնջալ ու վիճիլ Մովսէսի ու
Ահարոնի հետ եւ ըսել.

— Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսէ հանեցիք ու այս
գէշ տեղը բերիք: Հոս ոչ սերմ ցանելու տեղ է եւ ոչ
ալ թզենիներ, այգիներ կամ նոնենիներ կարելի է
տնկել: Հոս խմելու ջուր անգամ չկայ:

Մովսէս եւ Ահարոն ժողովքի խորանին դուռը գա-
ցին եւ իրենց երեսին վրայ իյնալով Տիրոջ աղա-
չեցին: Աստուած խօսեցաւ Մովսէսի ըսելով.

— Գաւազանը առ ու Ահարոնի հետ միասին ժողով-
քը հաւաքեցէք եւ անոնց աչքերուն առջեւ խօսեցէք
ապառաժին, ու իր ջուրը պիտի տայ:

Մովսէս գաւազանը առաւ ու Ահարոնի հետ միասին
ժողովեցին իսրայէլի ժողովքը եւ ապառաժին առջեւ
տարին:

Դժբախտաբար Մովսէս ու Ահարոն այնտեղ Աս-
տուծոյ պատուէրին համեմատ շարժելով զԱստուած
չփառաւորեցին եւ Անոր վստահելով ապառաժին
չխօսեցան որպէսզի անկէ ջուր ելլէր: Այլ՝ Մովսէս
ժողովուրդէն՝ դառնացած, անխորհրդաբար ըսաւ
անոնց:

— Լսեցէք հիմա, ո'վ ապստամբներ, ձեզի այս
ապառաժէ՞ն ջուր հանենք:

Ու թերահաւատութեամբ իր ձեռքը երկնցուց ու
գաւազանով երկու անգամ ապառաժին զարկաւ, եւ
նոյն ժամուն անկէ ջուր ելաւ ու բոլոր ժողովուրդը
խմեց:

Մովսէս եւ Ահարոն իրենց այս վարմունքով վըշ-
տացուցին Տէրը, ու Ան ըսաւ իրենց.

— Քանի որ դուք ինձի չհաւատացիք եւ զիս չփա-
ռաւորեցիք իսրայէլի որդիներուն առջեւ, դուք այս
ժողովուրդը պիտի չտանիք այն երկիրը որ անոնց
տուի:

Մովսէս եւ Ահարոն իրենց այս սխալ վարմունքին
պատճառով զըկուեցան աւետեաց երկիրը մտնելէ:

*

* *

Երբ որ իսրայելացիները Կաղէսէ չուելով Հովը

լեռը եկան, հոն Աստուած Մովսէսին յայտնեց թէ
այլեւս Ահարոնի երկրաւոր կեանքին վերջ պիտի
տրուէր: Պատուիրեց նաեւ որ անոր որդին Եղիա-
զարը ստանձնէր քահանայապետական պաշտօնը:

Մովսէս Աստուծոյ հրամանով Հովր լեռը հանեց
Ահարոնն ու Եղիազարը: Այստեղ Ահարոնը մերկա-
ցուց իր քահանայապետական զգեստներէն ու զա-
նոնք հազցուց Եղիազարին: Ահարոն այդ լեռան
գլուխը մեռաւ ու հոն թաղուեցաւ:

Մովսէս եւ Եղիազար լեռնէն վար իջան եւ իսրայե-
լացիները երեսուն օր սուգ պահեցին Ահարոնին
համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Մովսէսի եւ Ահարոնի անխորհուրդ ընթացքը պատ-
ճառ դարձաւ որ անոնք զրկուին աւետեաց երկիր
մտնելէ: Նոյնպէս ալ անխորհուրդ վարմունք մը,
խօսք մը կամ արարք մը կրնայ հաւատացեալները
զրկել Աստուծոյ շնորհեներէն:

Քրիստոնեայ հաւատացեալներ զգուշանալու են
անտեղի տրտունչներով ու խօսքերով տաղտուկ յա-
րուցանելէ իրենց հոգեւոր հովիւներուն եւ առաջ-
նորդներուն, որպէսզի անոնք չմղուին պոռքկալու
եւ բարկութեան ընթացքին ակամայ սխալներ գոր-
ծելու՝ Մովսէսի ու Ահարոնի նման:

Մեր պարտականութիւնն է մեր հովիւներուն եւ
դեկավարներուն նեցուկ կանգնիլ, մտիկ ընել անոնց
բարի խրատները եւ խոչընդուռ չդառնալ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ինչո՞ւ համար Կադէսի մէջ իրայելացիները տղր-
ութացացին:
- 2) Մովսէս եւ Ահարոն ժողովորդին ապստամբութիւնը
տևանելով ի՞նչ ըրին եւ որո՞ւ աղաչեցին:
- 3) Աստուած ի՞նչ ըսաւ Մովսէսին:
- 4) Մովսէս եւ Ահարոն ի՞նչ պէտք էր ընէին ու չըրին
ապառաժին առջեւ:
- 5) Մովսէս անխորհրդարար ի՞նչ ըսաւ եւ ըրաւ:
- 6) Աստուած ինչո՞ւ համար վշտացաւ Մովսէսի ու Ահա-
րոնի դէմ:
- 7) Աստուած ի՞նչ բանէ արգիլեց Մովսէսն ու Ահարոնը:
- 8) Ինչպէս եղաւ Ահարոնի մահը:
- 9) Ո՞վ յաջորդեց Ահարոնի:

ԳՈՅ ՍՈՐՎԵԼ

«Մտիկ ըրէք ձեր առաջնորդներուն խօսքը... եւ հնա-
զանդ եղէք անոնց»: ԵԲՌ.ՃԳ. 17:

ԺԹ. ԴԱՍ

Պղինձէ Օձը... Մովսէս Մարգարէի Մահը
(Թուրց ԽԱ.4-9, ԽԵ.12-23, Բ.Օրին, ԼԱ., ԼԲ. 44-52, ԼԴ.)

Ահարոնի մահէն ետք, իսրայէլի որդիները անապատին մէջ դարձեալ ապստամբեցան Աստուծոյ դէմ ու Մովսէսի ըսին.

— Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսէ հանեցիք որ այս անապատին մէջ մեռնինք. քանզի հաց չկայ, ջուր չկայ, եւ այս սնոտի հացէն մեր անձերը զգուեր են:

Աստուած անոնց ամբարտաւանութիւնն ու ապերախտութիւնը պատժելու համար օձեր դրկեց, այնպէս որ ապստամբներէն շատեր օձերու խայթոցներէն մեռան:

Այս պատիժին վրայ անոնք Մովսէսի գալով ըսին.

— Աստուծոյ ու քեզի դէմ մեղք գործեցինք: Աղօթէ Տիրոջ որ մեր վրայէն օձերը վերցնէ:

Մովսէս Աստուծոյ աղաչեց եւ Ան պատասխան տալով ըսաւ.

— Պղինձէ օձ մը շինէ ու զայն ձողի մը վրայ դիր, եւ ով որ օձերէն խայթուի, թող այդ պղինձէ օձին նայի, որպէսզի չմեռնի:

Մովսէս Աստուծոյ պատուէրին համաձայն պղինձէ օձ մը շինեց ու զայն ձողի մը վրայ դրաւ: Այնուշետեւ ով որ օձէ մը խայթուէր, անոր նայածին պէս կ'առողջանար:

*

* *

Իսրայելացիները քառասուն տարի անապատին զանազան տեղերուն մէջ թափառելէ վերջ մօտեցան Քանանու երկրին: Իրենց ճամբուն վրայ գտնուող ազգերը ուզեցին արգելք ըլլալ. սակայն Աստուած զօրացուց զիրենք եւ անոնց բոլորին յաղթեցին ու հասան Յորդանան գետի արեւելեան կողմը: Աստուած ըսաւ Մովսէսի.

— Եեւը ելիր ու տես այն երկիրը, որ իսրայէլի որդիներուն պիտի տամ: Իսկ զայն տեսնելէդ վերջ դուն ալ պիտի մեռնիս, ինչպէս որ մեռաւ քու եղբայրդ Ահարոն, քանի որ Սին անապատին մէջ ժայռէն ջուր հանելու ատեն դուք զիս չփառաւորեցիք:

Մովսէս խոնարհեցաւ Աստուծոյ առջեւ ու խնդրեց որ իրեն տեղ ուրիշ մէկը կեցնէ իսրայէլի որդիներուն վրայ, որպէսզի անոնց առաջնորդ ըլլայ: Աստուած ընդունեց Մովսէսին խնդրանքը եւ ըսաւ իրեն.

— Առ քեզի նաւէի որդին՝ Յեսուն, որուն վրայ Հոգին կայ, ու ձեռքդ անոր վրայ դիր: Զայն կայնեցուր Եղիազար քահանային ու բոլոր ժողովքին առջեւ: Անոնց աչքին առջեւ անոր պատուէր տուր, ու քու փառքէդ անոր վրայ դիր, որպէսզի իսրայէլի որդիներուն բոլոր ժողովքը անոր հնագանդութիւն ընէ:

Մովսէս կատարեց Աստուծոյ հրամանը ու բոլոր ժողովքին առջեւ կայնեցուց Յեսուն: Իր ձեռքերը անոր վրայ դնելով օրհնեց եւ իրեն յաջորդ կարգեց զայն:

Մովսէս Աստուծոյ սուրած բոլոր օրէնքներն ու կանոնները գիրքի մը մէջ գրեց ու յանձնեց դեւտացի քահանաներուն եւ պատուիրեց որ զանիկա Ուխտի տապանակին քով զետեղեն։ Կանոն դրաւ որ եօթը տարին անգամ մը այդ Օրինաց Գիրքը կարդացուի բոլոր ժողովուրդին առջեւ, որպէսզի սորվին Աստուծոյ պատուիրանները ու պահեն զանոնք։ Յորդորեց բոլորը որ Աստուծոյ օրէնքներուն մէջ քալեն։ Հսաւ անոնց թէ Աստուծոյ օրէնքներն ու պատուիրանները պահելով պիտի օրհնուին. բայց եթէ Տիրոջ պատուէրը մոռնալով կուռքեր պաշտեն ու չարութիւն ընեն, պիտի պատժուին եւ օտար ազգերուլուծին տակ պիտի մնան։ Միեւնոյն ատեն Մովսէս Աստուծմէ պատգամ առնելով մարգարէացաւ եւ ըսաւ.

— Զեր Տէր Աստուածը ձեր եղբայրներէն ինծի պէս մարգարէ մը պիտի հանէ ձեզի. անոր մտիկ ըրէք՝ ամէն ինչ որ ձեզի խօսի։

Մովսէսի այս մարգարէութիւնը Աստուծոյ Միածին Որդւոյն մարդեղութեան համար էր, որ իրմէ դարեր ետք որպէս մանուկ պիտի ծնէր ու փրկէր աշխարհը մեղքի դատապարտութենէն։

Մովսէս Մարգարէն իր յորդորական խօսքերը վերջացնելէ ետք օրհնեց Խորայէլի ժողովուրդը եւ ապա Աստուծոյ հրամանով նաբաւ լեռը ելաւ։ Այնտեղէն Աստուած իրեն ցոյց տուաւ Քանանու երկիրը եւ ըսաւ։

— Այս է այն երկիրը որուն համար Աբրահամի, Խսահակի եւ Յակոբի երգում ըրի ըսելով, «Քու սերունդիդ պիտի տամ զանիկա»։ Ահա քու աչքերուդ ցուցուցի, բայց դուն հոն պիտի չանցնիս։

Աստուծոյ ծառան Մովսէս աւետեաց երկիրը դիտելէ վերջ մեռաւ ու Տէրը զայն թաղեց ձորի մը մէջ ու ոեւէ մէկը չգիտցաւ անոր գերեզմանին ուր ըլլալը։ Խորայէլի որդիները երեսուն օր սուգ պահեցին անոր համար։

Մովսէս Մարգարէն մեռաւ հարիւր քսան տարեկանին։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ամէն անոնք որոնք Աստուծոյ ու անոր հաւատարիմ ծառաներուն դէմ կ'ապստամբին, անպատիծ չեն մնար։ Սակայն երբ անդրադառնան իրենց սխալին ու գդզումով թողութիւն խնդրեն, Աստուած կը ներէ անոնց ու կ'ողորմի։

Մովսէս Մարգարէն Խորայէլի որդիներուն կողմէ իրեն տրուած նեղութիւններուն հանդէալ ներողամտութիւն ցուցաբերեց։ Որպէս անձնուրաց առաջնորդ մտածեց իր ժողովուրդին ապագան, եւ Աստուծմէ խնդրեց որ ընտրէ յարմար անձ մը որ իր մահէն ետք ան առաջնորդէ Խորայէլի ազգը դէպի աւետեաց երկիր։

Մովսէս Մարգարէի կեանքը օրինակ պէտք է ըլլայ մեր բոլորին, որ անոր նման հաւատարմօրէն ծառայենք Աստուծոյ, սիրենք մեր ազգը, ոխակալ չըլլանք եւ ներողամտութեան ոգի ցուցաբերենք իրարու։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած իմշո՞ւ համար օձեր դրկեց Խորայէլի որդիներուն վրայ:
- 2) Խորայէլի որդիները ի՞նչ ըսին Մովսէսի եւ ի՞նչ խնդրեցին որ լնէր իրենց համար:
- 3) Աստուած ի՞նչ պատուիրեց Մովսէսի որ շինէր:
- 4) Օձերէն խալքուողները ի՞նչ բանի կը նայէին չմեռնելու համար:
- 5) Մովսէս Մարգարէն որո՞ւն վրայ իր ձեռքերը դրաւ որպէսզի ան իրեն յաջորդէր:
- 6) Մովսէս Մարգարէն իր մահէն առաջ Խորայէլի ժողովը կանչելով ի՞նչ պատուէր տուաւ անոնց:
- 7) Աստուծոյ հրամանով Մովսէս ո՞ր լեռը ելաւ եւ այստեղէն ո՞ւր դիտեց:
- 8) Ո՞վ թաղէց Մովսէս Մարգարէին մարմինը:
- 9) Մարդիկ կրցա՞ն գիտնալ Մովսէսի գերեզմանին ուր ըլլալը:
- 10) Մովսէս բանի՞ տարեկան էր երբ մեռաւ:

ԳՈՅՏ ՍՈՐՎԻԼ

«Զգոյշ եղէք ձեր Տէր Աստուծոյն պատուիրածին պէս լնելու»: Բ. Օրին, Ե.32:

Ի. ԴԱՍ

Յեսու Կ'առաջնորդէ Խորայէլը
(Յես.Ա.1-11, Բ., Դ.14-18, Ե.10-12,
Զ., Է., Ը.10-29, Ժ.6-14)

Մովսէսի մահէն ետք Աստուած ըսաւ Յեսուի.
— Զօրացցիր ու քաջասիրտ եղիր. ես քեզի հետ եմ:
Մովսէսի ձեռքով իմ տուած օրէնքներս պահէ ու
կատարէ: Այս Օրինաց Գիրքը քու բերնէդ չզատուի,
հապա գիշեր ու ցերեկ անոր վրայ մտածես:
Յեսու երկու մարդիկ զատեց ու զանոնք Քանանու
երկրի Երիքով քաղաքը դրկեց, որպէսզի զայն լրտե-
սեն:

Երիքովի թագաւորը երկու օտարականներուն գալը
իմանալով ուզեց զանոնք ձերբակալել: Սակայն այդ
երկու մարդիկը քաղաքի պարիսպին վրայ գտնուող
Ռախար անունով կնոջ մը տունը մտան ու հոն
պահութեցան: Ռախար գիշերը զանոնք կարմիր
չուանով մը պարիսպին վար իջեցուց որ փախչին:
երկու լրտեսները խոստացան Ռախարին ու իր
ազգականներուն կեանքը խնայել քաղաքը գրաւելու
ատեն, որով պատուիրեցին անոր որ այդ կարմիր
չուանը իր տան պատուհանէն կախէ, որպէսզի իս-
րայելացիները այդ նշանը տեսնելով վնաս մը
չհասցնեն իրենց:

Երկու լրտեսներու վերադարձէն ետք Յեսու հրա-
մայեց զեւտացի քահանաներուն որ Աստուծոյ Ուկ-

տին Տապանակը վերցնեն ու քալեն ժողովուրդին առջեւէն:

Քահանաները երբ Յորդանան գետին եզերքը հասան, Յեսու պատուիրեց անոնց որ Ուստին Տապանակը վերցնելով գետը մտնեն: Երբոր անոնք իրենց ուսքերը ջուրին մէջ դրին, վերէն իջնող գետին ջուրը բարձր պատի մը նման կեցաւ ու ալ չփաղեց. իսկ վարի ջուրերը հոսելով մինչեւ գետաբերան ցամքեցան: Իսրայելացիները որպէս ցամաք ճամբայ անցան Յորդանան գետի վրայէն ու մտան Քանանու երկիրը եւ բնակեցան Երիքովի դաշտերուն մէջ:

Իսրայելացիները ժամանակ մը կեցան Երիքովի դաշտերուն մէջ եւ Զատիկը հոն տօնեցին, ու երբ այդ երկրի պատուղները հասան եւ իրենք անոնցմէ ուտելու սկսան, Աստուած դադրեցուց մանանան զոր Երկինքէն կը դրկէր:

Իսրայելացիներու մօտալուս յարձակումի վախէն Երիքով քաղաքը ամրացուած էր ու պարիսպներու դռներն ալ գոցուած էին:

Յեսու Աստուծմէ պատգամ առնելով պատուիրեց Իսրայէլի զօրքերուն որ վեց օր շարունակ օրական մէկ անգամ քաղաքին բոլորտիքը դառնան. իսկ Եօթներորդ օրը նոյն բանը ընեն Եօթը անգամ: Ուստի ամէն օր զօրքը առջեւէն կը քալէր եւ անոր ետեւէն Եօթը քահանաներ փողեր կը հնչեցնէին: Անոնց կը հետեւէին Ուստին Տապանակը վերցնող քահանաները. իսկ ամենէն վերջ կը քալէր զինուորներու վերջապահ խումբը:

Եօթներորդ օրը քաղաքին շուրջը Եօթը անգամ դառնալէ ետք, երբ քահանաները սկսան փողերը հնչեցնել, Յեսու ըսաւ ժողովուրդին.

— Բարձր ձայնով աղաղակեցէք, քանի որ Աստուած այս քաղաքը ձեր ձեռքը առուաւ. սակայն քաղաքին մէջ գտնուող ամէն բանը նզովուած է Տիրոջ կողմէ: Ուսէ մէկը բան մը չառնէ անկէ իրեն համար: Միայն քաղաքէն հաւաքուած ուկին, արծաթը եւ պղինձէ ու երկաթէ ամանները Տիրոջ գանձին համար պիտի ժողվէք:

Յեսուի խօսքերէն ետք երբ փողերը հնչեցուցին, բոլոր ժողովուրդը բարձրածայն աղաղակեց: Նոյն միջոցին Աստուած Երիքովի պարիսպները փլցուց եւ իսրայելացիները խոյացան քաղաքին վրայ ու զայն այրեցին: Քաղաքին բնակիչներէն ազատուեցան Ռախար կինն ու անոր ազգականները:

Երիքովի վրայ յարձակողներէն Աքար անունով մարդ մը անտեսեց Յեսուի պատուէրը: Ան ագահութենէ մղուած՝ աւարի մէջէն զատեց արժէքաւոր վերարկու մը, ոսկիէ լեզու մը ու նաեւ արծաթ, եւ գաղտագողի զանոնք տարաւ իր վրանը ու հողին տակ պահեց:

Աքարի գործած մեղքին պատճառով Աստուած Երես դարձուց իսրայելացիներէն եւ անոնք պարտուեցան Գայի քաղաքին լէմ պատերազմելու ատեն:

Այս պարտութեան վրայ Յեսու եւ Իսրայէլի ծերերը իրենց հանդերձները պատուեցին ու իրենց գլխուն վրայ հող ցանելով Ուստի Տապանակին առջեւ Երեսի վրայ ինկան ու Աստուծոյ աղաչեցին:

Աստուած Յեսուին խօսեցաւ թէ Իսրայէլի մէջ մեղք գործող մը կայ որ պէտք է Երեւան ելլէ ու պատժուի, որպէսպի անզգամութիւնը վերնայ ժողովուրդին մէջէն:

Յեսու Աստուծոյ առջեւ վիճակով բռնեց յանցաւորը ու բանակէն դուրս հանելով հրամայեց որ զայն քարկոծեն:

Աքարի մահէն ետք Յեսու հաւաքեց զօրքը ու գրաւեց Գայի քաղաքը: Ապա հետզհետէ գրաւեց Քանանու երկրին միւս քաղաքները:

Աստուած միշտ օգնական եղաւ Յեսուին իր բոլոր ձեռնարկներուն մէջ: Օր մը երբ ամօրհացիներու դէմ կը պատերազմէին, Աստուած արեւն ու լուսինը կեցուց մէկ օրուան ժամանակով, մինչեւ որ իսրայելացիները իրենց թշնամիները փճացուցին:

Յեսու վիճակով բաժնեց Քանանու երկիրը Իսրայէլի ցեղերուն: Սակայն կարգ մը տեղեր Քանանու բնակիչները ապրեցան իսրայելացիներու կողքին: Հետագային անոնք ալ հետզհետէ կորսուեցան ու իսրայելացիները ամբողջութեամբ տիրեցին բոլոր երկրին:

Աստուած Քանանու երկրին ժողովուրդը պատժեց ու բնաջնջեց Իսրայէլի ազգին ձեռքով, որովհետեւ անոնք ապականած էին ու ամէն տեսակ պղծութիւններու եւ չարութեանց ետեւէ կ'երթային:

Իսրայելացիները Քանանու երկրին մէջ տեղաւորուելէ ետք մինչեւ Յեսուի մահը իսրաղազութեամբ ապրեցան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Երբ ժողովուրդ մը իր բարի եւ իմաստուն առաջնորդներուն խօսերը մտիկ ընելով Աստուծոյ պատուիրաններն ու օրէնքները պահէ, Աստուած կ'օրինէ զայն եւ անոր մէջ բնակելով յաղթանակներ կը շնորհէ:

Մեր անհատական կեանքին մէջ ալ պարագան նոյնն է: Երբ Աստուծոյ հնագանդինք ու անոր պատ-

ուիրանները պահենք, Ան մեր ներսիդին բնակելով մեզ կը զօրացնէ եւ յաղթութիւն կը շնորհէ մեզի սատանայի ու մեղքի դէմ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած ի՞նչ ըստ Յեսուին:
- 2) Յեսու քանի՞ հոգի դրկեց Երիքով քաղաքը լրտեսելու:
- 3) Լրտեսմերը ո՞ւր պահուըտեցան եւ ինչպէ՞ս փախան Երիքովէն:
- 4) Իսրայէլի ժողովուրդը ինչպէ՞ս անցաւ Յորդանան գետէն:
- 5) Աստուած ե՞րբ դադրեցուց մանանան:
- 6) Իսրայելացիները Երիքովը չգրաւած քաղաքին շորջ ի՞նչ լրին:
- 7) Ո՞վ փլցուց Երիքովի պարիսպները:
- 8) Երիքովի բնակիչներէն որո՞նք միայն ազատուեցան:
- 9) Ո՞վ Յեսուի հրամանին հակառակ շարժելով իր վրանին տակ ուկեղէն եւ արձարեղէն պահեց:
- 10) Աքար ի՞նչ տեսակ մահով պատժուեցաւ:
- 11) Ամօրհացիներու դէմ պատերազմելու ատեն, Աստուած ի՞նչ ըրաւ արեւն ու լուսինը:
- 12) Աստուած ինչո՞ւ համար Քանանու երկրին բնակիչները փճացնել տուաւ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Այս Օրինաց Գիրքը քու բերնեղ չզատուի»: ՅԵԱ.Ա.8:

Գեղեցն
(Դատ. Զ. և Է.)

Յեսուի մահին ետք Աստուած Խորայէլի ազգին դատաւորներ հանեց, որոնք երկար ատեն կառավարեցին ժողովուրդը եւ թշնամիներէ ազատեցին։ Սակայն խորայելացիները յաճախ կը շեղէին Աստուծոյ օրէնքներէն ու կուռքեր պաշտելով չարութիւն կը գործէին։ Աստուած զանոնք զգաստացնելու համար զիրենք կը մատնէր իրենց թշնամիներուն ձեռքը։ Բայց երբ զղային ու իրեն աղաղակէին, կը փրկէր զանոնք։

Շրջան մը խորայելացիները նորէն կուռքերու ետեւէ երթալով չարացան եւ Աստուած զիրենք մատնեց մաղիանացիներուն ձեռքը, որոնք կը կողոպտէին ու կ'աւերէին երկիրը։ Խորայելացիները իրենց անտանելի կացութեան պատճառով դարձեալ Տիրոջ աղաղակեցին եւ Ան լսեց անոնց ձայնը ու որոշեց զիրենք աղատել իրենց թշնամիներէն։

Օր մը Տիրոջ հրեշտակը երեւցաւ Գեղէոն անունով երիտասարդի մը որ հնձանին մէջ ցորեն կը ծեծէր։

— Ով զօրաւոր կտրիծ, Տէրը քեզի հետ է, ըսաւ հրեշտակը անոր։

— Ո՛հ, տէր իմ, եթէ Տէրը մեզի հետ է, ինչո՞ւ համար այս բոլոր բաները մեր գլուխը եկան։ Ո՞ւր են Տիրոջ հրաշքները, որոնք մեր հայրերը մեզի կը պատմեն։

— Ես քեզի հետ պիտի ըլլամ, ու մաղիանացիները մէկ մարդու պէս պիտի զարնես, ըսաւ հրեշտակը իրեն։

Գիշերը Աստուած Գեղէոնի պատուիրեց որ իր հօրը ունեցած կուռքը կոտրաէ եւ անոր զոհի սեղանը փլցնէ։ Գեղէոն կատարեց Աստուծոյ հրամանը։

Այդ օրերուն մաղիանացիներն ու ամաղեկացիները նորէն պատրաստուեցան Խորայէլի վրայ յարձակելու։ Տիրոջ Հոգին Գեղէոնի վրայ հանգչեցաւ ու անիկա ամէն կողմ փող հնչեցնելով պատգամաւորներ զրկեց որպէսզի խորայելացի կուռզները իր քով ժողովուին։ Գեղէոնի կոչին վրայ երեսուն եւ երկու հազար հոգի հաւաքուեցան իր շուրջը։

— Տէր, ըսաւ Գեղէոն, եթէ ըսածիդ պէս խորայէլի ազգը իմ ձեռքովս պիտի ազատես, ահա ես կալին մէջ բուրդի գզաթ (ոչխարի մորթ՝ բուրդով միասին) մը կը դնեմ։ Եթէ գիշերը միայն գզաթին վրայ ցող ու բոլոր գետնի վրայ չորութիւն ըլլայ, այն ատեն պիտի գիտնամ որ ըսածիդ պէս խորայէլը իմ ձեռքովս պիտի ազատես։

Առաւոտուն երբ Գեղէոն ելաւ, տեսաւ թէ գզաթը թրջուած էր, իսկ գետինը՝ չոր մնացած։ Այն ատեն Գեղէոն նորէն ըսաւ Աստուծոյ։

— Տէր, քու բարկութիւնդ իմ վրաս չբորբոքի ու միայն այս անգամ ալ խօսիմ։ Հիմա միայն գզաթին վրայ չորութիւն ու բոլոր գետնին վրայ ցող ըլլայ։

Աստուած կատարեց Գեղէոնի երկրորդ խնդրանքն ալ, եւ ան յաջորդ առառու երբ ելաւ, տեսաւ թէ գզաթը չոր էր եւ ամբողջ գետինը ցողէն թրջուած։

Աստուած Գեղէոնի ըսաւ.

— Քեզի հետ եղող ժողովուրդը շատ է։ Զեմ ուզեր

մաղիանացիները անոնց ձեռքը տալ. չըլլայ որ իսրայելացիները պարծենան ու ըսեն թէ իրենք շատոր ըլլալով կրցան իրենց թշնամիները պարտութեան մատնել: Խօսէ անոնց եւ ըսէ թէ ով որ վատասիրտ ու երկչոտ է, թող ետ դառնայ:

Գեղէոն խօսեցաւ հաւաքուող բազմութեան եւ անոնցմէ քսաներկու հազար մարդիկ իրենց տունը վերադարձան: Աստուած նորէն խօսեցաւ Գեղէոնի եւ ըսաւ.

— Մնացող ժողովուրդն ալ տակաւին շատ է: Այս ժողովուրդը ջուրին քով իջեցուր, ով որ շունի նման ջուրը իր լեզուովը լափէ, զայն զատ կայնեցուր, եւ ով որ խմելու համար ծունկերուն վրայ ծոփ, զայն արձակէ որպէսզի երթայ:

Գեղէոն Աստուծոյ պատուիրածին պէս զանոնք ջուրը տարաւ եւ տեսաւ թէ միայն երեք հարիւր մարդիկ ջուրը լափելով խմեցին: Ուստի զանոնք մէկ կողմ զատեց, իսկ մնացած բազմութիւնը ցրուեց, եւ ամէն մարդ իր տունը գնաց: Նոյն գիշերը Աստուած գեղէոնի ըսաւ.

— Ոտքի ելիր ու մաղիանացւոց բանակը իջիր եւ հոն պիտի լսես թէ անոնք ինչ կը խօսին:

Գեղէոն իր ծառան հետը առնելով իջաւ դէպի հովիտը՝ մաղիանացւոց բանակին ծայրը: Գեղէոն վրանի մը մօտենալով ականջ տուաւ ներսի խօսակցութեան: Մարդ մը իր երազը ընկերոջը կը պատմէր ու կ'ըսէր.

— Երազիս մէջ տեսայ գարեղէն հաց մը որ դէպի մաղիամու բանակը կը գլորուէր, յանկարծ վրանին զարնուելով զայն գլխիվայր դարձուց:

Երազը մտիկ ընող ընկերը ըսաւ.

— Ատիկա ուրիշ բան չէ, բայց միայն իսրայելացի Գեղէոնին սուրն է: Աստուած մեզ անոր ձեռքը մատներ է:

Գեղէոն այս խօսքերը լսելով Աստուծոյ փառք տալով երկրպագեց ու վերադարձաւ իր զինուորներուն քով: Անմիջապէս իր մարդիկը երեք գունդի բաժնեց եւ ամենուն ձեռքը փողեր ու պարապ սափորներ տուաւ, իսկ սափորներուն մէջն ալ ջահճեր դրաւ եւ ըսաւ անոնց.

— Երբ ես ու իմ գունդս թշնամի բանակին եզերքը հասնելով փողերը հնչեցնենք, դուք ալ միւս կողմերէն զիրենք պաշարելով նոյնը ըրէք եւ ըսէք, «Տիրոջ եւ Գեղէոնի սուրը»:

Գեղէոն եւ իրեն հետեւող հարիւր մարդիկը կէս գիշերին մաղիանացիներու բանակին ծայրը հասան եւ փողերը հնչեցնելով իրենց սափորները կոտրտեցին: Այն ատեն միւս գունդերն ալ նոյնը ըրին եւ ամէն կողմէ ջահճերը ձեռքերնին բռնած փողերը հընչեցուցին ու անընդհատ պոռացին, «Տիրոջ ու Գեղէոնին սուրը»: Աստուած մաղիանացիներու բանակին մէջ խռովութիւն ձգեց եւ անոնք իրարանցումի մատնուեցան, ու ամէն մարդ իր սուրը իր ընկերոջ վրայ դարձուց:

Կոփիկ դաշտին վրայ թշնամին ահագին մեռեալ ու աւար ձգելով փախաւ:

Այնուհետեւ Գեղէոն դատաւոր եղաւ ու կառավարեց երկերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած միշտ իր հովանաւորութեան տակ կը պահէ ու կը պաշտպանէ իր օրէնքներն ու պատուիրանները պահող հաւատացեալներն ու ազգերը, սակայն երբ անոնք ամբարտաւան դառնալով իր օրէնքներուն հակառակ ընթացքի մէջ չարութիւն ընեն, կը պատժէ զանոնք եւ յաճախ այլազգի բռնակալներուն ձեռքը կը մատնէ: Բայց կը գթայ ու կ'ողորմի եւ զանոնք կ'ազատէ իրենց քշնամիներու լուծէն եթէ սրտանց զղան իրենց մեղքերուն վրայ ու իրեն աղաղակեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աստուած ինչո՞ւ համար մադիանացիներուն ձեռքը մատնած էր իսրայելացիները:
- 2) Մադիանացիները ի՞նչ կ'ընէին իսրայելացիներուն:
- 3) Իսրայելացիները որո՞ւ աղաղակեցին:
- 4) Տիրոջ հրեշտակը որո՞ւ երեւցաւ եւ ի՞նչ ըսաւ անոր:
- 5) Գեղէնն ի՞նչ ըրաւ իր հօրը կուոքը եւ անոր սեղանը:
- 6) Գեղէննի շուրջ քանի՞ հազար հոգի հաւաքուեցան:
- 7) Ինչո՞ւ համար Աստուած ուզեց որ Գեղէնն քիչ կոռուղներ ունենայ իրեն հետ:
- 8) Գեղէնն ի՞նչ ձեւով արձակեց իր շուրջը հաւաքուող բազմութիւնը:

- 9) Ամենէն վերջ քանի՞ հոգինց քանակ ունեցաւ Գեղէնն:
- 10) Գիշերը երկու մադիանացիներ իրենց վրանին մէջ ի՞նչ կը խօսէին:
- 11) Գեղէննի մարդիկը ի՞նչ ըսելով կը պոռային:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Զօրացէք, կ'ըսէ Տէրը, ու աշխատեցէք. քանզի ես ձեզի հետ եմ»: Անգ. Բ.4:

Սամփոն
(Դատ. ԺԳ. - ԺԵ.)

Գեղէոնի մահէն ետք անցան տարիներ: Իսրայելացիները նորէն Աստուծոյ օրէնքներէն շեղեցան ու մեղանչեցին: Այս անդամ Աստուած զանոնք մատնեց փղշտացիներուն ձեռքը, սակայն ժամանակ մը ետք ուզեց ազատել իրենց թշնամիներէն:

Օր մը Տիրոջ Հրեշտակը Մանուէ անունով մարդու մը կնոջ երեւնալով ըսաւ.

— Դուն որդի մը պիտի ունենաս: Անոր գլխուն մազերը պիտի չկարուին, որովհետեւ անիկա Աստուծոյ ուխտաւորը պիտի ըլլայ եւ Իսրայէլը փղշտացիներու ձեռքէն ազատելու պիտի սկսի: Ուստի հիմա զգուշացիր. չըլլայ որ գինի կամ օղի խմես, ոչ ալ անմաքուր բան մը ուսես:

Երբ մանուկը ծնաւ, անունը Սամփոն դրին եւ Տիրոջ Հրեշտակին խօսքին համեմատ մազերը չկարեցին: Աստուած օրհնեց Սամփոնը եւ ան շատ զօրաւոր կտրիճ մը եղաւ:

Սամփոն Թամնաթայի մէջ փղշտացի աղջիկ մը տեսաւ եւ ուզեց անոր հետ ամուսնանալ: Իր հայրն ու մայրը հակառակեցան, սակայն իրենց զաւկին պնդումին վրայ տեղի տուին:

Սամփոն Թամնաթա երթալու ատեն առիւծի կորիւնի մը հանդիպեցաւ եւ իր ձեռքովը առիւծին դէմ

մաքառեցաւ ու մեռցուց զայն: Բաւական ժամանակ անցնելէն ետք, Սամփոն նորէն Թամնաթա գնաց փղշտացի աղջկան հետ ամուսնանալու համար: Միեւնոյն ճամբէն անցնելու ատեն, տեսաւ որ մեղուները առիւծի զիակին մէջ մեղր չինած են: Ուստի այդ մեղրէն առաւ ու կերաւ:

Այդ ժամանակի սովորութեան համաձայն Սամփոն եօթը օր խնճոյք սարքեց: Փղշտացիները երեսուն երիտասարդներ ընկեր բերին Սամփոնին քով: Սամփոն անոնց հետ խօսակցելու ատեն ըսաւ.

— Հիմա ձեզի հանելուկ մը պիտի ըսեմ, մինչեւ եօթը օր եթէ կարենաք գիտնալ եւ ինծի բացատրել, ես ձեզի երեսուն շապիկ եւ երեսուն ձեռք հանդերձ կու տամ: իսկ եթէ չկարենաք բացատրել, դուք ինծի կու տաք:

Փղշտացի երիտասարդներ ընդունեցին Սամփոնի առաջարկը եւ ան ըսաւ հետեւեալ հանելուկը. — Ուտողէն կերակուր ելաւ ու հօրէն անոյշ:

Երիտասարդները երեք օր աշխատեցան, սակայն չկրցան հասկնալ ու բացատրել: Շատ նեղուեցան որ այդպիսի առաջարկ մը ընդունած էին. ուստի ճարահատ՝ Սամփոնի կնոջ քով երթալով ըսին.

— Ամուսինդ խաբէ, թող հանելուկը քեզի բացատրէ եւ դուն ալ մեզի ըսէ, ապա թէ ոչ քու հօրդ տունը կրակով կ'այրենք:

Սամփոնի կինը ուզեց հասկնալ հանելուկը, բայց Սամփոն մերժեց բացատրութիւն տալ: Սակայն կինը այնքան աղաչեց ու լացաւ, որ Սամփոն անոր թախանձանքէն ճանձրանալով բացատրեց: Կինը իր լսածը պատմեց փղշտացի երիտասարդներուն, որոնք որոշեալ օրը Սամփոնի ներկայացան եւ ըսին.

— Մեղրէն անոյշ ու առիւծէն գօրաւոր ի՞նչ կայ:
Սամփսոն հասկցաւ թէ անոնք իր կնոջ միջոցաւ
իմացած էին հանելուկին բացատրութիւնը եւ ըսաւ
անոնց.

— Եթէ դուք իմ երինջովմէ չերկէիք, իմ հանելուկս
չէիք կրնար գտնել:

Այս դէպքէն վերջ Սամփսոն Ասկաղոն քաղաքը գը-
նաց եւ հոն փղտացիներուն հետ ընդհարում ունե-
ցաւ եւ անոնցմէ երեսուն մարդ զարկաւ եւ անոնց
հանդերձները բերելով բաժնեց այդ երեսուն երիտա-
սարդներուն։ Ապա կնոջը բարկանալով իր հօրը տու-
նը գնաց։

Սամփսոնի բացակայութեան աղջկան հայրը Սամփ-
սոնի կինը ուրիշ մարդու մը հետ ամուսնացուց։
Ժամանակ մը վերջ երբ Սամփսոն վերադարձաւ,
եղածը իմանալով սաստիկ բարկացաւ իր աներոջ ու
փղտացիներուն դէմ, որոնք այդ անզգամութիւնը
գործեր էին, եւ իր վրէժը առնելու համար երեք հա-
րիւր աղուէսներ բռնեց, զանոնք պոչ պոչի դարձուց
ու երկու պոչերուն մէջտեղ ջահ մը դրաւ եւ կապեց։
Ետքը ջահերը վառելով փղտացիներու արտերուն մէջ
ձգեց։ Աղուէսները ասդին անդին վազելով ամէն
կողմ տարածուեցան եւ փղտացիներուն հունձքերը
այրեցին։

Փղտացիները իրենց կրած վնասները տեսնելով
զայրացան եւ Սամփսոնին կինը եւ անոր հայրը
բռնելով կրակով այրեցին։ Բայց Սամփսոնի բար-
կութիւնը չիջաւ եւ ուրիշ փղտացիներ ալ զարկաւ
եւ ապա գնաց Յուղայի երկիրը եւ հոն ապառաժի մը
խոռոչին մէջ բնակեցաւ։

Փղտացիները ամէն կողմերէ հաւաքուելով մեծ

բազմութիւնով Յուղայի երկիրը գացին եւ իսրայե-
լացիներէն պահանջեցին իրենց յանձնել Սամփսոնը
Անոնք ալ փղտացիներէն վախնալով երեք հազա-
հոգիով Սամփսոնի մօտ գացին եւ անոր յայտնեցի
թէ եկած են զինք ձերբակալելու։ Սամփսոն իր ազգա
կիցներէն խնդրեց որ զինք չմեռցնեն, այլ իր ձեռքե-
րը կապելով փղտացիներուն յանձնեն։

Իսրայելացիները Սամփսոնի ձեռքերը կապելո-
տարին փղտացիներուն, որոնք աղաղակներով դի
մաւորեցին զայն, այն յոյսով որ այլեւս իրենց ու
զածը պիտի կարենային ընել անոր։ Սակայն Տիրո
Հոգին Սամփսոնի վրայ գալով անիկա գօրացաւ ե
իր ձեռնակապերը կոտրեց։ Ապա գետնէն իշու ծնու
մը գտնելով ձեռքը առաւ եւ անով հազար փղտաց-
սպաննեց, ու անոնք ցիրուցան ըլլալով փախան։

Այս յաղթանակէն վերջ իսրայելացիները սկսա-
ազատ չունչ քաշել։ Սամփսոն քսան տարի դատա-
ւորութիւն ըրաւ իր ազգին եւ փղտացիները չկրցա-
նեղել իսրայելացիները։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Տիրոջ հրեշտակը ի՞նչ լսաւ Մանուէի կնոց։
- 2) Սամփսոն կնութեան համար ո՞ր ազգէն աղջիկ առնե
ուզեց։
- 3) Թամնաթա քաղաքը երթալու ատեն Սամսոն ճամ
բուն վրայ ի՞նչ մեղուցուց։
- 4) Առիսի դիակին մէջ մնելուները ի՞նչ շինած էին։
- 5) Հարսանեկան խնճոյքի ատեն Սամփսոն փղտաց-
երիտասարդներուն ի՞նչ առաջարկեց։

- 6) Փղշտացի երիտասարդները կրցա՞ն լուծել հանելուկը:
- 7) Փղշտացի երիտասարդները որո՞ւ միջոցաւ հասկցան հանելուկը:
- 8) Սամփոն ինչպէ՞ս այրեց փղշտացիներուն հունձքերը եւ ինչո՞ւ համար այրեց:
- 9) Սամփոն իշու ծնօտով քանի՞ փղշտացի սպաննեց:
- 10) Ո՞վ կը զօրացնէր Սամփոնը:

ԻԳ. ԴԱՍ

Սամփոնի Սալթաքումն Ու Մահը
(Դատ. ԺԶ.)

Փղշտացիները շարունակ միջոցներ կը փնտռէ Սամփոնը մեռցնելու համար, սակայն չէին յաջեր, որովհետեւ Աստուած միշտ անոր հետ էր եւ զօրացնէր զայն, որպէսզի իր ազգակիցները փրկ իրենց թշնամիներէն:

Դժբախտաբար Սամփոն յաճախ կը սայթաքէր մեղքի մէջ կ'իյնար եւ իր ձեռքով իր գլխուն փորձա կը բերէր: Այսպէս, օր մը ան Գազա քաղաքը գնեւ հոն գէշ կնոջ մը տունը մտաւ: Փղշտացինե անոր գալը իմանալով գիշերը դարանակալ եղան պարիսպին դռները գոցեցին, այն յոյսով որ առաւ տուն Սամփոնը յանկարծակիի բերելով պիտի կար նային սպաննել:

Սամփոն անոնց մտադրութիւնը իմանալով, կ գիշերին ելաւ ու պարիսպի դրան երկու փեղկե իրենց նիզերովը մէկտեղ փրցուց եւ զանոնք կոնա առնելով լերան գլուխը հանեց:

Ուրիշ օր մը Սամփոն Դալիլա անունով փղշտա կնոջ մը հետ ուզեց կենակցիլ: Փղշտացի նախարա ները առիթը յարմար նկատելով Դալիլայի քով գցին եւ ըսին.

— Սամփոնը խարէ ու հարցուր անոր թէ իր զօր, թեան աղբիւրը ուրկէ[®] կու գայ. նաեւ հասկցիր

ի՞նչ ձեւով կարելի է իրեն յաղթել: Եթէ անոր զօրութեան աղբիւրը մեզի իմացնես ու մենք յաջողինք զայն ձերբակալել, այն ատեն իւրաքանչիւրս քեզի հազար հարիւր կտոր արծաթ կու տանք:

Դալիլան այս խոստումը առնելէ ետք, օր մը Սամփոնին ըսաւ.

— Կ'աղաչեմ, յայտնէ ինծի, քու այս զօրութիւնդ ուրկէ^o առաջ կու գայ, եւ քեզ հնազանդեցնելու համար ի՞նչ բանով կապել պէտք է:

— Եթէ զիս եօթը հատ չչորցած թարմ ջիլերով (կանաչ ոստեր) կապեն, կը տկարանամ եւ ուրիշ մարդոց պէս կ'ըլլամ, ըսաւ Սամփոն:

Կինը իր լսածը պատմեց փղտացիներուն, որոնք եօթը հատ թարմ ջիլեր բերին իրեն եւ իրենք ալ ներքին սենեակին մէջ դարանակալ նստան: Դալիլա ջիլերով կապեց Սամփոնը եւ ապա ըսաւ անոր.

— Ով Սամփոն, փղտացիները քու վրադ կու գան:

Սամփոն ցնցուեցաւ եւ ջիլերը կրակի հոտէն փըրթած խծուծէ (կանեփի, վուշի խշտուկ) լարի մը պէս փրցուց:

— Դուն զիս խաբեցիր եւ ճշմարտութիւնը չխօսեցար: Կ'աղաչեմ, յայտնէ ինծի, ի՞նչ բանով կապելու է քեզ որ չկարենաս բան մը ընել, ըսաւ Դալիլան սրտնեղած:

— Եթէ զիս նոր ու չգործածուած չուաններով զօրաւոր կապեն, այն ատեն կը տկարանամ, ըսաւ Սամփոն:

Դալիլա նոր չուաններով Սամփոնը կապեց եւ յետոյ ըսաւ անոր.

— Ով Սամփոն, փղտացիք քու վրադ կու գան Սամփոն իր թեւերը շարժելով կապուած չուան ները փրցուց: Դալիլա դարձեալ նեղուեցաւ ու ըսաւ — Մինչեւ հիմա զիս խաբեցիր: Հսէ ինծի թէ ինչո՞վ կը կապուիս:

Սամփոն պատասխանեց.

— Եթէ գլխուս եօթը բաժին մազերը ազբով (ոստայնանկի թելաշար) հիւսես, այն ատէն իմ ոյժս կը կորսնցնեմ:

Դալիլա Սամփոնի քնացած մէկ պահուն, անողիսուն եօթը բաժին մազերը ազբով հիւսեց եւ ոստայնին ցիցովը ամրացուց: Ետքը կանչեց.

— Ով Սամփոն, փղտացիք քու վրադ կու գան Սամփոն քունէն արթնցաւ ու ոստայնին ցիցը ազբովը մէկտեղ քաշեց տարաւ:

— Քու սիրտդ ինծի հետ չէ եւ դուն զիս չես սիրեր Ահա երեք անգամ զիս խաբեցիր, ըսաւ Դալիլան եիր անվերջ խօսքերովը սկսաւ ամէն օր նեղութիւ տալ Սամփոնին: Ան ալ ճանճրանալով յայտնեց ի, զօրութեան գաղտնիքը ըսելով.

— Իմ գլխուս վրայ ածելի չէ դպած, քանի որ եղեռ չծնած Աստուծոյ ուխտաւորն էի: Եթէ ածիլուփ իմ ոյժս ինձմէ կ'երթայ:

Դալիլա այս բանը իմանալէ ետք լուր տուա փղտացիներուն, եւ անոնք եկան ու դարանակա սպասեցին: Դալիլա Սամփոնը իր ծունկերուն վրա քնացուց ու մարդ մը կանչելով ածիլել տուաւ անողիսուն եօթը բաժին մազերը եւ ապա կանչեց.

— Սամփոն, փղտացիք քու վրադ կու գան:

Սամփոն քունէն արթննալով ըսաւ.

— Ելեմ ու նախորդ անգամներուն պէս շարժիմ:

Սակայն Աստուծոյ զօրութիւնը այլեւս Սամփսոնի հետ չէր: Ան չկրցաւ բան մը ընել իր վրան եկող փղշտացիներուն: Անոնք զինք բռնեցին եւ աչքերը փորելէ ետք Գագա իջեցուցին: Հոն Սամփսոնը բանտի մէջ դրին եւ սկսաւ աղօրիքի քար դարձնել:

Ժամանակի ընթացքին Սամփսոնի գլխուն մազերը սկսան ածիլ ու երկննալ:

Օր մը փղշտացի մեծամեծները հաւաքուած էին իրենց Դագոն կուռքին մեհեանը եւ զոհ մատուցանելով ուրախութիւն կ'ընէին:

— Սամփսոնը կանչեցէք որ մեր առջեւ խաղայ, ըսին նախարարները:

Քիչ ետք Սամփսոնը ներս բերին եւ ան սկսաւ խաղալ: Սամփսոն իր ձեռքը բռնող պատանիին ըսաւ.

— Թող տուր զիս որ այս տունը վերցնող սիւները բռնեմ եւ անոնց վրայ կոթնիմ:

Մեծ բազմութիւն մը լեցուցած էր մեհեանը. իսկ տանիքին վրայ երեք հազարի չափ մարդիկ ու կիներ կը դիտէին Սամփսոնի խաղը:

Սամփսոն կը ցաւէր իր վիճակին, ու կը զղաց նախապէս իր սխալ գործերուն եւ յանցանքներուն վրայ, որոնց պատճառով կորսնցուցած էր Աստուծոյ օգնութիւնն ու զօրութիւնը: Յանկարծ իր սրտին խորերէն Աստուծոյ աղաղակեց եւ ըսաւ.

— Ով Տէր Եհովա, կ'աղաչեմ զիս յիշէ. ո՛վ Աստուած, միայն այս անգամ ալ զիս ուժովցուր, որպէսզի փղշտացիներէն իմ երկու աչքերուս վրէժը առնեմ:

Աստուած լսեց Սամփսոնի աղօթքը ու զօրացուց զայն: Սամփսոն սիւներուն մէջտեղը կայնելով երկու

ձեռքերով զանոնք բռնեց եւ անոնց վրայ կոթնելով ըսաւ.

— Թող իմ անձս փղշտացիներուն հետ մեռնի:

Այս խօսքը ըսելէ ետք իր բոլոր ուժովը ծռեցաւ եւ հրեց սիւները, որոնք իրենց տեղէն շարժեցան եւ ամբողջ շէնքը սարսելով փլաւ ու հազարաւոր մարդիկ փլատակներու տակ մնալով մեռան:

Սամփսոնի եղբայրներն ու ազգականները այս մեծ դէպքը իմանալով Գագա եկան եւ վլատակներու տակէն անոր մարմինը հանելով տարին ու իր հօրը գերեզմանին մէջ թաղեցին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Սամփսոն Աստուծոյ կողմէ օժտուած էր մարմնական բացառիկ ոյժով մը զոր պարտական էր գործածելու իր ազգակիցներու փրկութեան համար: Սակայն ան յանախ Աստուծոյ պատուէրին հակառակ շարժելով սայրաֆեցաւ ու իրեն կին ընտրեց հերանոս աղջիկներ, եւ ի վերջոյ իր ազգին թշնամի Դալիլայի հետ կենակցելով ինկաւ անոր ծուղակին մէջ: Անխոհեմութեամբ անոր յայտնեց իր զօրութեան գաղտնիքը եւ այդ պատճառով ողբալի վախճան մը ունեցաւ: Թէեւ վերջին անգամ զղաց իր ըրածին եւ Աստուծոյ առջեւ խոնարհելով անոր զօրութիւնը ինդրեց եւ իր թշնամիներուն մեծ հարուած մը տուաւ, սակայն ինքն ալ միասին մեռաւ անոնց հետ: Եթէ Սամփսոն սխալ ընթացք չունենար, Աստուած

աւելի մեծ ու փառաւոր յաղթանակներ պիտի շնորհեք
իրեն եւ իր ազգին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) *Փղշտացի նախարարները ի՞նչ առաջարկեցին Դալիլայի:*
- 2) *Դալիլա ի՞նչ խնդրեց Սամփոններ:*
- 3) *Սամփոնն առաջին անգամ ի՞նչ ըսելով խարեց Դալիլան:*
- 4) *Երկրորդ անգամ Սամփոնն ի՞նչ ըսաւ Դալիլայի:*
- 5) *Երրորդ անգամ Սամփոնն ի՞նչ ըսաւ Դալիլայի:*
- 6) *Վերջին անգամ Սամփոնն ի՞նչ ըսաւ Դալիլայի:*
- 7) *Մազերը կտրուելէ ետք Սամփոնն ի՞նչ եղաւ:*
- 8) *Փղշտացիները Սամփոննը բռնելով ի՞նչ ըրին:*
- 9) *Սամփոնն ի՞նչ կ'ընէր բանտին մէջ:*
- 10) *Սամփոնն մեհեանին մէջ խաղալու ատեն ի՞նչ խնդրեց Աստուծմէ:*
- 11) *Սամփոնն իմացէ՞ս փլցուց մեհեանին շէնքը:*
- 12) *Որո՞նք եկան ու Սամփոննի մարմինը առնելով բաղադրեցին:*

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Տիրոջ ապահնողներուն ոյժը պիտի նորոգուի»:
Եսայ. Խ.31:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԴԱՍ

Երկու խօսք	5
Յառաջարան	1
Ա. Աստուծոյ ստեղծագործութիւնը	1
Բ. Կայէն եւ Սրէլ	18
Գ. Նոյ Նահապետ	18
Դ. Աքրահամ Նահապետ	28
Ե. Սոդոմ եւ Գոմոր քաղաքներու կործանումը	26
Զ. Իսահակի ամուսնութիւնը	30
Է. Յակոբ եւ Եսաւ	34
Ը. Յակոբ եւ իր տասներկու որդիները	40
Թ. Յովսէփ Գեղեցիկ	44
Ժ. Յովսէփ կը մեկնէ փարաւնին երազը	49
ԺԱ. Յովսէփ կը յայտնուի իր եղբայրներուն	54
ԺԲ. Մովսէս Մարգարէ	62
ԺԳ. Աստուած կը յայտնուի Մովսէսի	67
ԺԴ. Իսրայելացիներու Եգիպտոսէ ելքը	74
ԺԵ. Աստուած Սինա լեռնէն կը խօսի	81

ԺԶ. Մովսես դարձեալ կ'ելլէ Սինա լեռը	87
ԺԷ. Մովսես Հատեսմեր կը դրկէ	91
ԺԸ. Մովսես ապառաժէն ջուր կը հանէ	96
ԺԹ. Պղինձէ օճը... Մովսես Մարգարէի մահը	100
ի. Յեսու կ'առաջնորդէ Խրայէլը	105
ԻԱ. Գեղէոն	110
ԻԲ. Սամփսոն	116
ԻԳ. Սամփսոնի սայթաքումն ու մահը	121

ՏՊԱՐԱՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ
ՄԵՆԻ ՏԱՆԻ ԿՈԼԻԿԻՈՑ
ԱՆԹՈԼԻԱՆ - ԼԻԲԱՆԱՆ